

ԼՐԱՏՈՒ 2016

Շրջանային Վարչության խօսք

Այս օրերուն որեւէ խօսք կամ պատգամ առանց գործնական ներդրումի՝ անընդունելի է Հայ Օգնութեան Միութեան մեծ ընտանիքին համար:

Այս օրերուն հայրենիքն ու Արցախը կը դիմագրաւեն լուրջ մարտահրաւերներ, որոնց դիմաց կարելի չէ, որ մենք, որպէս կազմակերպութիւն, ժամանակ չունանք, այլ պարտաւոր ենք գործնական ըլլալու:

Արցախեան պատերազմական դրութեան դիմաց, պարտաւոր ենք մեր միջոցներով պահել շրջանի անվտանգութիւնը եւ կատարել անհրաժեշտը՝ Հայկական Բանակի քաջարի զինուորներուն եւ Արցախի մեր ժողովուրդին ու անոր կենսական կարիքները ապահովելու համար:

ՀՕՄ-ին համար, լինելութիւնը որպէս ազգ՝ առաջնահերթութիւն է: Այս եղած է մեր կիզակէտը ու կը շարունակէ ժամանակէ ժամանակ, այնքան ատեն որ իւրաքանչիւր հայ ընտանիք կարիքը ունի մեր խնամքին ու նիւթաբարոյական օժանդակութեան:

Արցախի այս ճգնաժամը սակայն, պատճառ չէ, որ մենք մոռնանք մեր սուրիահայ քոյրերն ու եղբայրները: Սուրիոյ հայութիւնը եւս օրհասական ու պատերազմային դրութեան մէջ կը գտնուի: Հետեւաբար, մենք պիտի չլքենք զիրենք կամ կացութիւնը դասենք որպէս երկրորդական ճգնաժամ:

Հայ Օգնութեան Միութիւնը անբակտելիօրէն կապուած է հայութեան գոյատեւման պայքարին: Ահա Հայոց ցեղասպանութեան ու միութեանս ստեղծման հարիւրամեակէն ետք, տակաւին կը ժամանէ մեր ժողովուրդի կարիքները ապահովող կազմակերպութիւն շնորհիւ բոլոր մեր կամաւորներուն եւ նուիրատուներուն:

ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային Վարչութիւն



Ժողովուրդիս հետ
Ժողովուրդիս համար



ՀՕՄ-ի Գանատայի շրջանը իր հիմնադրութեան 25-ամեակի եւ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի զոյգ առիթներով, կը նուիրէ \$25,000 Գանատայի Հայ Դատի յանձնախումբին՝ հայոց պահանջատիրութեան աշխատանքներու խթանման ի խնդիր:

Զօն՝ Հայ Օգնութեան Միութեան

Մարդը կեանքին կապող եւ այդ կեանքը արժեւորող ու նպատակաւորող կենսընթացին ոսկեշղթան ծառայութիւնն է: Ծառայ դառնալ կը նշանակէ անձնուրաց, համեստ եւ ինքնընծայ ըլլալ, ուրիշը վստահեցնելու, բարձրացնելու եւ ամբողջացնելու համար: Մեզմէ ոմանք կը շփոթեն ծառայ, գերի եւ ստրուկ բառերը: Ծառայութիւնը ստրկութիւն չէ: Ծառան չի կրնար գերի ըլլալ, որովհետեւ ծառայութիւնը ինքնաբերական, սիրտէն եկող ու հոգիէն բխող, կամայական սիրոյ եւ գոհողութեան արտայայտութիւնն է:

Ժողովուրդներ կը յառաջդիմեն ու կը զարգանան, երբ իրենց քաղաքակրթութեան կառոյցը գոհողութեան ու անշահախնդիր ծառայութեան շաղախով կամրապնդեն: Իր իմաստին մէջ, այնքան գեղեցիկ եւ տպաւորիչ է, մինչեւ այսօր արձագանգող խօսքը, Միացեալ Նահանգներու նախագահ Ընդ Էֆ Գէնտիին, որ կըսէ. «Մի՛ հարցնէք, թէ ձեր երկիրը ինչ կրնայ ընել ձեզի համար, այլ հարցուցէ՛ք, թէ դո՛ւք ինչ կրնաք ընել իրեն համար»: Մեղուն որքանո՞վ վ յօգտուի իր շինած համեղ մեղրէն...:

Ծառայութեան աղբիւրը ան(ակն)ընկալ ու ան(պայման) սէրն է: Մէրը, կը նմանի հատիկին, որ կը ծլի մարդուն մէջ, կարմատաւորուի ընտանիքին մէջ ու կը պտղաւորուի ընկերութեան մէջ: Ուրեմն ծառայութեան առաջին օրէնքը, շրջապատն ու մարդը սիրելն է (Philanthropy), «Մարդը մարդով մարդ է», ինչպէս պիտի ըսէր երջանկայիշատակ Գարեգին Առաջին Կաթողիկոսը:

Ուրիշը սիրելու համար դուրս պէտք էլլել Եսի հոգեվիճակէն: Ինքնակեդրոն եւ ինքնանպատակ կեանք ապրող մարդն է, որ գերին ու ստրուկը կը դառնայ նախ(անձ)ի հոգեբանութեան, իր անձը նախադասելով ամէն բանէ առաջ:

Մեզ շրջապատող ընկերութեան մէջ, կեանքը արժեւորելու եւ իմաստաւորելու համար, պէտք է իմաստութեամբ դասակարգել ու առաջնահերթ նկատել մարդկային արժէքները, որպէսզի անհատին կենսաւորը չվերաճուի ոճիւրի եւ գլխազիւր մարդը տմարդի:

Հայ ժողովուրդի դարաւոր պատմութեան առանցքը կազմող եւ անոր մշակոյթին, նկարագրին ու ապրելակերպին կիզակէտը դարձող յատկութիւնն է մարդասիրութիւնը: Աշխարհը ամբողջ կը վկայէ, թէ հայերը խաղաղասէր, հիւրընկալ, անձնուրաց եւ ծառայասէր ժողովուրդ եղած են ու իրենց անձնուէր ծառայութեամբ կերտած են ընտանիք, օճախ ու հայրենիք:

Անցեալի սպասուեցները, ապագայատեսիլ հայեցակէտերն ու այսօրուան պարտադրած մարտահրաւերները բոլորովին տարբեր ուղղութիւն ունին եւ անյետկոչելի յառաջխաղացքի կը կարօտին: Այսօր առաւել եւս պէտք ունինք մարդուժի, որպէսզի հայը ապրի ու ժնայ հայ, ըլլայ Հայաստանի մէջ թէ այլուր:

Հայը կ'ապրի ու կը ժնայ հայ, երբ ազգի բոլոր զաւակները կը միանան սիրտ ի սիրտ եւ ձեռն ի ձեռն ազգաշէն սուրբ առաքելութեան ի խնդիր: Հայրենիքին ու հայ ժողովուրդին ծառայելը ամէն հայու խիղճի պարտքն է անխտիր:

Ահա թէ ինչո՞ւ հայաշինութեան ու հայակերտումի սրբազան առաքելութեան մէջ, մեծ է դերը նաեւ հայ տիկնոջ: Հայ կինը կղզիացած ու ինքնամիտի անհատ մը չէ. ամէն տեղ է այսօր. եւ իր ուրոյն հպումով, մեղուաջան աշխատանքով ու ծառայանութր գիտակցութեամբ, եղած է թիկունք, կրուան, տան սին ու սերունդներու կերտիչ, դպրոցներէն ներս ու ամէն տեղ:

Հայ տիկնոջ արժէքը միայն առտնին պէտքերը գոհացնելու եւ մայր ըլլալու կոչումին մէջ չէ. կնոջ գործադաշտը պէտք չէ սահմանափակել, այդ մէկը վտանգաւոր, քանդիչ ու ապարդիւն անդրադարձ կ'ունենայ ընկերութեան վրայ: Պէտք է քաջալերել, արժեւորել ու գնահատել հայ տիկնոջ արգասաբեր ներդրումը մեր ընկերութենէն ներս: Հայոց պատմութեան խորքէն եկող, պատմութիւն կերտող, հաւատք, յոյս եւ լոյս ներշնչող կենսատու ու ազգաշէն տարրն է հայ կինը:

Անցեալ տարի ՀՕՄ-ի Գանատայի շրջանը նշեց իր հիմնադրութեան 25-ամեակը: Որպէս բարեսիրական կառոյց, իր կազմակերպութեամբ, նախանձախնդրութեամբ ու հետեւողականութեամբ Գանատայի տարածքին ՀՕՄ-ը դարձաւ հայ ժողովուրդի պէտքերը գոհացնող արագահաս օժանդակ: Ըլլա՛յ դպրոցներու, ըլլա՛յ ծերանոցներու եւ այլ ազգօգուտ ելոյթներու եւ առիթներու ժամանակ, ՀՕՄ-ը իր նիւթաբարոյական ներդրումով միշտ քաջալերն ու առատաձեռն ձեռքն է այս բոլորին:

Գեղեցիկ գուգաղիպութիւն է ՆՄՕՏՏ Արամ Ա. Վեհափառի, այս տարին Ծառայութեան տարի հռչակելը: Այո՛, հազար յարգանք ու պատիւ ՀՕՄ-ի բոլոր անդամներուն, ծանօթին թէ անծանօթին, կենդանեաց թէ մեռելոց, որոնք ծառայութիւնը դարձուցին կեանքի նշաւակ ու նշանակ: Փառք ի բարձունս Աստուծոյ, որ այս տարի Վեհափառ Հայրապետին պատգամը չժաւաց լոկ պատգամ, այլ դարձաւ խօսուն կեանք շնորհիւ մեր օրինակելի ՀՕՄ-ականներու ճիգերուն:

Վերջապէս աշխարհասփիւռ մեր օգնութեան միութեան հաստատութիւնները, այսօր խօսուն վկաներն են, հայ տիկնոջ իր ազգին տուած բազմամեայ ծառայութեան: Կարելի չէ տողերու մէջ սահմանել եւ կամ բառերով պարագրել, թէ որքա՛ն վեհանձն եւ ազնուամեծար է հայ կինը, իր ինքնութեամբ, արիւնքութեամբ ու ազնուութեամբ: Երկար տարիներ լուռ ու մունջ ծառայելը ազնիւ մարդու գործ է, եւ ՀՕՄ-ը դպրոցն է այդ ազնուութեան, որուն մէջէն անցան շատեր, յար եւ նման անապատի աւազին, որուն վրայէն քալելը անձայն կրնայ ըլլալ, սակայն թողած հետքը՝ խօսուն :

Վարդան Վրդ. Թաշճեան



ՀԱՏՈՒԱԾՆԵՐ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԿՈՆԴԱԿԷՆ

Հրապարակուած 1 Յունուար 2016-ին, Անթիլիաս, Լիբանան

«ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՏԱՐԻ»

Ծառայութիւնը մեր առօրեայ խօսակցութեան մէջ յաճախակիօրէն գործածուող սովորական բառ դարձած է, ինչպէս նաեւ մեր կեանքին մէջ յաճախ պարզուող բնական երեւոյթ մը։ Մակայն, խորունկ նշանակութիւն ունի ծառայութիւնը։ Ան մարդկային կեանքին ամէնէն բարձր արժէքներէն ու արժանիքներէն մէկն է։ Ծառայութիւնը իր խոր էութեամբ հաւատքի ու նուիրումի շօշափելի արտայայտութիւն է, Աստուծոյ ու մեր նմանին հանդէպ ունեցած հաւատարմութեան ու սիրոյ գործնականացումն է։ Ծառայութիւնը ճիշդ ու համապարփակ կերպով ըմբռնելու համար անհրաժէշտ է առաջին հերթին դառնալ Աստուածաշունչին, որպէս աղբիւրը աստուածային յայտնութեան եւ հիմքը քրիստոնէական հաւատքին ու կեանքին։

Ծառայութիւնը Քրիստոնէական հաւատքին էութիւնն է

Ա) Ծառայութիւնը կեանքի որակ է։ Մոսկ կեանքի իւրայատուկ ձեւ կամ ոճ չէ ծառայութիւնը։ Ուրիշին նկատմամբ մեր ունեցած սիրոյն, յարգանքին ու նուիրումին շօշափելի արտայայտութիւնն է ծառայութիւնը։ Հետեւաբար, ծառայութիւնը պէտք է ամբօրէն շաղախուի մեր մտածումներուն ու գործերուն հետ, մեր ողջ կեանքին հետ։ Ծառայութիւնը երբ կը դառնայ մակերեսային, պատահական ու շահադիտական, կը կորսնցնէ իր ճշմարիտ իմաստը։ Մարդու կեանքը ծառայութեամբ միայն կ'իմաստաւորուի ու կը հարստանայ. մարդը ծառայութեամբ կը մեծնայ ու կը դառնայ յարգանքի ու գնահատանքի արժանի։ Յակոբոս Առաքեալը կ'ըսէ, թէ հաւատքը առանց գործի, այլ խօսքով ծառայութեան, մեռեալ տարր է (Յկ 2.17,26)։ Մեծ մտածողներէն Կեօթէ կ'ըսէ. «Կ'ապրի այն մարդը, որ ուրիշներուն համար կ'ապրի»։ Նայեցէ ք պատմութեան, դիտեցէ ք ձեր շուրջը։ Ուրիշին համար իրենց ունեցածէն բաժին հանած ու իրենց կեանքն իսկ ընծայաբերած անձերը ապրած են գերեզմանէն անդին։ Մեր կեանքը մեզի չի պատկանիր, ան Աստուծոյ պարգէնն է։ Արդ, Աստուածատուր մեր կեանքը ծառայութեան ճամբով պէտք է ապրիլ՝ Աստուծոյ, մեր ազգին, մեր եկեղեցւոյ ու մեր նմանին համար։

Ա՛յս է կեանքը ըմբռնելու ու իրագործելու վաւերական կերպը։

Բ) Ծառայութիւնը կեանքի ճանապարհ է։ Երբ ծառայութիւնը դառնայ մեր կեանքին անբաժան ու անբաժանելի բաղադրիչ մասը, ան կը դառնայ մեր կեանքին միակ ճանապարհը։ Մեր առօրեայ կեանքին դիմաց, յատկապէս ներկայ աշխարհին մէջ, կան այլազան ու բազմազան ճանապարհներ, որոնք մեզ կ'առաջնորդեն նոր ժամանակներու, Աստուածաշունչի բացատրութեամբ «կռապաշտութեան», կեանքի այնպիսի վիճակներու, ուր մեր անձը կը դառնայ գերազոյն արժէք։ Քրիստոնէայ մարդուն համար, Բարի Սամարացիին օրինակով հիւանդը խնամելը, կարիքաւորին օժանդակելը պէտք է դառնայ իր կեանքին միակ ճանապարհը հեռու ամէն տեսակ լուսարձակներէ ու սպասումներէ։ Ֆրանսացի հռչակաւոր գրողներէն Վիքթօր Հիւկօ կը յիշեցնէ, թէ «Միտքը կը հարստանայ իր ստացածով, իսկ սիրտը իր սուածով»։ Չհպարտանանք միայն մեր ստացածով կամ ունեցածով, այլ ուրախանանք մեր տուածով, որովհետեւ անոր մէջ Աստուծոյ օրհնութիւնը կայ։

Գ) Ծառայութիւնը կեանքի նպատակ է։ Ծառայութիւնը ըլլալով մեր կեանքին ամուր շաղախն ու ճշմարիտ ճանապարհը, պէտք է նաեւ դառնայ մեր կեանքին նպատակը։ Վա յ այն կեանքին, որ ինքնակեդրոն ու ինքնանպատակ է։ Վա յ այն անձին, որ իր ամբարնած հոգեմտաւոր արժէքները իրեն համար կը պահէ։ Վա յ այն ունեւորին, որ իր դիզած գումարները իր անձին հաճոյքին ու փառքին համար կը վերապահէ։ Չմոռնանք Քրիստոսի պատմած առակը մեծահարուստ երիտասարդին մասին (Մտ 19.16-24)։ Մեր ունեցածը, այլ խօսքով Աստուծոյ մեզի տուածը, Աստուած ռեւէ ժամանակ կրնայ մեզմէ առնել, Աւետարանի մեծահարուստին նման։ Հետեւաբար, մեր ունեցածէն ազգին, հայրենիքին ու եկեղեցւոյ տալը պէտք է դառնայ մեր կեանքին յստակ ուղեցոյցը. եւ այսօր, որովհետեւ վաղը կրնայ ուշ ըլլալ։ Չմոռնանք երբեք, որ Աստուծոյ Որդին իր ունեցածէն սոսկ բաժին մը չտուաւ մարդուն, այլ ինքզի նք տուաւ։ Ճշմարիտ քրիստոնեան ան է, որ իր կեանքը իմաստաւորող ու առաջնորդող նպատակ կ'ընտրէ ուրիշին ծառայելը՝ հեռու ամէն տեսակ ցուցական ու փառասիրական երեւոյթներէ։ Պօղոս Առաքեալ կը յորդորէ ըսելով՝ ծառայեցէք լուռ ու անսակարկ կերպով, եւ ոչ թէ՝ սոսկ մարդոց գնահատանքը շահելու համար (Եփ 16.6-8, Կղ 3.22-24), եւ կոչ կ'ընէ Քրիստոսի հետեւողներուն «որքան ատեն որ ժամանակը մեր ձեռքն է բարիք ընենք բոլորին…» (Գղ 6.10)։

Ծառայութիւնը համայնքային ու պետական կառոյցներուն պարտաւորութիւնն է

Ծառայութիւնը սոսկ կրօնական կամ բարոյական պարտաւորութիւն չէ. ան համամարդկային արժէք է ու անհրաժէշտութիւն։ Հին դարերէն սկսեալ քաղաքակրթութիւններ ու մշակոյթներ, մտածողներ ու արուեստագէտներ յատուկ կերպով ընդգծած են ծառայութեան կարեւորութիւնը ընկերութեան կեանքին մէջ։ Իսկ ներկայ ժամանակներուն, միջազգային հռչակագիրներ եւ ընկերութեան կեանքին մէջ գործող կազմակերպութիւններ ու միութիւններ իրենց կանոնագրութիւններու ճամբով կարեւորութեամբ կը շեշտեն ծառայութեան հրամայականը։ Արդարեւ, մարդկային ընկերութիւնը փոխադարձ պարտաւորութիւններով իրարու առնչուած անհատներու, խմբաւորութներու ու կառոյցներու ամբողջութիւն մըն է, եւ զայն դէպի բարելաւում ու յառաջդիմութիւն առաջնորդող հօգօր գործօնը ծառայութիւնն է։

Նո՛յնն է պարագան մեր ազգին։ Մեր համայնքային կեանքէն ներս կը գործեն զանազան նպատակներու կենսագործման լծուած բազմաթիւ կառոյցներ։

Իւրաքանչիւր կառոյցին հիմնական նպատակը մեր ժողովուրդին ծառայել է։ Ա՛յս հայեցակէտով հարկ է արժեւորել մեր կազմակերպութիւններուն ու միութիւններուն աշխատանքը։ Որեւէ կառոյց, երբ մեր ժողովուրդին ծառայելը չ'ի նկատեր որպէս իր գոյութեան պատճառը, իր գործունէութեան միակ ուղեցոյցը ու նպատակը, փաստօրէն իրատւոնք չունի գոյութիւն ունենալու մեր հաւաքական կեանքէն ներս։

Նո՛յնը հարկ է ըսել պետութեան պարագային։ Մեր պետութեան նպատակը, ինչպէս որեւէ պետութեան, ծառայել է իր ժողովուրդին։ Պետութիւն մը ո՛չ ինքնագոյ է եւ ո՛չ ալ ինքնանպատակ։ Պետութեան դէկլարները կ'ընտրուին ժողովուրդին կողմէ, ժողովուրդին ծառայելու համար՝ համարատուութեամբ ու պատասխանատուութեամբ։ Որեւէ պետական իշխանութիւն, որ իր օրէնսդրական, գործադիր եւ իրաւական կառոյցներու ճամբով կը թերանայ ժողովուրդին ծառայելու իր պարտաւորութեան մէջ, ընդվզում եւ հակազդեցութիւն կը յառաջացնէ ժողովուրդին մօտ։ Մեր սպասումն է, որ հայրենի մեր ժողովուրդին ամբողջական նուիրումով ծառայելը միշտ ժնայ հայրենի պետութեան պատասխանատուներուն առաջնահերթ պարտաւորութիւնը։

Արդ, նուիրեալ ու անշահախնդիր ծառայութեամբ է, որ եկեղեցին կը պայծառանայ, կառոյց մը կը հօգրանայ, համայնք մը կը կազմակերպուի, հայրենիքը կը յառաջդիմէ ու ազգ մը քաջութեամբ կը դիմագրաւէ պատմութեան բոլոր տեսակի փոթորիկները։

Ծառայութիւնը իւրաքանչիւր հայուն պարտքն է ու պատիւը

Որեւէ կրօնի կամ ազգի պարագային, իր նմանին, ընտանիքին, դրացիին, համայնքին, կրօնին, ազգին ու հայրենիքին ծառայելը բարոյական պարտաւորութիւն է, հրամայական անհրաժէշտութիւն է, անսակարկելի պարտք է։ Աշխարհի վրայ ապրող իւրաքանչիւր մարդ իր ինքնութիւնը ունի։ Ինքնութիւն կ'ենթադրէ պատկանելիութիւն. պատկանելիութիւն կը նշանակէ հաւատարմութիւն. իսկ հաւատարմութիւնը կը պահանջէ ծառայութիւն։ Բնականաբար, ծառայութեան կերպերը, մօտեցումները, տարրողութիւնը, բնոյթն ու առաջնահերթութիւնները կրնան փոխուիլ։ Ոմանք իրենց մտաւոր կարողութիւնները ի սպաս կը դնեն իրենց պատկանած հաւաքականութեան առաւել ծաղկման, ուրիշներ՝ հոգեկան կարողութիւնները, եւ տակաւին ուրիշներ՝ իրենց նիւթական կարելիութիւնները։ Աստուած մարդը զանազան շնորհներով ու բարիքներով օժտած է։ Աստուծոյ սպասումն է, որ մարդը իր շնորհներն ու բարիքները օգտագործէ իր անձին նեղ պարունակէն անդին, ուրիշներո ւն համար։ Այսպէս կը պատուիրէ Աստուածաշունչը։ Արդարեւ, ուրիշին ծառայելը Աստուծոյ ծառայել է, ինչպէս կը յիշեցնէ մեզի Քրիստոսի Աւետարանը։ Ա՛յս գիտակցութեամբ պէտք է մօտենանք ծառայութեան։

Այսօր մեր ազգը, հայրենիքը, եկեղեցին ու գաղութները ծով կարիքներու դիմաց կը գտնուին։ Ո՛վ պիտի հոգայ մեր կարիքները. ո՛վ պիտի ամոքէ մեր ցաւերը. ո՛վ լուծում պիտի գտնէ մեր մտահոգութիւններուն, եթէ ոչ մեր ժողովուրդի զաւակները, յատկապէս անոնք, որոնք կը վայելէն Աստուծոյ իրենց պարգեւած հոգեկան, մտաւոր թէ նիւթական բարիքները։ Մեր ունեցած բարիքներէն գէթ մաս մը ազգին տրամադրութեան տակ դնելը իւրաքանչիւր հայուն պարտքն է ու միաժամանակ՝ պատիւը։ Ազգին, հայրենիքին ու եկեղեցւոյ յաւերժութիւնը երաշխաւորող այս գերագոյն արժէքներու ծառայութեան զանձանակին մէջ, Աւետարանի բառերով՝ մեր «այրիի լուման», դնելը իւրաքանչիւր հայուն սրբազան կոչումն է։ Եկէ ք, սիրելի հայորդիներ, տէ՛ր կանգնի՛նք մեր նուիրական պարտքին, որպէսզի արժանի դառնանք աստուածային օրհնութեան։ Արդ, ներկայ տարին «ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՏԱՐԻ» հռչակելով, առաջին հերթին կ'աղօթենք այն բոլոր հայորդիներու հոգիներուն համար, որոնք անցեալին զանազան ձեւերով ու հանգամանքներով ծառայեցին մեր ժողովուրդին։ Ինչպէս անմահանուն բանաստեղծներէն Յովհաննէս Թումանեան կ'ըսէ՝ «Մահը մերն է, մենք՝ մահինը, մարդու գո՛րծն է միշտ անմահ»։ Արդարեւ, մեր ազգին, հայրենիքին ու եկեղեցւոյ ծաղկման իրենց մասնակցութիւնը բերող հայորդիները՝ մեր հաւաքական կեանքին մէջ կը դառնան յիշատակութեան ու գնահատանքի արժանի անձեր։

Ներկայ տարին «ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՏԱՐԻ» հռչակելով, կ'ուզենք յիշեցնել մեր ժողովուրդի զաւակներուն, թէ անհրաժէշտ է առաւել նուիրումով գործօն մասնակցութիւն բերել մեր ազգին ծառայելու վսեմ գործին, այն քաջ գիտակցութեամբ, որ Աստուած պիտի օրհնէ մեր ծառայութիւնը, եւ պատմութիւնը միշտ յարգանքով պիտի յիշէ ո՛չ թէ մեր ունեցածը՝ այլ մեր տուածը, ո՛չ թէ մեր գեղեցիկ խօսքերը՝ այլ բարի գործերը։ Պատմութեան փոշիներուն մէջ կը կորսուին անոնք, որոնք միայն ունենալու համար պայքարած են։ Պատմութեան մայր էջին վրայ կը ժսան միա յն անոնք, որոնք տուած են ի խնդիր գերագոյն արժէքներու կենսագործման ու յաւերժացման եւ սրբազան նպատակներու ու վեհ իտեալներու իրականացման։ Ա՛յս կը վկայէ պատմութիւնը։

Այս մտածումներով ու սպասումներով անգամ մը եւս կ'օրհնենք մեր ժողովուրդի սիրելի զաւակները ու կ'աղօթենք առ Բարձրեալն Աստուած, որ առողջութեան, յաջողութեան ու երջանկութեան բարիքներով հարստացնէ մեր ժողովուրդի զաւակներուն կեանքը։

Հայրական ջերմ սիրով,
Աղօթարար՝ ԱՐԱՄ Ա. ԿԱՌՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԿԻՈՅ

ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՏԱՐԻ

Արտասանուած՝ Ս. Աստուածածին Հայց. Առաք. եկեղեցույ մէջ 21 Փետրուար 2016-ին, «Տնտեսի Կիրակի»ին առթիւ

ՆՍՕՏՏ Արամ Ա. կաթողիկոս 2016-ը հռչակեց «Ծառայութեան Տարի» եւ շեշտեց, թէ իւրաքանչիւր հայ պարտաւորութիւն պէտք է զգայ ծառայելու իր հայրենիքին, ազգին եւ համայնքին։

Ծառայելու ոգին մեր ժողովուրդի յատկանիշներէն մէկն է, որուն լաւագոյն թարգմանն է 1915-ի ջարդերէն առաջ, խուժք մը հայ տիկիներու, քով քովի գալով 1910-ին Կարմիր Խաչ կոչուած օրինաբեր հաստատութիւնը կազմելը, որ ձեռք երկարեց ջարդերէն ճողոպրած հայ բեկորներուն։ Ան սրբեց որբին արցունքը, միսիթարեց անտէր ժսացած այրին եւ իր կարողութեան սահմաններուն մէջ եղաւ բալասան, եղաւ օրհնութիւն։

Հայրենիքին, ազգին եւ համայնքին ծառայելու տեսլականն էր, որ դար մը ամբողջ կանգուն պահեց ՀՕՄ-ը, եւ այսօր, անոնց թիւը աշխարհի բոլոր հողամասերուն վրայ կը հասնի 16,000-ի։

Նախ տեսնենք, թէ ՀՕՄ-ը ինչպէ՛ս կը ծառայէ իր համայնքին։

Այժմ, Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղը ջանք չի խնայեր համայնքի կարիքներուն հասնելու՝ շնորհիւ իր անդամուհիներու ժրաջան աշխատանքին։ Կը կազմակերպէ զանազան ձեռնարկներ, որոնցմէ ամէնէն հատութաբերը կը նկատուի «Տօնավաճառը», որ տեղի կ’ունենայ Նոյեմբեր ամսուան մէջ եւ մեծ ընդունելութիւն կը գտնէ թորոնթոհայ համայնքին մօտ։ Այդ վաճառքի ընթացքին հանրութեան հրամցուած համեղ ճաշերը կը պատրաստուին ՀՕՄ-ուհիներու կողմէ։ Այսպէս, կաթիլ առ կաթիլ հաւաքուած լումաներով ՀՕՄ-ը ամէն տարի իշխանական նուիրատուութեամբ կը մասնակցի ՀՕՄ-ի Ամէնօրեայ վարժարանի ծախսերուն, որով լաւ գիտէ, թէ հայ վարժարանը որքա՛ն կը նպաստէ հայ պահելու մեր համայնքի նորահաս սերունդը։

ՀՕՄ-ը ունի իր Ընկերային Ծառայութեան գրասենեակը, որուն առաջնահերթ մտահոգութիւնը եղած է ծառայել ազգի զաւակներուն։ Յանձնախումբիս անդաժները յաճախակի այցելութիւններով կ’ուրախացնեն մեր ա յն բեռուհիները, որոնք սպաստան գտած են «Արարատ» ծերանոցի հայկական բաժնին մէջ, եւ անոնց կը հրամցնեն հայկական ճաշեր։ Նոր Տարուան եւ Ս. Ծննդեան տօներու առիթներով, յանձնախումբիս անդաժները անձամբ կ’այցելէն եւ կ’ընկերակցին հոգեւոր հովիւին իր հովուական այցելութեան։ Կ’այցելէն նաեւ North York-ի եւ Cummer-ի զոյգ ծերանոցները։

Այսօր, ՀՕՄ-ի Ընկերային Ծառայութեան գրասենեակը զօրակոչի հրաւերով ոտքի հանած է զանազան խմբակներ, անոնք անմիջական օգնութիւն կը հասցնեն սուրիահայ մեր ազգակիցներուն, որոնք Թորոնթօ կը ժամանեն մեծ թիւով։ Այդ , իւրաքանչիւր հայու պարտաւորութիւնն է ծառայել սուրիահայ մեր եղբայր-քոյրերուն իրենց կարելիութեան սահմաններուն մէջ։

ՀՕՄ-ը կը ծրագրէ եւ կը կազմակերպէ Ամառնային Համբարը, որ ութը շաբթուան տևողութեամբ կը զբաղի ա՛յն աշակերտներով, որոնք կու գան այս հաճոյալի կեդրոնը թէ՛ զարգանալու եւ թէ՛ հայաշունչ մթնոլորտի մէջ իրենց արձակուրդի օրերը անցընելու, թէ՛ ուսանելով եւ թէ՛ գուարճանալով։

Ծառայութիւն հայրենիքին.

ՀՕՄ-ը Արցախի մէջ ունի զանազան կեդրոններ, որոնք անխտիր կը ծառայեն բոլոր բնակիչներուն։ Անոնցմէ մէկն է «Մօր ու մանկան» շէնքը, ուր հայ մայրեր կը ծննդաբերեն եւ բժախնդրօրէն կը խնամուին։ Այս միջոցին կը վերաշինուի նաեւ Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզը՝ արդիական ռճով. երեք յարկանի շէնք մը, ուր պիտի յաճախեն 3-էն 6 տարեկան փոքրեր, եւ որուն ծախսերուն ՀՕՄ-ը կը մասնակցի իր 10 միաւորներով։ Իսկ Ջաւախքի բազմանդամ ընտանիքներուն ան կը տրամադրէ տարեկան կոկիկ օժանդակութիւն մը։ Այս տարի, ՀՕՄ-ը իր Համահայկական Պատգամատրական ժողովը գումարեց հայրենիքի մէջ, հինգ օրերու ընթացքին՝ Օգոստոս 4-9, ուր համախմբուած

էին աշխարհի բոլոր ծագերէն ժամանած ՀՕՄ-ուհիներ, որոնց համար «Ծառայութիւն»ը ե՛ւ պարտականութիւն է, ե՛ւ նպատակ։ Միթէ ծառայութեան ոգին չէ՞, որ խուժք մը ՀՕՄ-ուհիներ, հաւատարմօրէն, շաբաթը անգամ մը, կը հաւաքուին մեր հայկական համեղ ճաշերը պատրաստելու եւ անոնց հատոյթով միութեանս կոկիկ գումար մը կ’ապահովէն։ Ինչպէ՛ս չիշէլ ՀՕՄ-ի կազմակերպած «Տոհմիկ Օր»երը, որ ամէն տարի առանց բացառութեան լուսարձակի տակ կ’առնէ Կիլիկիոյ նահանգներէն մին, եւ այդ տարուան ընտրուած նահանգին պատմութիւնը, սովորութիւնները եւ ճաշերը կը ներկայացնէ ձեռնարկին, ինչպէս նաեւ կը պատրաստէ կոկիկ գրքոյկ մը նոյն բովանդակութեամբ։ Այս բոլորը կը կարօտին ամիսներու աշխատանքի եւ ծրագրումին կամաւոր ՀՕՄ-ուհիներու կողմէ։

2011-ին, Սուրիոյ մէջ ծայր առած եղբայրասպան պատերազմի ընթացքին, դարձեալ «Ծառայութեան» գիտակցութիւնն էր, որ քոյր միութիւններու կողքին ՀՕՄ-ն ալ իր անդաժները գործի լծեց եւ սուրիահայ գաղութին դրամահաւաքի միջոցով նիւթական նպաստ հասցուց։ Ինչպէ՛ս չհիանալ այն երիտասարդ-երիտասարդուհիներու քաջարի կեցուածքին ի տես, որոնք շտապ օգնութիւն հասցուցին բոլոր սուրիահայերուն անխտիր, նոյնիսկ պատերազմի ամէնէն տաք օրերուն, իրենց կէանքը վտանգելով։

Ծառայութեան բարիքները.

Ըստ լաւատեղեակ աղբիւրներու, Գանատայի տնտեսութեան մեծապէս կը նպաստեն կամաւոր ծառայութեան բոլոր մասնաճիւղերը, եթէ Գանատայի նման բարեկեցիկ երկիր մը մեծապէս կ’օգտուի նման ծառայութիւններէ, որքան եւ աւելի բարեբեր եւ նպաստաւոր պիտի ըլլայ մեր ազգին համար «Ծառայութեան» ոգին։

Անոր կենդանի փաստը ունեցանք, երբ երկրաշարժի օրերուն բոլոր հայութիւնը միասնութեամբ օգնութեան հասաւ հայրենիքին, որ աղէտեալները շուտով վերաշինեն հայրենիքը եւ վերականգնին։ Ծառայելու ոգին սորվեցնենք մեր զաւակներուն եւ անոնց լաւագոյն օրինակը ըլլանք՝ ծառայելով մեր ազգին, մեր համայնքին եւ մեր շրջապատին։

1988-ի երկրաշարժի աղէտէն անմիջապէս ետք, կարգ մը ՀՕՄ-ուհիներ ազնիւ զաղափարը ունեցան սաներ որդեգրելու եւ անոնց ուսման ծախսերը հոգալու՝ նախակրթարանէն մինչեւ համալսարան։ Շնորհիւ այդ սաներուն ՀՕՄ-ուհիներուն հետ տեղի ունեցած նամակագրութեան, անոնք աւելի եւս մտերմացան եւ շատեր, հանդիպուժներ ունեցան իրենց որդեգրած սաներուն հետ եւ երբեժս ալ անոնց ընտանիքին հիւրը դարձան։ Ապրի «Ծառայելու ոգին»։ ՀՕՄ-ի նախաձեռնած երիտասարդ մայրերու եւ փոքրերու հանդիպման ծրագիրը տեղի կ’ունենայ շաբաթը անգամ մը Համագգայինի գրադարանին մէջ։ Մօտ 15-20 մայրեր իրենց փոքրերով հաճելի օր մը կ’անցընեն միասնաբար։ Այս համախմբումին նպատակն է հայ երիտասարդ մայրերը քով քովի բերել եւ իրարու ծանօթացնել՝ հայաշունչ մթնոլորտի մը մէջ։

ՀՕՄ-ը վերջերս ունեցաւ Mentorship կոչուած յանձնախումբ մը, որ կազմուած է կէանքի ասպարէզին մէջ յաջողութիւն գտած անդաժներէ։ Այս խմբակին նպատակն է իրենց փորձառութիւններով եւ ցուցումնքներով օգտակար դառնալ ա յն ներկաներուն, որոնք իրենց ասպարէզին մէջ կ’ուզեն յաջողութիւն արձանագրել եւ պատասխանատու դիրքերու հասնիլ։ Ուր կայ կա մք, հոն կայ յաջողութիւն, եւ յարատեւելու կամքը չի պակսիր մեր ՀՕՄ-ականներուն մօտ, որոնք սիրայօժար կը մասնակցին անդամական ժողովներուն՝ ամիսը անգամ մը, եւ իրենց ներդրումով ու աշխատանքով կը ջանան վերակենդանացնել մեր բարբերը, սովորութիւնները եւ ծառայելու ազնիւ ոգին. այդ ուղղութեամբ վերջերս ՀՕՄ-ը \$160,000 տոլարի նուիրատուութեամբ մասնակցեցաւ մանկամատրի արդիականացման ծախսերուն, որպէսզի ասպագային մեր փոքրերը կարենան ասպրիլ առողջ ու արդիական պայմաններու մէջ։

Ժանեթ Գիրլշեան

Արժ. Տ. Կոմիտաս Աւագ Քահանայ Փանոսեան
Միրելի հաւատացեալներ
Վեհափառ Հայրապետը՝ ՆՍՕՏՏ Արամ Ա. կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, 2016 տարին մեր ժողովուրդին համար հռչակած է «Ծառայութեան Տարի»։ 2006-էն սկսեալ, անցնող 10 տարիներուն, Վեհափառ Հայրապետը նախաձեռնեց իւրաքանչիւր տարի նուիրելու էական գաղափարի մը մղելով իւրաքանչիւրս այդ ուղղութեամբ մտածելու եւ աշխատելու ի նպաստ մեր հաւաքական կէանքի բարելաւումին, բարգաւաճման եւ յարատեւութեան։ Այսպէս, սկսելով 2006-էն 2006-ը յայտարարեց Հայ Դպրոցի տարի 2007-ն Հայերէն Լեզուի տարի 2008-ն Քրիստոնէական Դաստիարակութեան տարի 2009-ն Երիտասարդութեան տարի 2010-ն Հայ Կնոջ տարի 2011-ը Հայ Մանուկի տարի 2012-ը Հայ Գիրքի տարի 2013-ը Հայ Մօր տարի 2014-ը Տարեցներու տարի 2015-ը Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակ Այս տարի՝ 2016-ը, Ծառայութեան տարի։

Վեհափառին Կոնդակը եւ Պատգամը օրին կարդացուեցաւ այս եկեղեցոյ խորանէն։ Ի՞նչ է ծառայութիւնը եւ Ծառայութեան տարին։ Վեհափառ Հայրապետին բառերով՝ «Ան մարդկային կէանքի ամէնէն բարձր արժէքներէն ու արժանիքներէն մէկն է... իր խոր էութեամբ՝ հաւատքի ու նուիրումի շօշափելի արտայայտութիւնն է...»։ Կ’ըսուի, թէ անձ մը միշտ երկու պատճառ ունի որեւէ բան ընելու համար. Լաւ պատճառ մը եւ բուն պատճառը։ Երբ բարիք մը կը գործէնք, մէկու մը ձեռք կ’երկարենք, մեր ձեռք երկարելուն համար լաւ պատճառը դիմացինին օգնելն է։ Բուն պատճառը սակայն, այն մեծ գոհունակութիւնն է, զոր մենք հոգեպէս կը զգանք, ամէն անգամ որ բարի գործ մը կը կատարենք։ Այդ գոհունակութիւնն է, որ մեր հոգին կ’ազնուացնէ եւ մեր կէանքը կ’արժեւորէ։ Մահաթմա Կանտի հնդիկ մտաւորականը հետեւեալ ձեւով կը ներկայացնէ Ծառայութեան ոգին. «Լաւագոյն միջոցը դուն քեզ գտնելու՝ ուրիշներու ծառայութեան մէջ դուն քեզ կորսնցնելն է»։ Երբ կը ծառայես, կը նուիրուիս, քու բարեգործութեանդ ընդմէջէն աւելի լաւ կը հասկնաս դուն քեզ, կը գիտակցիս քու կարողութիւններդ եւ քու թերութիւններդ եւ դուն քեզ կը մղես աւելի լաւը ընելու, լաւագոյնդ տալու։

Նիւթապաշտ մեր ներկայ շրջապատին մէջ, աւելի քան երբեք էական է ծառայութեան, նուիրումի նիւթը արծարծել, այդ մասին խօսիլ ու գործով օրինակ դառնալ։

Մենք բախտաւոր ենք, որ Թորոնթոյի մէջ ունինք մեր եկեղեցին, մեր կեդրոնէն ներս գործող միութիւնները, որոնք ծառայութեան ու նուիրումի ոգին լաւագոյնս կը դրսեւորեն, երբ պահանջը կը զգացուի, յաճախ օրինակ հանդիսանալով այլ գաղութներուն՝ իրենց ցոյց տուած կամաւոր աշխատանքով եւ նուիրումով։ Շնորհիւ Թորոնթոյի մեր Հայ կեդրոնին, Ս. Աստուածածին եկեղեցոյ եւ մեր իւրաքանչիւր անդամի համադրեալ աշխատանքին, մենք կրցանք սուրիահայ մեր հայրենակիցներուն օգտակար դառնալ։

Դո՛ւք, սիրելի հաւատացեալներ, ձեր սրտերը բացիք եւ հարազատի ընդունելութեամբ փորձեցիք պատերազմի ահաւոր դժուարութիւններէն անցած մեր հայրենակիցներուն ցաւը թեթեւցնել եւ տեղափոխուը դիւրացնել։ Այս կեդրոնը եւ եկեղեցին օգնութեան հասած են զանազան առիթներով. ինչպէս Հայաստանի երկրաշարժին եւ Արցախեան պատերազմի օրերուն։ Մենք նոյնիսկ օգնութեան հասած ենք օտարներուն, Միջազգային գետնի վրայ, ինչպէս երկրաշարժներու եւ ջրհեղեղներու աղէտեալներուն, ուր որ ալ գտնուած են անոնք։

Սակայն մենք կրնանք աւելի՛ն տալ, աւելի՛ն ընել։ Յաճախ կարիքի մը առջեւ, երբ կը մտածենք, թէ «Ջարմանալի է, որ այդ մասին մէկը բան մը չէ ըրած...», պէտք է անդրադառնանք, որ այդ մէկը մե՛նք կրնանք ըլլալ։

Ընենք ինչ որ կրնանք, տանք որքան որ կրնանք, օգնութեան մեծն ու փոքրը, քիչն ու շատը չկայ, այնքան ատեն որ ան կը բխի մեր սրտէն։ Այս կեդրոնի եւ եկեղեցոյ կողքին, մենք ունինք մեր վարժարանը, մանկամտուրէն մինչեւ երկրորդական բաժնի 12-րդ դասարանը, ամբողջ սերունդ մը կը դաստիարակուի հոն, եւ տակաւին սերունդներ կազմելու մեր ասպագայ Թորոնթոյի Հայ գաղութը։

Մեր պարտականութիւնն է մեր գործով, մեր ծառայութեամբ եւ նուիրումով օրինակ հանդիսանալ մեր նոր սերունդին, քաջալերելով կամաւոր աշխատանքն ու ծառայութեան ոգին։

Վեհափառին Պատգամը մեր ուղեցոյցը պէտք է նկատենք ամբողջ տարուան ընթացքին, որովհետեւ մեր հաւաքական կէանքի բարելաւումին, բարգաւաճման եւ յարատեւութեան, մեր գաղութի գոյատեւման գլխաւոր ազդակը մեր անդաժներուն նուիրումի ոգին է եւ կամաւոր աշխատանքն ու ծառայութիւնը։

Ես իմ խօսքս պիտի փակեմ Վահան Թէքէեանի բանաստեղծութենէն հետեւեալ մեջբերումով.

«Հաշուեյարդար... ի՞նչ մսաց, կէանքէն ինծի՝ ի՞նչ մսաց։

Ինչ որ տուի ուրիշին, տարօրինակ, այն միայն»։

Ալիս Շիրիլեան

Հայ Օգնութեան Միութեան Գանատայի 92-րդ եւ Գանատայի Շրջանի 22-րդ Պատգամաւորական Ժողով

Հայ Օգնութեան Միութեան Գանատայի 92-րդ եւ Գանատայի Շրջանի 22-րդ Պատգամաւորական Ժողովը տեղի ունեցաւ 26-27-28 Յունիս 2015-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնէն ներս, մասնակցութեամբ Գանատայի շրջանի 9 մասնաճիւղերուն եւ բանաւոր բացակայութեամբ «Ռուբինա» (Ուինձոր) մասնաճիւղին:

Ժողովը բացուեցաւ Ուրբաթ յետմիջօրէին, ներկայութեամբ Գանատայի Հայոց Թեմի բարեջան առաջնորդ Գերշ. Տէր Մեդրիկ Եպս. Բարիբեանի, ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան փոխատենապետուհի ընկհ. Նայիրի Շահինեանի, ՀՀ Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ ընկ. Զոհրապ Կոստանեանի, Գանատայի Ազգային Առաջնորդարանի ներկայացուցիչ ընկ. Յակոբ Պուկարեանի, «Հորիզոն» շաբաթաթերթի խմբագիր ընկ. Վահագն Գարագաշեանի, Հ.Ս.Հ.Մ-ի Շրջանային վարչութեան ներկայացուցիչ երբ. Ռաֆֆի Հատիտեանի, Համագգայինի Շրջանային վարչութեան ներկայացուցիչ ընկհ. Ծովիկ Գահվէճեանի, ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան լրիւ կազմին, մասնաճիւղերու վարչութեան ներկայացուցիչներու, 57 պատգամաւորներու, ՀՕՄ-ի հիւրերու եւ ազատ ունկնդիր ընկերուհիներու:

ՀՕՄ-ի Գանատայի Պատգամաւորական Ժողովի դիւանի ատենապետուհիներ ընտրուեցան ընկերուհիներ Աննա Պուկարեան եւ Զեփիւտ Տորնա, ատենադպրուհիներ ընկերուհիներ Անի Պապիկեան եւ Մարալ Յովհաննէսեան, բանաձեւի յանձնախումբի անդամ ընտրուեցան ընկերուհիներ Սալբի Խրիկեան, Ազգանոյշ Հատիտեան եւ Զարուկ Հասրճեան:

Կազմակերպութիւններու ներկայացուցիչ հիւրերը յաջորդաբար ժողովին խօսք առնելով գնահատեցին 105-ամեայ ՀՕՄ-ի տարած աշխատանքը ի խնդիր ազգին, հայրենիքին եւ մարդկութեան: Գանատայի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տէր Մեդրիկ Եպս. Բարիբեան ողջունեց ժողովականները եւ շնորհաւորեց շրջանիս 25-ամեակը, ինչպէս նաեւ Շրջանային վարչութեան ընկերուհիներն ու ՀՕՄ-ի բոլոր անդամները, որոնք գիտակից ծառայութեամբ լեցուցած են կեանքը եւ զայն իրենց կամաւոր աշխատանքով գեղեցկացուցած: Ան մաղթեց, որ ժողովուրդի պարծանքն ու հպարտութիւնը ներկայացնող ՀՕՄ-ը մնայ անոր գլխուն վերել, իր մատուցած ծառայութիւնը շողայ, պայծառանայ եւ բարգաւաճի:

Առաջին նիստի աւարտին ներկաները ուղղուեցան ՀՕՄ-ի Գանատայի Շրջանի 25-ամեակի ճաշկերոյթ-հանդիսութեան, որ տեղի ունեցաւ «Buffet Chrystal»-ի մէջ:

Ժողովի երկրորդ նիստին ընկերուհի Նայիրի Շահինեան ներկայացուց ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան երեք տարուան գործունէութիւնը, ուր կը ցոյր տարուած հսկայական աշխատանքը: Կարճ դադարէ մը ետք ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան քարտուղար ընկհ. Անի Թաշճեան կարդաց երկամեայ գործունէութեան տեղեկագիրը, ապա վարչութեան հաշուապահ ընկհ. Անի Օհանեան ներկայացուց հաշուական տեղեկագիրը: Ժողովին մասնակից ընկերուհիները բարձր գնահատեցին Շրջանային վարչութեան

տարած հսկայական աշխատանքը: Նկատի ունենալով որ Գանատայի շրջանի 25-ամեակը կը զուգադիպէր Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին, ժողովը որոշեց նուիրել 25,000 տոլար Գանատայի Հայ Դատի աշխատանքներուն:

Կիրակի, ժողովի երրորդ նիստին գլխաւոր օրակարգն էր Շրջանային վարչութեան նոր անդամներու ընտրութիւնը: Ընտրողական յանձնախումբը առաջարկեց թեկնածուներուն ցանկը, որ միաձայնութեամբ ընդունուեցաւ: Շրջանային վարչութեան անդամ ընտրուեցան ընկերուհիներ Անի Գրալեան (Մոնթրէալ), Վարդուկ Պեզճեան (Մոնթրէալ), Նաթալի Մանուկեան (Համիլթըն), Սիլվա Պէտիթեան (Թորոնթօ), որոնք եկան միանալով վերընտրուած ընկերուհիներուն Արմինէ Կարապետեանի (Մոնթրէալ), Անի Թաշճեանի (Մոնթրէալ) եւ Սիլվա Գարբուզեանի (Մոնթրէալ), այսպիսով ամբողջացնելու Շրջանային վարչութեան նոր կազմը: Ընկերուհիներ Մարալ Յովսէփեան (Լաւալ), Անի Պապիկեան (Մոնթրէալ) եւ Գեղուհի Պապթաճեան (Թորոնթօ) ընտրուեցան որպէս փոխ անդամներ:

ՀՕՄ-ի Համահայկական պատգամաւորական Ժողովի պատգամաւորներ ընտրուեցան ընկերուհիներ Աննա Պուկարեան (Մոնթրէալ), Անի Օհանեան (Լաւալ), Հուրի Նաճարեան (Թորոնթօ), Վարսենիկ Սարգիսեան (Թորոնթօ) եւ որպէս փոխ պատգամաւոր ընկերուհիներ Սեդա Մալխասեան (Մոնթրէալ) եւ Արփի Աճէմեան (Թորոնթօ):

Ներկաները շնորհաւորեցին եւ յաջողութիւն մաղթեցին Շրջանային վարչութեան նոր կազմին եւ համահայկականի պատգամաւորներուն: Ժողովականները մեծապէս գնահատեցին ժողովի դիւանի եւ բանաձեւի յանձնախումբի տարած աշխատանքը, ինչպէս նաեւ բոլոր յանձնախումբերու ներդրումը: Ներկաները նաեւ գնահատեցին Մոնթրէալի եւ Լաւալի ընդունելութեան միացեալ յանձնախումբի ճոխ հիւրասիրութիւնը:

Նիստերու աւարտին ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան փոխ ատենապետուհի ընկհ. Նայիրի Շահինեան խօսք առնելով յիշեցուց 25 տարիներ առաջ կայացած առաջին ժողովի մարտահրաւերները եւ ընդգծեց, թէ այդ օրերուն ինչպիսի լաւատեսութեամբ եւ ինքնավստահութեամբ ՀՕՄ-ուհիները կրցան աշխատիլ եւ յառաջ տանիլ միութեան աշխատանքները: Ան անդրադառնալով մեր օրերուն շեշտեց, որ 25 տարիներ վերջ Գանատան դարձած է հպարտութեան աղբիւր, օրինակելի եւ բարձրօրէն գնահատուած շրջան: Ապա խօսք առաւ ՀՀ Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ ընկ. Զոհրապ Կոստանեան եւ բարձր գնահատեց Գանատայի Շրջանի տարած բացառիկ գործունէութիւնը:

Եռօրեայ նիստերու աւարտին, ժողովականները նոր գաղափարներով եւ վերանորոգուած հոգիով վերադարձան իրենց շրջանները շարունակելու իրենց վստահուած ՀՕՄ-ի սուրբ գործը:



Կրթաթոշակ, 2015



Կրթաթոշակ ստացող 9 ուսանողներն են.

Մոնթրէալէն՝ Թաշճեան Արամ, Պալեան Բայիկ, Նայիմ Լարա
Լաւալէն՝ Պոյաճեան Արագ, Նաճիար Քարինա, Պաշրճեան Թալիա, Կոտիկեան Լոռի
Վանգուվըրէն՝ Ղուկասեան Արա եւ Քոշքարեան Սեւան



THE ARMENIAN RELIEF SOCIETY (ARS INC.)

71ST INTERNATIONAL CONVENTION, ARMENIA

OCTOBER 4- 9, 2015

THE ARS 71ST INTERNATIONAL CONVENTION CONVENED IN YEREVAN, ARMENIA

The official opening of the Armenian Relief Society’s 71st International Convention took place on October 4, 2015 at the DoubleTree by Hilton Hotel in Yerevan, Armenia. Several officials were present, including the Republic of Armenia’s Minister of the Diaspora, Hranoush Hagopyan, ARF Bureau member Hagop Der Khatchadourian, the director of the European Armenian Federation for Justice and Democracy (AFJD) Kaspar Garabedian, ARS convention delegates and supporters.

A formal agreement of cooperation with regards to cultural, educational, and social projects was signed between the Ministry of the Diaspora and the Armenian Relief Society. The ARS “Ararat” Award of Excellence was bestowed upon Dr. Eleni Theocharous, member of the European Parliament and head of the EU-Armenia group, in appreciation of her voluntary humanitarian and medical assistance during the Artsakh conflict. Currently, Dr. Theocharous continues her dedicated work on a political level while promoting and supporting the Armenian cause at the European Parliament. The “Ararat” Award of Excellence was established in 2003. It is granted to individuals in recognition of their outstanding commitment to humanitarian endeavors and in deep gratitude for their unsolicited and meritorious service to the Armenian people.

ARS 71ST INTERNATIONAL CONVENTION CONCLUDES

The ARS, Inc. 71st International Convention was held from October 5-9 in Yerevan, Armenia. Attending the meeting were 54 delegates elected from 12 regions and 10 chapters at large, as well as observers, guests, and representatives of sister organizations. The official guests included ARF Bureau member Hagop Der Khatchadourian, Hamazkayin CE member Meguerditch Meguerditchian and former ARS Exec. Board members Maro Froundjian (Canada) and Shakeh Basmajian (Eastern USA). CEB Chairperson, Vicky Marashlian, called the convention to order. The delegates

elected Houry Najarian and Nelly Vekilian to co-chair, and proceeded by electing Hrip Gananian, Rita Hintlian, Nazeli Avakian and Maral Matossian as secretaries. Maro Froundjian was appointed as Parliamentarian.

The ARS Canada delegates were Armine Karabetian (representing Canada, member of auditing committee and proposed budget), Anna Boulguarian, Varsenig Sarkisian (nominating committee), Houry Najarian (Convention chair) and Annie Ohanian (credentials committee). The convention elected 6 guests, among which was Seta Malkhassian from Canada.

During the five days, the convention considered and evaluated the ARS Central Executive Board’s activities for the past four years. Along with educational, health, social and assistance programs for the needy, the convention paid particular attention and adopted corresponding resolutions for the following: the crisis in the Middle East; standing in solidarity with our compatriots in Armenia, Artsakh and Javakhk; providing care packages to soldiers; helping border villages with their various issues; the financial support to the new building of Sosse Kindergarten in Stepanakert; the financial hardships facing the ARS in Greece and Syria; and the immediate needs of the other Armenian communities.

In view of the Azerbaijani army attacks against the Armenian civilians living in border villages, the ARS convention adopted a Declaration of condemnation against these vicious acts.

ARS CENTRAL EXECUTIVE BOARD ELECTED

The convention concluded by electing the 2015-2019 Central Executive Board (CEB) members as follows: Caroline Chemavonian, Silva Kouyoumjian and Sonia Akellian (Eastern USA), Nyree Derderian, Rita Hintlian and Maral Matossian (Western USA), Varsenig Sarkissian (Canada), Liza Avakian (Europe), Alesya Bejanyan (Armenia), Anna Der Hagopian (Syria), Nelly Vekilian (Lebanon).



ՀՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղը \$160 հազար տոլար կը նուիրէ ՀՕՄ-ի վարժարանի մանկամտօրին

Մանկամտօրը կոչուեցաւ ՀՕՄ-ի «Ռուբինա» մանկամտօր

«Ժողովուրդիս հետ, ժողովուրդիս համար» նշանաբանին հաւատարիմ ՀՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղը **\$160,000** տոլարի իշխանական նուէրով կը մասնակցի Թորոնթոյի ՀՕՄ-ի վարժարանի մանկամտօրի շինարարական աշխատանքներուն, որուն պաշտօնական բացումը տեղի ունեցաւ 10 Փետրուար 2016-ին:

Ուրախութեամբ կը յայտարարենք նաեւ, որ մանկամտօրը անուանակոչուեցաւ ՀՕՄ-ի «Ռուբինա» մանկամտօր:

«Ռուբինա» մասնաճիւղը կը շարունակէ տարեկան դրոշեամբ **\$45,000** տոլարի նուիրատուութեամբ մասնակցիլ դպրոցի ի նպաստ թելեթոնին: Այսպէս 2015-2016 տարեշրջանին ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղին, դպրոցին տրամադրած նպաստը կը հասնի **\$205,000**-ի: Խորին շնորհակալութիւն եւ վարձքերնին կատար բոլոր ընկերուհիներուն: Յաջողութիւն կը մաղթենք նաեւ ՀՕՄ-ի հայանպաստ, կրթական, մարդասիրական, առողջապահական, ընկերային, հասարակական, հայրենամուէր ընդհանուր գործունէութեան ամէնուրեք:

ՅՅԴ «Մ. Թէիլիբեան» կումիտէ, Թորոնթօ



Գանատայի ՀՕՄ-ը կը մասնակցի ՄԱԿ-ի Կիներու Իրավիճակի (CSW) 60-րդ Յանձնաժողովի նիստերուն

Հայ Օգնութեան Միութիւնը 1975-էն ի վեր կանոնաւորաբար կը հետեւի Միացեալ Ազգերու Կազմակերպութեան ՄԱԿ-ի այլազան ծրագիրներուն: 1978-ին ՀՕՄ-ին շնորհուեցաւ Հանրային Տեղեկատուութեան Բաժնի մասնակցութեան իրաւունք (Department of Public Information, DPI), իսկ միայն 1998 Մայիս 28-ին (ի՛նչ զուգադիպութեամբ) ՀՕՄ-ը կը ստանայ իրաւունք խորհրդակցական կարգով մասնակցելու Տնտեսական եւ Ընկերային Խորհուրդին (ECOSOC), որպէս լիիրաւ անդամ: Նաեւ 2014 Մայիսի 4-ին, Ոչ Կառավարական Ընկերակցութիւններու (NGO) Խորհրդաժողովի ընթացքին ՀՕՄ-ը ընտրուեցաւ Վարչական Անդամ անոր կազմին ի գօրու մինչեւ 2017-ը թուական:

Ինչպէս գիտէք Նիւ Եորք քաղաքը կը հանդիսանայ ՄԱԿ-ի հիմնական նստավայրերէն մինչ, եւ այդ իսկ պատճառաւ ՀՕՄ-ը հոն է, որ կը տրամադրէ իր մարդուժը անհրաժեշտ կերպով հետեւելու անոր ծրագիրներուն:

Հայ Օգնութեան Միութեան Միացեալ Նահանգներու եւ Գանատայի Շրջանները կանոնաւորաբար իրենց մասնակցութիւնը կը բերեն ՄԱԿ-ի Կանանց Իրավիճակի Յանձնաժողովին, որ տեղի կ'ունենայ ամէն տարի, Նիւ Եորք նահանգին մէջ:

Այս տարի վաթսուներորդ խորհրդաժողովն էր, որ պիտի գումարուէր Մարտ ամսուն:

Գանատայի Շրջանը անգամ մը եւս իր մասնակցութիւնը բերաւ սոյն յանձնաժողովի աշխատանքներուն: Շրջանը կը ներկայացնէին ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղէն ընկերուհիներ Անի Պապիկեան եւ Ալիք Պուլկարեան, իսկ այս վերջիններուն կու գային միանալու երկու այլ երիտասարդ համակիրներ՝ Նանոր Մինոյեան եւ Սօսէ Պեօճէքեան:

Խորհրդաժողովը ընդհանրապէս կը տեւէ երկու շաբաթ, որուն ընթացքին բազմաթիւ (հարիւրէ աւելի) դասախօսութիւններ կը ներկայացուին, աշխատութիւններ կը կարդացուին եւ անոնց մասին կարծիքներու փոխանակումներ տեղի կ'ունենան: Արծարծուած նիւթերը այս պարագային եւ ընդհանրապէս առնչութիւն ունին համաշխարհային առումով կանանց իրաւունքներուն եւ իրավիճակին կապուած նիւթերու:

Այս տարի, համետաբար կ'ուզենք շեշտել, թէ Հայ Օգնութեան Միութիւնը ներկայութիւն չեղաւ միայն, այլ իր մօտ յիսուն ներկայացուցիչներու փաղանգը անմիջականօրէն մասնակից դարձաւ իրանցուած դասախօսութիւններու շարքին եւ դրական ներդրում ունեցաւ զեկուցումներէն ետք տեղի ունեցած հարցադրումներուն եւ ընծայուած կարծիքներու փոխանակման առիթներուն, վեր առնելով եւ յատկանշելով հայ կնոջ այլազան դժուարութիւնները, անոր իրավիճակը, երբեմն նոյնիսկ հայրենիքը յուզող հարցեր մէջբերելով:

Առիթ ունեցանք առաւել եւս ծանօթանալու (առնուազն պաշտօնական առումով) դաստիարակչականներ ներկայացնող արժանատի դասախօսներուն, որոնք նաեւ իրենց մասնագիտութիւններու կարգին տնտեսական առումով շոշափելի ներդրում կ'ունենան որպէս Ոչ Կառավարական Ընկերակցութիւն (NGO)՝ օժանդակելով մեր հայրենի ժողովուրդին եւ ընդհանրապէս կիներուն՝ արժեւորելով անոնց դերը ընկերութեան մէջ, առիթ ընծայելով անոնց տնտեսական անկախութեան, հոգեկան ծաղկումին, վերջապէս ինքնավստահութիւն ձեռք ձգելու եւ պայքարելու կամքը ուժեղացնելու ի խնդիր:

Հայ Օգնութեան Միութիւնը իր մեծ ծառայութիւնը կը բերէ արդէն հայրենիքին, Արցախին, Ջաւախքին եւ Սփիւքքի մեր բոլոր գաղթօճախներու զաւակներուն անխտիր: Միւս կողմէ ՄԱԿ-ի համաշխարհային կազմակերպութեան մը հետ գործակցելով պիտի կարողանայ անհրաժեշտ կապեր հաստատել, ծանօթութիւններ մշակել եւ այդ ճամբով եւս փորձել յուծում տալ մեր հայրենիքի եւ Սփիւքքի անմիջական պահանջներուն:

ՀՕՄ-ը նման համաշխարհային կառոյցներուն հետ գործակցելով հանդերձ, կը շարունակէ մսալ հաւատարիմ իր աւանդական սկզբունքներուն: «Ժողովուրդիս հետ եւ ժողովուրդիս համար» կարգախօսը անգամ մը եւս կը հաստատէ Հայ Օգնութեան Միութեան վճռական կամքը՝ հանդիսանալով նաեւ հայ կնոջ իրաւունքներու ամենաուժեղ դէսպանը:

Ալիք Պուլկարեան, 2016-04-19

Հայ Օգնութեան Միութեան կազմակերպած նիստը՝ ՄԱԿ-ի Կանանց Կարգավիճակի Յանձնաժողովի 60-րդ նիստի (CSW60) ծիրէն ներս

Մարտ 14-էն 24 երկարող օրերուն ընթացքին, ՄԱԿ-ի Կանանց Կարգավիճակի Յանձնաժողովի 60-րդ նիստի (CSW60) ծիրէն ներս կազմակերպուած էին բազմաթիւ խորհրդակցական եւ աշխատանքային նիստեր, որոնցմէ մէկը Հայ Օգնութեան Միութեան կողմէ՝ համագործակցութեամբ Հայաստանի Հանրապետութեան Մ.Ա.Կ.-էն ներս մնայուն ներկայացուցչութեան:

Ձեռնարկի նիւթն էր Գործակցութիւններու միջոցով դուրս բերել կիները իրենց կարօտեալ իրավիճակէն («Uplifting Women from Poverty Through Partnerships»)

Այս պատուաբեր նիստը տեղի ունեցաւ Մայիսի 14-ին Միացեալ Ազգերու Կազմակերպութեան Նիւ Եորքի կեդրոնատեղիէն ներս:

Նիստի բացումը կատարեց ՄԱԿ-ի մէջ Հայաստանի մնայուն ներկայացուցիչ Դեսպան Զոհրապ Մնացականեան, իսկ նիստը հանդիսավարեց ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութեան Փոխ ատենապետուհի դոկտ. Նայիրի Տէրտէրեան:

Ընկի. Տէրտէրեան խօսեցաւ Տափուշի Մարզէն ներս նոր ծրագրի մը մասին, որուն կը գործակցին ՀՕՄ-ը, Ռուսաստանը, Հայաստանը եւ Մ.Ա.Կ.-ի Զարգացման Օրագիրը (UNDP) եւ որուն նպատակն է չքաւորութենէ դուրս բերել կիները կեդրոնականով մասնաւորաբար Կանանց Կարգավիճակի Յանձնաժողովի եւ անդամ երկիրներու որդեգրած «Տեսական Զարգացման Նպատակներ» Sustainable Development Goals (SDG) յանձնառութիւններու հետեւեալ կէտերուն վրայ՝

- SDG 1 - չքացնել աղքատութիւնը
- SDG 2 - չքացնել անօթութիւնը
- SDG 5 - ապահովել սեռային հաւասարութիւն
- SDG 8 - ստեղծել աշխատանք
- SDG 17 - ստեղծել գործընկերութիւններ

Նիստին մասնակցեցան հետեւեալ հիւրերը եւ ներկայացուցիչ իրենց աշխատանքներուն արդիւնքներն ու անոնցմէ փխած բարիքները

- Մայքըլ Հըրմըն ՄԱԿ-ի Բնակչութեան Հիմնադրամի (UNFPA) աւագ խորհրդատու.
- Պատրիկ Սարգիսեան՝ Մէկ-Հայաստանի (ONEArmenia) հիմնադիր.
- Միլվիա Թիրաքեան գիւղական պահածոներու արտադրութեան (Harvest Song Artisanal Preserves) համա-հիմնադիր.
- Թային Գեւոնեան Մելինէի Պարտէզի (Meline's Garden) բնական միջոցներով սազախտի արտադրութեան հիմնադիր.
- Էնն Ֆայթ ՄԱԿ-ի Կիներ-Կիներու Հզօրացման (UN Women/Empower Women) կազմակերպութեան վարիչ-տնօրէն.

Այս ձեռնարկը բարձր գնահատուիւեցաւ ներկաներուն կողմէ եւ առաւել հպարտութիւն պատճառեց ներկայ ՀՕՄ-ուհիներուն:



Գանատայի մասնակիցներ՝ Սօսէ Պեօճէքեան, Անի Թորիկեան-Պապիկեան, Ալիք Պուլկարեան եւ Նանոր Մինոյեան

ՄԱԿ-ի Կանանց Իրավիճակի Յանձնաժողովի նպատակներու եւ աշխատանքներու ծանօթացման աշխատանիստի մասնակցողներ



ՀՕՄ-ի եւ Հայաստանի Հանրապետութեան ՄԱԿ-էն ներս մնայուն ներկայացուցչութեան կազմակերպած նիստ: Ձախէն աջ՝

- ՀՕՄ-ի ՄԱԿ-ի յանձնախումբի ատենապետուհի Ընկի. Վալենթին Պերպէրեան
- ՀՕՄ-ի ՄԱԿ-ի յանձնախումբի մօտ Կեդրոնական Վարչութեան կապ Միլվա Թազուրեան
- ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետուհի ընկի. Գարոլին Շմաւոնեան
- ՄԱԿ-ի մէջ Հայաստանի մնայուն ներկայացուցիչ Դեսպան Զոհրապ Մնացականեան
- ՀՕՄ-ի ՄԱԿ-ի աշխատանքներու համադրիչ՝ Հուրի Կէօտէլէքեան
- ՄԱԿ-ի Բնակչութեան Հիմնադրամի (UNFPA) աւագ խորհրդատու Մայքըլ Հըրմըն
- ՄԱԿ-ի Կիներ-Կիներու Հզօրացման (UN Women/Empower Women) կազմակերպութեան վարիչ-տնօրէն. Էնն Ֆայթ
- Մէկ-Հայաստանի (ONEArmenia) հիմնադիր Պատրիկ Սարգիսեան



Շրջապտոյտ դէպի Հայաստան եւ Արցախ

Ծնած ու հասակ առած ըլլալով սփիւռքահայութեան բաբախուն սիրտը հանդիսացող Հայկայ քաղաքին մէջ, հայրենիքի կարօտն ու սերը կանուխէն սերմանաւած էր մեր հոգիներուն մէջ: Մէր մը, որ կը սկսէր տուներէն ու կը զարգանար դպրոցներու ու ազգային կեդրոններու մէջ, ուր կը կարդայինք, կ'երգէինք ու կ'ասմունքէինք Հայաստանի մասին: Ուրեմն ինծի համար պատանի տարիքէս հայրենիքս տեսնելու մարմաջը այնքան զօրաւոր էր, որքան պանդուխտ զաւկի մը իր սիրելի մօրը միանալու անձկութիւնը: Ու այս երազս կրցայ իրականացնել, երբ 1970 թուականին առաջին անգամ ըլլալով այցելեցի հայրենիք: Այն վայրկեանէն, որ ոտք կոխեցի հայրենի հողին վրայ, անբացատրելի գոհունակութիւն մը պատած էր հոգիս, կարծես զանձ մը գտած ըլլայի: Ամանորի առաւօտ բազմաթիւ նուէրներ ստացող երեխայի մը հոգեվիճակը կ'ապրէի: Կ'ուզէի տեսնել ամէն բան, երթալ ամէն տեղ, Սարդարապատ, Ծիծեռնակաբերդ, Էջմիածին, Գեղարդ ու Գառնի... ի տես այս բոլորին, սիրտս կ'ողողուէր անհուն ուրախութեամբ մը... բայց հոն անկիւն մը, թաքուն վիշտ մը կար, որ կը կաշկանդէր ուրախութիւնս... մեր հայրենիքը ազատ ու անկախ չէր: Սակայն 1991-ին մեր հայրենիքին ազատ ու անկախ հռչակումով, հայերս, ի սփիւռս աշխարհի, կրցանք տեսնել իրականացումը մեր տարիներու երազին:

Այս ուրախութիւնը կրկին վայելեցի վերջերս, երբ մաս կազմեցի Հայոց Յեղասպանութեան 100-ամեակին առթիւ Գանատայի ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան կազմակերպած շրջապտոյտին դէպի Հայաստան եւ Արցախ: Մօտ 50 հոգիներէ բաղկացած խումբով մը (Մոնթրէալէն, Լաւալէն, Գէմպրիճէն ու Թորոնթոյէն) 12 երազային օրեր անցուցինք մեր հայրենիքին մէջ ու կրցանք վայելել անոր անոյշ օդը, ջուրն ու ջերմ արեւը, համադամ ճաշերն ու պտուղները ու մասնաւորապէս հայկական առատաբաշխ հիւրասիրութիւնը: Խումբը, որ կը բաղկանար ՀՕՄ-ուիկներէ եւ այլոցմէ, մէկ ընտանիքի անդամներու նման, ուր որ երթայինք խանդավառ, ուրախ ու շէն մթնոլորտ մը կը ստեղծէինք մեր ազգային ու յեղափոխական երգերով, զարմանք պատճառելով մեր վարորդ Պարգեւին ու պտոյտի առաջնորդ Էլիզային: Երկուքն ալ վկայեցին, թէ մեր խումբը իւրայատուկ էր, եւ նմանը չէին տեսած մինչ օրս:

Այցելեցինք մեր հինաւորեց եկեղեցիներն ու սրբավայրերը, աղօթեցինք անոնց խորհրդաւոր խորաններուն առջեւ ու մոմեր վառեցինք մեր սուրբերուն յիշատակին: Այցելեցինք Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, Սարդարապատ, ու մեր յարգանքի տուրքը մատուցեցինք մեր հին ու ներկայ մարտիրոսներու յիշատակին, որոնք իրենց կեանքերը գոհած են մեր հայրենիքին ու ժողովուրդին ազատագրման ի խնդիր:

Ունեցանք նաեւ շատ գուարճալի եւ ուրախ պահեր, ուր գեղեցիկ բնութեան գիրկը, լճափի ու կիրճերու մէջ ճաշարաններու մէջ վայելեցինք համեղ խորովածն ու թարմ ձուկը միշտ բարձրացնելով մեր բաժակները «Մեղանն է առատ»ով: Երգեցինք ու պարեցինք նոյնիսկ ամենէն սեղմ վայրերուն մէջ, երբեմն նոյնիսկ մեր նստած տեղերէն: Ուրախ էինք բոլորս:

Տեսանք Արարատը իր ձիւնազարդ գագաթով, որ հայրենիքի պայծառ արեւի շողերուն տակ կարծէք բարի գալուստ կը մաղթէր մեզի: Այնքան տպաւորիչ էր անոր տեսքը...

Խիստ յատկանշական էր մեր պտոյտը դէպի Արցախ: Հոն ականատես եղանք մեր հայ մարտիկներուն ազատագրած հողատարածքներուն ու հպարտացանք անոնցմով: Յուզիչ էր նահատակներու նուիրուած թանգարանի մեր այցելութիւնը, որուն պատերուն վրայ գրաւած էին գոհուած բազմահարիւր ազատամարտիկներուն նկարները: Յարգա նք անոնց յիշատակին:

Այցելեցինք ՀՕՄ-ի հովանաւորութեամբ Կիւմրիի «Մօր ու մանկան» առողջութեան կեդրոնը, որ միակն է ամբողջ այդ շրջանին մէջ: Մօտէն ծանօթացանք ու պկանատես եղանք հոն կատարուած հսկայական աշխատանքներուն առողջապահական եւ ուսուցման մարզերուն մէջ:

Մեր շրջապտոյտը կը զուգադիպէր ՀՕՄ-ի Համահայկական 71-րդ Պատգամաւորական ժողովին, որ պիտի գումարուէր Հոկտ. 4-9-ի ընթացքին: Մենք հաճոյքն ու պատիւը ունեցանք հրաւիրուելու բարի գալուստի խրախճանքին, որ տեղի ունեցաւ Հոկտ. 4-ի գիշերը, Էրզրում շքեղ ճաշասրահին մէջ, ու վայելեցինք ՀՕՄ-ի մեծ ընտանիքին համախմբումը:

Մեր շրջապտոյտը իր աւարտին հասած էր եւ (ափսո՛ս) պէտք էր պատրաստուիլ վերադարձի: Այս մի քանի տողերը ամփոփ արտայայտութիւն մըն են լոկ այն սքանչելի պահերուն, զորս ապրեցանք միասին:

Մասնաւոր շնորհակալութիւն ՀՕՄ-ին, Գանատայի Շրջանային վարչութեան եւ մասնաւորաբար ընկերուիկներ Աննա Պուլկարեանին, Արմիկ Կարապետեանին եւ Յասմիկ Բաբխեանին, որոնք ջանք չէին խնայած այս շրջապտոյտը լաւագոյնս կազմակերպելու եւ մասնակցողներուն ապրեցնելու բացառիկ ու անմոռանալի յիշատակներով լեցուն «Հայաստանագնացութիւն» մը:

Ձեր բոլորին վարձքը կատար, շա՛տ սիրելի ընկերուիկներ:

Զարուկ Հասրճեան
Թորոնթօ, Հոկտեմբեր 2015



ԱՐՑԱԽԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ապրիլ 26-ին «Հորիզոն»ի խմբագրատուն այցելեց ՀՕՄ-ի Շրջանային վարչության ատենապետ ընկի. Արմինե Կարապետյան, որուն հետ «Հորիզոն»ի աշխատակից Սոնա Թիթիզեան հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ.

Հ.- ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութիւնը Արցախի դէմ կատարուած ատրպէճանական յարձակումին անմիջապէս հակադարձեց դատապարտական կէցուածքով եւ կոչ ուղղեց Արցախի օժանդակութեան: Գանատահայ գաղութը ի նչ ձեռով իր ներդրումը պիտի բերէ այս յոյժ կարեւոր ազգային խնդրին:

Ա.Կ.- Գանատայի գաղութը, ինչպէս միշտ, պիտի օժանդակէ եւ սատար հանդիսանայ հայ զինուորին: Մենք որպէս մայրեր եւ քոյրեր չենք կրնար ձեռնաձալ Ժամ, երբ կը տեսնենք, որ մեր հայուհիները իրենց ամուսիններն ու զաւակները կը զոհեն, հետեւաբար նիւթական օժանդակութիւնը նուազագոյն պարտականութիւն եւ պարտաւորութիւն կը սեպենք: Մեր օժանդակութիւնը պիտի ըլլայ նիւթական, որ ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան միջոցաւ պիտի փոխանցուի: Նախատեսած ենք 50,000-ի գումարով օժանդակել: Ուրախութեամբ կը յայտնենք, որ արդէն մէկուկէտ շաբթուան ընթացքին նուիրատուներուն ուղարկած գումարները 39,000 տոլարը անցաւ, այս մէկը քաջալերական է, որովհետեւ մեր ազգայինները շուտով կ'ընդառաջեն ՀՕՄ-ի կոչերուն յատկապէս այս հարցի պարագային: Սփիւռքէն ՀՕՄ-ը առաջինն էր, որ օգնութեան փութաց եւ 50,000 տոլարի օժանդակութիւն ղրկեց, որոնք կը տրամադրուին սահմանամերձ գիւղերու ընտանիքներուն, զինուորներուն ուսետեղէն, դէղորայք եւ հանդերձանք կ'ապահովեն, վիրատուներուն բժշկական դարմանումին կը մասնակցին, զոհուածներուն ընտանիքներուն կ'օժանդակեն եւ այլն: Նշեմ, որ Գանատայի ՀՕՄ-ի առաջարկով Հայաստանի ՀՕՄ-ը սկսած է ցանկեր պատրաստել զոհուած ազատամարտիկներու զաւակներուն անուններով, որպէսզի ՀՕՄ-ը հովանաւորէ զիրենք: Արդէն

իսկ մեր համակիրներէն եւ ազգայիններէն շատեր մեզի յայտնած են, որ նոր զոհուողներուն զաւակները կ'ուզեն հովանաւորել: Ամերիկայի Արեւելեան եւ Արեւմտեան շրջաններու ՀՕՄ-ի դրամահաւաքը 150,000 ամ. տոլարը անցած է, որմէ 50,000-ը փոխանցուեցաւ, իսկ Ժամացեալին վրայ պիտի աւելնայ Գանատայի ՀՕՄ-ի ներդրումը, որ մինչեւ օրս հասած է 57,132.50 գնտ. տոլարի: ՀՕՄ-ի բոլոր կառոյցները իրենց մասնակցութիւնը պիտի բերեն անշուշտ: Այս առթիւ կ'ուզեմ ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան անունով շնորհակալութիւն յայտնել ՀՕՄ-ուհիներուն իրենց տարած աշխատանքին համար, ինչպէս նաեւ մեր բոլոր նուիրատուներուն, որոնք սիրայօժար կերպով եւ անվարան սատարեցին յատկապէս այս յոյժ կարեւոր խնդրին պարագային, Նաեւ կոչ կ'ուղղեմ բոլոր անոնց, որոնք տակաւին իրենց մասնակցութիւնը չբերին, շուտով ուղարկեն մեզի իրենց օժանդակութիւնը, որովհետեւ մենք կը հաւատանք, որ պետք է ազգովին մասնակցինք ի խնդիր Արցախի պաշտպանման, հայրենիքի պահպանման եւ հայ զինուորին աջակցութեան:



Մեր կապի տուեալները

ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային Վարչութեան հետ կապի լաւագոյն եղանակը ելեկտրոնային նամակագրութիւնն է: Կրնաք ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային Վարչութեան գրել ars-canada@bellnet.ca հասցէին, կամ թղթատարական հասցէին՝

Armenian Relief Society of Canada (ARS) Inc. 3401 Olivar Asselin, Montreal (Quebec) H4J 1L5
Հեռախօս՝ 514-333-1616 | Հեռապատճէն՝ 514-333-1612 | Կայքէջ՝ www.ars-canada.ca

ԻՄԿԱՊԷ՛Ս ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԱՐԺԱՆԻ

«Բարի եկաք Գանատա»:

Ողջոյնի առաջին խօսքն էր, գոր լսեցի, երբ օդանաւը էջք կատարեց Մոնթրէալի օդակայանը։ Մենք՝ սուրիայէն գաղթականներու խումբ մը, շուարած, յոգնած եւ խառն զգացումներով կը բարեւենք բոլորը։ Չենք կրնար կեդրոնանալ կամ հասկնալ, թէ ի՛նչ է կատարուածը։ Օտար լեզուով կը փորձենք հասկցուիլ, դժուարութիւններուն առաջինն ալ այս էր արդէն։ Պետական կարգ մը թուղթեր ամբողջացնելու համար երկաւ ր-բարակ հարցուփորձեր կ’ըլլան, եւ վերջապէս բոլորս դուրս կու գանք տեսնուելու մեր հարազատ-երաշխատրներուն հետ։

Ոմանք՝ մօտիկ հարազատներ, կ’ողջագուրուին, ոմանք պարզապէս բարեկամներ, ոմանք ալ բոլորովին անծանօթ իրենց երաշխատրներուն հետ նոր կը ծանօթանան։ Բոլոր եկուորներուն դէմքերուն վրայ ակնյայտ են յոգնութեան, բայց նաեւ երախտագիտութեան զգացումները։

Կը հասնինք մեր հարազատին տունը, ուր լայն ժպիտներով եւ ջերմ ընդունելութեամբ կը դիմաւորեն մեզ։ Կը տեղաւորուինք եւ քիչ մը հանգիստ ընելէ ետք կը փոխանցուի մեզի, թէ պետական թուղթերու շարան մը կայ, գորս հարկ է անպայման ամբողջացնել յառաջիկայ օրերուն։

Հոս արդէն կը ծանօթանամ ՀՕՄ-ի տարած աշխատանքներէն մէկուն։ Մէկուն կ’ըսեմ, որովհետեւ յետագային աւելի մօտեմ ճանչնալու եւ իրազէկ ըլլալու առիթը կ’ունենամ ՀՕՄ-ի բազմազան եւ բարեսիրական գործունեութեան։

ԱռաջինհերթինՀՕՄ-ըիրբոլորենթակառոյցներովյատուկհոգատարութիւն կը ցուցաբերէ Գանատա հաստատուած սուրիահայ ընտանիքներուն հանդէպ։ Այս մէկը արդէն իսկ բարձր գնահատանքի արժանի է, որովհետեւ հաւանաբար միայն գաղթականները կրնան հասկնալ, թէ ի՛նչ դժուար հանգրուաններէ անցնելով հոս հասնելէ ետք դէմ յանդիման կը գտնուին նոր եւ տարբեր տեսակի դժուարութիւններու, որոնց մասին ՀՕՄ-ը նախապէս մտածած եւ բժախնդիր ծրագրաւորումով մը դասաւորած է իր աշխատանքները։

Սրտբաց ընդունելութենէն ետք կը սկսի լուրջ աշխատանքը։ Մեզմէ պահանջուած պետական բոլոր թուղթերը կը պատրաստուին ՀՕՄ-ի գրասենեակներուն մէջ, ֆրանսերէն դասի արձանագրութիւններ կը կատարեն ՀՕՄ-ուիիները, ցուցմունքներ կը տրուին զանազան հարցերու շուրջ, որոնք կը նպաստեն մեր համակերպումին եւ ընտելացման նոր մթնոլորտին, օրէնքներ եւ կանոններ կը բացատրուին, կ’ընկերակցին մեզի զանազան ժամադրութիւններու եւ կարիքաւոր ընտանիքներուն կ’օժանդակեն, տնային առարկաներ կը տրամադրեն եւ այլն։

Կարելի չէ գնահատական սովորական բառերով արժեւորել ՀՕՄ-ուիիներուն տարած այս աշխատանքն ու աջակցութիւնը, տնանկ դարձած ու օտար միջավայրի գիրկը ինկած հայորդիներուս ՀՕՄ-ը տաքուկ բոյնն էր եւ հարազատ ընտանիքը, որ մեծ համբերութեամբ եւ ժրաջան աշխատանքով փորձեց ամէն կերպ օգտակար դառնալ մեզի։

Ի խորոյ սրտէ շնորհակալութիւն կը յայտնենք բոլոր ՀՕՄ-ուիիներուն եւ ՀՕՄ-ի բոլոր կառոյցներուն, որոնք նուիրաբար եւ կամաւորաբար կը գործեն շատ գեղեցիկ եւ իմաստալից կարգախօսով «Ժողովուրդիս հետ, ժողովուրդիս համար»։ Բարի երթ ՀՕՄ-ին եւ յաջողութիւն ՀՕՄ-ի բոլոր ծրագիրներուն։

Սոնա Թիթիզեան Կէտիկեան

Սուրիահայերու հաւաք

Կազմակերպութեամբ՝ ՀՕՄ-ի «Սօւե» մասնաճիւղին

Կազմակերպութեամբ ՀՕՄ-ի «Սօւե» մասնաճիւղի Ընկերային Ծառայութեան յանձնախումբին, Կիրակի, 6 Դեկտեմբեր 2015-ին, կէսօրէ ետք ժամը 2-էն մինչեւ երեկոյեան ժամը 6, Հայ կեդրոնի «Ահարոնեան» սրահին մէջ տեղի ունեցաւ վերջին 6 ամիսներուն ընթացքին Գանատա հաստատուած սուրիահայ ընտանիքներու հաւաք մը։ Նշենք, որ նման հաւաք մը կազմակերպուած էր նաեւ Մարտ ամսուան մէջ։ Հաւաքին ներկայ էին մօտաւորապէս 60 ընտանիք։

Բարի գալուստի խօսքով հանդէս եկաւ տիկ. Անահիտ Տէր Խաչատուրեանը, որուն յաջորդեց մտերմիկ գրոյց մը։ Բոլոր մասնակիցներուն առիթ տրուեցաւ խօսք առնելու եւ յայտնելու իրենց մտահոգութիւնները։ Հաւաքին նպատակն էր սուրիահայ ընտանիքները համախմբելու առիթ ստեղծել, ծանօթացնել իրենց երկրին օրէնքները, քաղաքացիական պարտաւորութիւններն ու իրաւունքները, լսել սուրիահայ ընտանիքներուն հարցերն ու դժուարութիւնները եւ ի հարկին բացատրութիւններ փոխանցել իրենց։

Յիշենք, որ ՀՕՄ-ի «Սօւե» մասնաճիւղի Ընկերային Ծառայութեան յանձնախումբի ընկերուիիները սուրիահայերու Գանատա հաստատուելուն առաջին օրէն իսկ կամաւորաբար կը կատարէին անոնց պետական փաստաթուղթերու լրացման աշխատանքը եւ հարկ եղած ցուցմունքները կը փոխանցէին։ Յանձնախումբը նաեւ կը հոգայ սուրիահայ ընտանիքներու կենսական պէտքերը, կը փորձէ գործազուրկներուն աշխատանքի կարելիութիւններ որոնել։ ՀՕՄ-ուիիներ սիրայօժար կը ստանձնեն սուրիահայութեան երթելեկը ապահովել, ինքնաշարժ չունեցող ընտանիքներուն պարագային։

Հաւաքին ընթացքին արձանագրուեցան մտահոգութիւնները, որոնք այլազան էին։ Սուրիահայ ընտանիքները ընդհանուր առմամբ գոհ էին եւ գնահատեցին նախաձեռնութիւնը խնդրելով որ նման հաւաքներ ստանան յաճախակի բնոյթ, որպէսզի կարելիութիւնը ունենան վերականգնելու իրենց ընկերային շրջանակը, դիւրացնելու ընտելանալու գործընթացը եւ իրարու աջակցելու։ ՀՕՄ-ի հովանիին ներքոյ։

Հաւաքին տեղի ունեցաւ սուրճի հիւրասիրութիւն եւ սուրիահայ ընտանիքներուն փոխանցուեցան Panies de Noel (Կաղանդի առթիւ պատշաճ սննդական օժանդակութիւն)։

Ներկաները բաժնուեցան սրահէն, շնորհակալութիւն յայտնելով ՀՕՄ-ի «Սօւե» մասնաճիւղի ընկերուիիներուն եւ բարձր գնահատելով անոնց անձնուէր ծառայութիւնը՝ օժանդակելով եւ աջակցելով ազգի բոլոր զաւակներուն անխտիր, մասնաւորապէս կարիքաւորներուն։

Սոնա Թիթիզեան Կէտիկեան

ՄՐՏԻ ԽՕՍՔ

Ալին Մուրատեան Փանոսեան

Սուրիահայ, եւ մասնաւորապէս հայէպահայ գաղութը մինչեւ 2011 թուականը կը ժսար Սփիւռքի հիմնական կեդրոններէն մէկը (Լիբանանահայ գաղութի կողքին)։

Պարբերաբար հայորդիներու խմբակներ դուրս կու գային Միջերկրականի տաքուկ ափերէն, կը կտրէին Ատլանտեանը եւ կը հաստատուէին «այս ափին»։ Այս իրարայաջորդ խմբակները տասնամեակներու ընթացքին կրցան նոր շունչ տալ այս ափի գաղութներուն, նոր աւիշ ներարել անոնց ազգային կեանքին մէջ։

Հասաւ 2011 թուականը։ «Արաբական գարուն»ի հովերը Սուրիա հասան. դժբախտաբար այդ թուականէն ի վեր Սուրիոյ մէջ գարուն չէ եղած։ Սուրիոյ «Յեղափոխութիւնը» միայն աւեր բերաւ իր ժողովուրդին (ականջը կանչէ Օտեանի Փանջունիին)։

Դարերու պատմութիւն ունեցող սուրիահայ գաղութը, որ իր հայկականութեամբ, դպրոցներով, ակումբներով, եկեղեցիներով եւ ազգային զանազան հաստատութիւններով, արդարօրէն կը համարուէր Սփիւռքի աւանդապահ «մայր գաղութը», մեծ ցնցում ապրեցաւ։ Աւեր, քանդում, մահ, անորոշ ապագայ, կենցաղային դժուարութիւններ տասնեակ հազարներու ստիպեցին, որ լքեն իրենց ծննդավայրը։

Գաղութի տարերային ալիքը նախ ուղղուեցաւ դէպի Հայաստան եւ Լիբանան. որոշ ժամանակ ետք այդ հոսանքը սկսաւ ուղղուիլ դէպի Արեւմուտք Եւրոպա, ապա Ամերիկեան ցամաքամաս մասնաւորապէս Գանատա։

Եթէ Եւրոպա ուղղուած հոսանքը անկազմակերպ բնոյթ ունեցաւ, որուն հետեւանքները դժբախտաբար երկար ժամանակ դեռ պիտի խանգարէ այդտեղ հասնող սուրիահայերու բնականոն կեանքի ընթացքը, սակայն, նոյնը չէր Գանատայի պարագան։

Գանատայի պետութիւնը քաղաքական որոշում առած էր ընդունելու որոշ թիւով սուրիացի ներգաղթողներ. զանատահայ գաղութը իր բոլոր կառոյցներով եւ անհատական միջոցներով գործի լծուեցաւ. օգտուելու համար ընձեռուած այս կարելիութենէն, եւ ամիսներու քուլիսային աշխատանքէ ետք, յաջողեցաւ ընդհանուր յայտարարի հասնիլ պետութեան հետ ընդունելու համար սուրիահայ համայնքի զաւակներէն որոշ թիւ մը։

Մօտաւորապէս մէկ տարուան ընթացքին մի քանի հազար սուրիահայեր հասան Գանատա։

Գաղութը ուժերու ծայրագոյն լարումով փորձեց տէր կանգնիլ նորեկներուն։ Թորոնթոյի եւ Մոնթրէալի մէջ բոլոր կառոյցները եկեղեցի, դպրոց, ակումբ, գօրաշարժի ենթարկուեցան։ Հարիւրաւոր անհատներ անկարելին կարելի դարձուցին իրենց ազգակիցներու խնդիրները լուծելու համար։ Ակումբները, եկեղեցական կառոյցները, միութիւնները լայն բացին իրենց դռները սուրիահայոց դիմաց։

Նորեկներուն ծառացած խնդիրները շատ են գործի հայրայթում, բնակարաններու ապահովում, օրինակյակ խնդիրներ եւ նոյնիսկ կենցաղային ամենապարզ երեւոյթներ բարդութիւններ կը յառաջացնեն։ Այս բոլոր խնդիրներուն լուծում գտնելու համար, զանատահայ գաղութի զաւակները պատրաստ էին իրենց ծառայութիւնը մատուցելու։

Երբ սուրիահայերու նոր խումբ մը կը ժամանէ Գանատա, պէտք է ներկայ գտնուիք ակումբի սրահէն ներս, որ կարենաք տեսնել, թէ ի՛նչ անկեղծ եւ սրտբաց մօտեցում ցոյց կը տրուի անոնց։

Նուիլեալներու խմբակ մըն է, որ ամէն կողմ կը վազէ, ամէնուն կը հասնի, ամէն հարցումի պատասխան ունի, ամէն խնդրի լուծում կ’առաջարկէ։ Թիւով շատ չեն, բայց ամէն տեղ են, կամաւոր աշխատողներ, նուիրեալ գաղափարականներ։

Երբեմն նախատական խօսքեր կը լսեն, ներքնապէս կը վիրաւորուին, բայց կը ժպտին ու կ’անցնին։ Մի քանի վայրկեան վերջ հեւքով վազքի մէջ են։ Այս նուիրեալներուն աշխատանքը կարելի չէ արժեւորել, անոնց ծառայելու գիտակցութեան դիմաց միայն կրնանք խոնարհիլ։ ՆՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2016-ը հռչակեց «Ծառայութեան տարի»։ Գանատահայութիւնը իր գործով իրականութեան վերածեց Վեհաբառ Հայրապետին պատգամը։

Միրելի գանատահայեր, հպարտ ենք ձեզմով. հպարտ ենք, որ դուք այս հեռաւոր ափերուն կրցած էք պահել հայու ծառայասէր ոգին, կրցած էք պահել մեր «ոսկեղնիկը»՝ ազգային գիտակցութիւնը։ Սուրիահայը տասնամեակներ շարունակ անսակարկ նուիրումով ծառայած է իր ազգակիցներուն, լայն բացած իր տան եւ սրտի դռները անոնց առջեւ (վկայ լիբանանեան եւ իրաքեան պատերազմները). այսօր, դերերը շրջուած են։ Սուրիահայը հիւրընկալ այս գաղութին միայն նոր շունչ եւ նոր աւիշ կը բերէ, որովհետեւ գիտէ, Պարոյր Մեւակի բառերով՝ «դուրս գալ արուած բարութեան տակից մէկի փոխարէն տասն հատուցելով»։

Շնորհակալութիւն գանատահայեր, շնորհակալութիւն Գանատա։

Ալին Մուրատեան Փանոսեան



50 ԱՄԵԱՅ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԻՒՆ



Ընկերուհի Անահիտ Տիմիթեան

Ընկի. Անահիտ Մեակեան Տիմիթեան ծնած է Փիլէա, Յունաստան, զաւակն է Խորէն եւ Ազատուհի Մեակեաններուն: 1960-ին ընտանեօք կը հաստատուին Մոնթրէալ, ուր ծնողքը կ'ըլլան Մոնթրէալի գաղութի ազգանուէր եւ գործօն անդամներէն: 1965-ին կ'ամուսնանայ Յակոբ Տիմիթեանի հետ, եւ կը բախտաւորուին երեք զաւակներով, որոնք իրենց կը պարգեւեն հինգ թոռներ:

Ընկի. Անահիտ, հետեւելով իր մօր եւ կէսքոջ օրինակին, կ'անդամակցի Մոնթրէալի ՀՕՄ-ի մասնաճիւղին եւ կը դառնայ գործօն անդամ՝ մասնակցելով զանազան յանձնախումբերու աշխատանքներուն: 1982-1984 մաս կը կազմէ վարչութեան ատենադպիրի պաշտօնով: Երկար տարիներ պաշտօնավարած է ՀՕՄ-ի Ս. Յակոբ եկեղեցոյ Ծաղկոցին մէջ:



Ընկերուհի Տիանա Հաճէթեան

Ընկի. Տիանա Հաճէթեան ծնած է Արծանթին, ան դուստրն է ազգային գործիչ Յովհաննէս Ստեփանեանին եւ Ազատուհի Ֆերմանեանին: Փոքր հասակէն անդամակցած է տեղոյն ՀՄԸՄ-ի շարքերուն եւ իր գործօն մասնակցութիւնը բերած է միութեան: Ան երբ կ'այցելէ Մոնթրէալ կը ծանօթանայ պրն. Տիգրան Հաճէթեանին հետ, եւ 1965-ին կ'ամուսնանան ու կը բախտաւորուին երկու աղջիկ զաւակներով՝ Նայթալի եւ Ալին:

Ընկի. Հաճէթեան իր կէսքոջ քաջալերանքով կ'անդամակցի Հայ Օգնութեան Միութեան: Զանազան յանձնախումբերու մէջ իր ներդրումը կ'ունենայ եւ կը վարէ վարչական պաշտօններ Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղին եւ ապա Գանատայի Շրջանային կազմերէն ներս: Հաճէթեան ամուլը իրենց նիւթական եւ բարոյական ներդրումով միշտ նեցուկ կանգնած են գաղութին սատարելով եկեղեցոյ, հայ դպրոցին, Հայ կեդրոնին եւ ՀՕՄ-ի Ծաղկոցի գնման եւ շինարարական աշխատանքներուն: Իրենց ազգօգուտ եւ բարեսիրական գործերուն համար, տէր եւ տիկ. Հաճէթեաններ պարգևատրուած են «Կիլիկեան Իշխան եւ Իշխանուհի» շքանշանով՝ Արամ Ա. Վեհափառի ձեռամբ:

Հայաստանի Քրիստոնէութեան պետական կրօն հոշակման 1700-ամեակի առիթով, ներշնչուած Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա. Վեհափառի քարոզէն, անոնք կ'որոշեն ստանձնել Եղեգնաձորի շրջանին մէջ գտնուող Նորավանքի վերաշինութիւնը: Նորավանքի բացման օրը, 1999-ին Վեհափառ Հայրապետի ձեռամբ կը ստանան «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» շքանշանը: Յետագային ողբացեալ բարերար Տիգրան Հաճէթեանին մարմինը ամփոփուած է վանքի բակին մէջ:

Ընկի. Հաճէթեան միշտ պատնէշի վրայ կը շարունակէ իր ազգօգուտ գործը ամուսնոյն մահէն ետք: Ան վարեց ատենապետութիւնը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Արցախի պետութեան միասնաբար նախաձեռնած «Նոր Կիլիկիա» գիւղի շինութեան ի նպաստ հանգանակիչ յանձնախումբին, եղաւ անդամ Յեղասպանութեան 100-ամեակի Մոնթրէալի յանձնախումբին, ինչպէս նաեւ ՀՕՄ-ի Գանատայի շրջանի 25-ամեակի տօնակատարութեան յանձնախումբին, բերելով իր նիւթական եւ բարոյական ներդրումը ամէնուրեք:



Ընկերուհի Սեդա Թապաքեան

Կէս դարը երկար ժամանակ է մարդու կեանքին մէջ, իսկ կէս դար անդամակցութիւնը կազմակերպութեան մը՝ յոյժ գնահատելի: Ընկի. Սեդա Թապաքեանի կապը ՀՕՄ-ի հետ դեռեւս յիսուն տարիներէն աւելի է: Արդարեւ, երբ Սեդան տասը տարեկան էր, մայրը կ'որոշէ որ ան իր ամառնային արձակուրդին օրական մէկ ժամ տրամադրէ ձեռագործի աշխատանքի զայն վաճառելու «Տարեկան Պագարին»: Մայրը՝ ընկի. Ալիս Տէր Ասատուրեան, գործօն անդամ էր Գահիրէի Հայ Կարմիր Խաչին, որ իր պազարով կ'ապահովէր գումարներ զանազան բարենպաստ ծրագիրներու համար: Այս զբաղումը այնուհետեւ մաս պիտի կազմէր ընկի. Սեդայի յաջորդող ամառնային արձակուրդներուն:

Ընկի. Սեդա Թապաքեան Գահիրէի մէջ յաճախած է Նուպարեան Ազգային վարժարան, ապա American College for girls: Մոնթրէալի մէջ աւարտած է Concordia համալսարանը՝ մասնագիտանալով Sociology-ի մէջ: Ներկայիս ան կամուրք կերպով կ'աշխատի Montreal Museum of Fine Arts-ի մէջ, հանրութեան ներկայացնելու թանգարանին ցուցադրութիւնները:

1960-ին Տէր Ասատուրեան ընտանիքը կը փոխադրուի Մոնթրէալ, ուր Ալիս Տէր Ասատուրեան շուտով կը միանայ տեղոյն ՀՕՄ-ի մասնաճիւղին, միշտ գործօն մասնակցութեամբ: Երբ «Համագգայինը» կը հիմնուի Մոնթրէալի մէջ, ընկի. Սեդան, հօրը՝ Լեւոն Տէր Ասատուրեանի թելադրութեամբ, մաս կը կազմէ Համագգայինի անդրանիկ վարչութեան: Այդ միջոցին ընկերուհին համալսարանական ուսանող էր եւ շատ ծանաբեռնուած, բայց սիրայօժար կը կատարէ վարչական պարտականութիւնները: Մի քանի տարի ետք, Մոնթրէալի ՀՕՄ-ի վարչութիւնը, ընկի. Ալիս Տէր Ասատուրեանի ատենապետութեան շրջանին, երիտասարդուհիներ ներգրաւելու միտումով կը կազմէ երիտասարդներու խմբակ մը, որուն կը միանայ ընկի. Սեդան: Ան նաեւ մաս կազմած է ՀՕՄ-ի դաստիարակչական յանձնախումբին:

Թէպէտ ընկի. Սեդային գործի ասպարէզը, ինչպէս նաեւ իր ամուսինին՝ Սարգիս Թապաքեանի յաճախակի ճամբորդութիւնները թոյլ չեն տուած աւելի գործօն մասնակցելու հանրային կեանքին, բայց Սեդան շարունակական անդամակցութիւն ունեցած է ՀՕՄ-ին՝ ի յարգանս իր մօր, որ հաստատ կերպով կը հաւատար հայ կնոջ դերակատարութեան գաղութային կեանքէն ներս:

Ընկի. Սեդային դուստրը՝ Նանորը, վերջերս մասնակցած է ՀՕՄ-ի կազմակերպած Կանանց միջազգային օրուան տօնի հանդիսութեան, ի մտի ունենալով իր մեծ մօր յիշատակը: Ընկի. Սեդան կը հաւատայ, որ այս ընտանիքին կապը ՀՕՄ-ին հետ պիտի շարունակուի սերունդէ սերունդ:



Ընկերուհի Ազատուհի Հալաճեան

Ծնած է Ռայեաթ, Լիբանան, Տէրտէրեան ընտանիքին մէջ: Փոքր տարիքէն եղած է արծուիկ Լիբանանի Կարմիր Խաչին: Յաճախած է Լուսինեան նախակրթարանը եւ Սրբուհի Ագնէս վարժարանը: 1966-ին անդամակցած է ԼՕԽ-ի «Միս»ի մասնաճիւղին: Աշխատած է յանձնախումբերու մէջ, մանաւանդ հանգանակութեան եւ օրացոյցի: 1968-ին ամուսնացած է Անդրանիկ Հալաճեանի հետ, եւ բախտաւորուած են երեք զաւակներով՝ երկու մանչ եւ աղջիկ մը, եւ երկու թոռներով: 1973-ին գաղթած են Գանատա, եւ ընկի. Ազատուհին մաս կազմած է ՀՕՄ-ի Մոնթրէալի մասնաճիւղին, որմէ ստացած է իր 15-ամեայ զարդասեղը: Յետագային՝ 35-ամեայ զարդասեղը ստացած է ՀՕՄ-ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղէն, որուն գործօն անդամադրէն մէկն է ընկերուհի Հալաճեան: Այս տարի կը ստանայ իր անդամակցութեան 50-ամեայ զարդասեղը:



Ընկերուհի Ադանի Էլոյեան

Ծնած է Հալէպ, Սուրիա: Ցեղասպանութենէն ճողոպրած, Տարօնի աշխարհէն Մալոյեան ընտանիքին մէջ: Հայրը մանուկ հասակին, նստած է Միմոն Զաւարեանի ծունկերուն, վայելած է գուրգուրանքը այդ մեծ հայուն, որ յուսահատ ժողովուրդի մը լուսարարը եղաւ: Ընկերուհին յաճախած է Հալէպի Ազգ. Զաւարեան նախակրթարանը, երկրորդական ուսումը ստացած է Քարէն Եփփէ Ազգ. Ճեմարանին մէջ, հետեւելով նաեւ ֆրանսական Baccalaureat-ի դասընթացներուն: Աւարտելէ ետք Ճեմարանը, ստանալով զոյգ վկայականներ, յաջող տարին կը յաճախէ ֆրանսական Lycee-ն եւ կը տիրանայ Baccalaureat-ի իմաստասիրական բաժնի երկրորդ վկայականին: Նոյն տարուան վերամուտին կը հրաւիրուի պաշտօնավարելու Քարէն Եփփէ Ազգ. Ճեմարանէն ներս: Եօթը տարի պաշտօնավարելէ ետք, 1963-ին կը հաստատուի Լիբանան եւ երկու տարի կը գործէ Հռիփսիմեանց երկրորդական վարժարանին մէջ եւ 12 տարի՝ Նշան Փալանճեան Ճեմարանէն ներս, դասաւանդելով հայերէն, հայոց պատմութիւն եւ ֆրանսերէն:

1968-ին Sevrès-ի մէջ (Ֆրանսա) կը հետեւի մանկավարժական վերաորակաւորման դասընթացներուն եւ կը ստանայ համապատասխան վկայագիր: 1977-ին, իր կեանքի ընկերոջ՝ պրն. Եղուարդ Էլոյեանի եւ դուստրին՝ Նուշիկին հետ կը հաստատուին Մոնթրէալ: 1978-79 տարեշրջանին կը պաշտօնավարէ Մոնթրէալի Ս. Յակոբ Ազգային նախակրթարանէն ներս, որպէս դասաւանդ ուսուցչուհի, իսկ 1979-1989՝ որպէս տնօրէնուհի: Իր տնօրէնութեան շրջանին էր, որ Ս. Յակոբ վարժարանը կարգ առ կարգ բարձրանալով դարձաւ լրիւ երկրորդական վարժարան: 1989-ի ամսվերջի հանդէսին, երկրորդականի առաջին հունձքին հետ, ինք ալ հրաժեշտ կու տայ Ս. Յակոբ վարժարանին: 31 երկար տարիներ ընկի. Էլոյեանի կոչումը եղած է ուսուցանել, կեանքին իմաստ տուողը՝ հայ դպրոցը, իսկ սիրտը բաբախած է հայ աշակերտին համար:

Ընկի. Էլոյեան 50 տարիներէ ի վեր անդամ է ՀՕՄ-ին, ան իր գործօն մասնակցութիւնը բերած է թէ՛ Լիբանանի եւ թէ՛ Մոնթրէալի մէջ, մասնակցելով մասնաճիւղի ժողովներուն, Շրջանայինի պատգամաւորական ժողովներուն, եւ իր շինիչ գաղափարներով օժանդակած է վարչական պաշտօն վարող ընկերուհիներուն՝ առանց վարչական ըլլալու: Ընկերուհին բազմաթիւ անգամներ, որպէս դասախօս, արժեւորած է ՀՕՄ-ի առաքելութիւնը՝ շեշտելով երիտասարդութեան դերը ՀՕՄ-ի շարքերէն ներս:

13 Մարտ 2005-ին, ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերուն կազմակերպած Կանանց միջազգային օրուան եւ Հայ գիրերու գիւտի 1600-ամեակին առիթով ընկի. Էլոյեան ստացաւ գնահատագիր՝ զոյգ մասնաճիւղերու ատենապետներուն ձեռամբ: 2005 Մեպտեմբերին, վեհափառ հայրապետ ՆՍՕՏՏ Արամ Ա. կաթողիկոս, ընկերուհի Ադանի Էլոյեանը պարգեւատրեց «Ս. Մաշտոց» շքանշանով՝ իր տարած բազմամեայ կրթական եւ մշակութային ծառայութիւններուն համար:



Ընկերուհի Արշալոյս Էրջէնեան-Օլմէսէքեան

Ընկի. Արշալոյս Էրջէնեան Օլմէսէքեան ծնած է 16 Մայիս 1926-ին Աթէնք, Յունաստան: Կ'ամուսնանայ ընկեր Արամ Էրջէնեանի հետ, եւ հոն կ'ունենան երկու մանչ զաւակներ: 1951-ին կը մեկնին Պուէնոս Այրէս, Արժանթին, ուր կը բախտաւորուին աղջիկ զաւակով մը: Անոնք գործօն անդամներ կ'ըլլան տեղոյն Հայ Կեդրոնին եւ կ'աշխատին որպէս խնամակալ՝ Վալանթին Ալսինայի Ճէրէմեան Ազգային վարժարանին մէջ: 1964-ին կը հաստատուին Գանատայի Համիլթըն քաղաքը, ապա ընկի. Արշալոյս կը միանայ Հայ Օգնութեան Միութեան տեղոյն մասնաճիւղին: Տարիներու ընթացքին ինք եւ ընտանիքը կը մասնակցին Համիլթընի Հայ կեդրոնի բոլոր գործունէութիւններուն: Ընկի. Արշալոյս բախտաւորուած է նաեւ 8 թոռներով եւ 9 ծոռներով:



Ընկերուհի Անահիտ Գաբրիէլեան

Ընկերուհի Անահիտ Գաբրիէլեան ծնած է Ադեքսանտրիա, Եգիպտոս, ուր իր ծնողքը՝ Կարապետ եւ Մաննիկ Գալֆայեանները հաստատուած էին Իզմիրի կոտորածներէն ետք: Շատ փոքր տարիքին կորսնցուցած է հայրը, ու իր հաւատացեալ եւ հայրենասէր մայրը եղած է իր կեանքին մղիչ ուժը: Յաճախած է Պօղոսեան Ազգային վարժարանը եւ իր երկրորդական ուսումը շարունակած է Sacred Heart Girls School-էն ներս: Վկայականը ստանալէն ետք կը նետուի գործի ասպարէզ, կը վարէ քարտուղարի պաշտօն United Nations Emergency Force-ի գրասենեակին մէջ, ապա՝ կ'աշխատի Ford Motor Company-ին մէջ մինչեւ Գանատա փոխադրուիլը: 1963-ին կ'ամուսնանայ Կարպիս Գաբրիէլեանի հետ, եւ 1964-ին կը գաղթեն Գանատա եւ կը հաստատուին Մոնթրէալ: 1968-ին կը բախտաւորուին մանչ զաւակով մը (Արթօն): Անոնք ունին երկու սիրուն թոռներ՝ Ալէքս եւ Սթէֆանի: Մոնթրէալի մէջ Canadian Pacific ընկերութեան մէջ կը պաշտօնավարէ մինչեւ հանգստեան կոչուիլը: 1966-ին կը միանայ Մոնթրէալի Հայ Օգնութեան Միութեան: Տարբեր շրջաններու կը վարէ վարչական պաշտօններ: Մաս կը կազմէ զանազան յանձնախումբերու: Ընկի. Գաբրիէլեան 1989-ին ընտրուած է ՀՕՄ-ի Հիւսիսային Ամերիկայի Շրջանային վարչութեան անդամ: Իսկ 1990-ին մաս կազմած է ՀՕՄ-ի Գանատայի շրջանի առաջին վարչութեան՝ վարելով քարտուղարի պաշտօն: Ան ՀՕՄ-ը կը ներկայացնէ Քեպէգի եւ Գանատայի զանազան կազմակերպութիւններու մէջ.

- 1998-ին անդամ էր Comite Consultatif des ainees- Revenu Canada-ին:
- 2009-2011 Bordeaux-Cartierville/Saint Laurent-ի CSSS Fondation-ի վարչութեան անդամ էր:
- Զուգահեռաբար ՀՕՄ-ի գործունէութեան, ընկերուհին նաեւ աջակցած է Հայ կեդրոնէն ներս գործող տարբեր միութիւններու եւ Հայ Դատի ձեռնարկներուն. ինչպէս՝ Մոնթրէալի յուշարձանի դրամահաւաքի յանձնախումբին, Քեպէգի մէջ գետեղուած Կոմիտասի կիսանդրիի յանձնախումբին եւ այլն: Իսկ 2009-2010 տարիներուն վարչական անդամ եղած է Հայ կեդրոնի Տարեցներու միութեան: Ընկերուհի Գաբրիէլեան վարչական անդամ է Bordeaux-Cartierville-ի Table des ainees de B.C. (TCABC)-ին: Ընկերուհին պարգեւատրուած է ՀՕՄ-ի մէջ եւ գաղութէն ներս տարած իր կամաւոր եւ բարեսիրական աշխատանքներուն համար՝
- 1998-ին Bon Citoyen Canadien, Գանատայի կառավարութեան կողմէ, Գանատայի տօնին առիթով:
- 2007-ին ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերուն կողմէ, Կանանց միջազգային օրուան առիթով:
- 2015-ի Assemblée Natioanle-ի մետալով, Քէպէքի նահանգի միջազգային յարաբերութեանց եւ Francophonie-ի նախարար տիկ. Christine Sain-Pierre-ի ձեռամբ, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին առթիւ:

Ընկի. Անահիտ բախտաւոր կը զգայ, որ առիթը ունեցաւ ծառայելու Հայ Օգնութեան Միութեան մէջ, ընկերակցութեամբ ազնիւ, նուիրեալ եւ բացառիկ արժանիքներով ընկերուհիներու հետ: Ան կոչ կ'ուղղէ բոլոր երիտասարդուհիներուն անյապաղ մաս կազմեն եւ խտացնեն ՀՕՄ-ի շարքերը՝ իրենց ներդրումը ունենալու այս հայրենանուէր կազմակերպութեան:



Ընկերուհի Յասմիկ Երեմեան

Ընկի. Յասմիկ ծնած է Պէյրութ, Լիբանան: 1965-ին կ'ամուսնանայ Կարպիս Երեմեանի հետ եւ կը բախտաւորուի մանչ զաւակով մը: Ընհ. Յասմիկ անդամակցած է Լիբանանի Օգնութեան Խաչին: Տարեցներուն հանդէպ իր ունեցած հոգատարութեան պարտականութեան զգացումէն մղուած իր ազատ ժամերը յատկացուցած է ծերանոցի տարեցներուն՝ սիրայօժար խնամելով զիրենք: Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով կը հաստատուին Ֆրանսա, հոն կը միանայ Ֆրանսայի Հայ Կապոյտ Խաչին եւ կը մասնակցի զանազան աշխատանքներու՝ խնամելով Պէլ Ֆոնդէն ամառանոցի պատանիները: 1988-ին կը հաստատուին Մոնթրէալ, եւ կը միանայ ՀՕՄ-ի մեծ ընտանիքին: Ընկի. Յասմիկ իր գործով զբաղած ըլլալով հանդերձ, երբեք իր օժանդակութիւնը չէ զլացած, երբ որ իրեն դիմած են: Կամաւորաբար սատարած է Ս. Յակոբ եկեղեցւոյ «Արամ եւ Պերճուհի Մարգարեան» մանկամսուրի աշխատանքներուն: Տարիներէ ի վեր մաս կը կազմէ ՀՕՄ-ի Տարեցներ Այցելող յանձնախումբին: «Այս աշխատանքները հոգեկան գոհունակութիւն կը պարգեւեն ինձի», կ'ըսէ ընկի. Յասմիկ:



Ընկերուհի Անի Մերոբեան

Ծնած է Եգիպտոս, ան միջնեկ զաւակն է Ալիս եւ Լեոն Տէր Ասատուրեաններուն։ Հեղիոպոլսոյ Նուպարեան Ազգային վարժարանի նախակրթարանը յաճախելէ ետք կ'աւարտէ «American College for girls» երկրորդական վարժարանը։ Փոքր տարիքէն անդամակցած է ՀՅԴ Պատանեկան միութեան եւ ՀՄԸՄ-ի «Արարատ» պասքէթպոլի աղջկանց խումբին։ 1960-ին կը հաստատուի Գանատա։ Մոնթրէալի Concordia համալսարանէն կը վկայուի եւ որպէս քիմիագետ կը պաշտօնավարէ Merk Frost դեղորայքի հաստատութեան մէջ։ 1965-ին կ'ամուսնանայ Վարուժան Մերոբեանի հետ, կը բախտաւորուին երկու զաւակներով՝ Արի եւ Թալին։ Մաս կը կազմէ ՀՕՄ-ի Մոնթրէալի մասնաճիւղի երիտասարդներու խմբակին, ապա կ'անդամագրուի մասնաճիւղին։ Այդ տարիներուն մոնթրէալահայ աճող գաղութը կ'ապրէր եռուն շրջան մը։ Եկեղեցւոյ նոր կառոյց, նոր կեդրոն, դպրոց ու Ծաղկոց այդ օրերուն ծրագիրներն էին։ Ընկի. Անիին ծնողքը գաղութի աշխոյժ ազգայիններէն եղած են։ Անոնք մեծ ներդրում ունեցած են Մոնթրէալի ազգային կեանքին մէջ, կուսակցական, եկեղեցական, ՀՕՄ-ի կամ կրթական մարզերէն ներս։ Շնորհիւ ընկի. Անիին ստացած հայեցի դաստիարակութեան, ան 31 տարեկանին կը ստանձնէ Մոնթրէալի ՀՕՄ-ի մասնաճիւղին ատենապետութեան պաշտօնը։ Ծրագրուած աշխատանքով կ'երիտասարդացնէ շարքերը եւ կը ձեւափոխէ ձեռնարկները։ ՀՕՄ-ի Պատգամաւորական ժողովներուն իր մասնակցութիւնը կ'արժեւորէ յատկապէս կանոնագրի քննական աշխատանքներով։ Պրպտողի համբերութեամբ ընկի. Անին պատրաստած եւ տեսանիւթով ներկայացուցած է ՀՕՄ-ի համագաղութային 75-ամեայ գործունէութիւնը։ Սիրայօժար պատրաստած է նման ներկայացումներ Ս. Յակոբ եկեղեցւոյ, ՀՄԸՄ-ի եւ Շաբաթօրեայ վարժարանին։ Տարիներ կ'անցնին եւ ընտանեկան նոր պարտականութիւններուն պատշաճելով ընկի. Անին կը փոխէ իր քիմիագետի ասպարէզը եւ կ'ըլլայ «Գալուստոց» ներկայացուցիչ։ Ապա շրջան մը որպէս Montreal Museum of Fine Arts -ի կամաւոր աշխատող կ'առաջնորդէ թանգարան այցելող խումբերը։ Վերջին քսանամեակին կ'ըլլայ «Ճամբորդական ներկայացուցիչ»։ 2012-ին կը հրատարակէ անգլերէն լեզուով մանկապատանեկան գիրք մը՝ «Armenian Holiday Traditions», որուն մէջ կը ներկայացնէ հայկական տօներու ատենութիւնները պարզ լեզուով։ Գրքին գունաւոր նկարազարդումները գործն են ընկի. Էլիզ Պօղոսեանին։ Ընկի. Անին համոզուած է, որ ազգային պատկանելիութեան գիտակցութիւնը կենսական է մարդուն համար։ Ան կը հաւատայ, որ կարեւոր է ներգրաւել երիտասարդուիկներ ՀՕՄ-ի շարքերէն ներս, որպէսզի անոնք իրենց կարողութիւնները ի սպաս դնեն՝ կամաւորաբար ծառայելու ազգին եւ մարդկութեան։



Ընկերուհի Ժանեթ Երկաթեան

Ընկի. Ժանեթ ծնած է 1944-ին, Համիլթընի այդ ատենուան ամենահայախոծ շրջանին մէջ։ Փոքր տարիքին դարձած է ՀՕՄ-ի սանուի եւ յաճախած՝ հայերէն միօրեայ իրիկնային դպրոցը։ Համիլթընի առաջին Հայ կեդրոնի փողոցին վրայ բնակելով միշտ եղած է հոն, իր ծնողքին եւ ընկերներուն հետ։ 1966-ին միացած է ՀՕՄ-ի շարքերուն եւ մինչեւ օրս մասնակցած անոր գրեթէ բոլոր աշխատանքներուն՝ նիւթապէս, բարոյապէս եւ ֆիզիքապէս։ Ատեն մը վարած է գանձապահի պաշտօն։ ՀՕՄ-ի հայկական վարժարանէն ներս բաւական ատեն հայերէն դասաւանդած է անգլիախօս փոքր թէ մեծ աշակերտներու։ 10 տարի երգած է Համիլթընի «Նայիրի» երգչախումբին մէջ, նաեւ՝ որպէս մեներգող։ Վերջին տարիներուն, քաղցկեղէ տառապող հիւանդներու համար գործած է մօտ 50 մեծաչափ ծածկոցներ (պլանքէթս) եւ 250 փոքր չափով ծածկոցներ։ Միշտ ներկայ է ՀՕՄ-ի ամէն տեսակի ձեռնարկներուն եւ աշխատանքներուն։ ՀՕՄ-ի կողքին, երբ որ անհրաժեշտ եղած է, ընկերուիին նոյնքան նուիրուած եղած է Հայ կեդրոնի աշխատանքներուն։



Ընկերուհի Վանին Ճէտուրեան Գապասագալեան

Ընկերուհի Վանին ծնած է Հալէպ, Սուրիա, ազգասեր ընտանիքի մը մէջ։ Ան զաւակն է Վարուժան եւ Անի Ճէտուրեաններուն։ Նախնական ուսումը ստացած է Immaculee Conception վարժարանին մէջ, իսկ երկրորդական ուսումը Aleppo College for girls-ի եւ Պէրյութի American School for girls կրթական հաստատութիւններուն մէջ։ Յաճախած է Պէրյութի Հայկազեան համալսարանը եւ 1966-ին, Մոնթրէալ հաստատուելէն ետք, ուսումը շարունակած է Sir George Williams (Concordia) համալսարանին մէջ։ 1967-ին ամուսնացած է Արթօ Գապասագալեանի հետ, եւ բախտաւորուած են երկու դուստրերով՝ Թամար եւ Սօսի, ապա երկու թոռներով՝ Մարին եւ Վայք։ 1966-ին ընկերուիին անդամակցած է ՀՕՄ-ին, մասնակցած է զանազան յանձնախումբերու աշխատանքներու, եղած է պատգամաւոր ՀՕՄ-ի Շրջանային եւ Համահայկական ժողովներու, վարած է վարչական պաշտօններ տեղական եւ շրջանային վարչութիւններու մէջ։ Եղած է ՀՕՄ-ի Հիւսիսային Ամերիկայի Շրջանային վարչութեան անդամ, եւ երբ 1990-ին ՀՕՄ-ի Գանատայի շրջանը հիմնուեցաւ, ընկերուիին այդ առաջին վարչութեան մաս կազմեց։ Ընկի. Գապասագալեան իր գործօն մասնակցութիւնը բերած է Մոնթրէալի հայ գաղութին. 1970-ական թուականներուն նշանակուած է Համազգայինի ռատիոժամի խօսնակ, մաս կազմած է Գանատայի Հայոց թեմի Ազգային վարչութեան Կանանց խորհուրդին, ՀՕՄ-ը ներկայացուցած է Հայաստան համահայկական հիմնադրամի մօտ։ 2015-ին, Ցեղասպանութեան 100-ամեակին առիթով, ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղի նախաձեռնութեամբ կազմակերպեց «Հայ կինը մէկ դար» խորագրով հանդիսութիւն մը, որ կրկնուեցաւ Մարտ 2016-ին, Կանանց միջազգային օրուան առթիւ։ 2012-ին ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերուն կողմէ՝ ընկերուիին գնահատուեցաւ, որպէս յաջողած գործարար հայուի, իսկ 2013-ին Գանատայի Ազգային Առաջնորդարանին կողմէ՝ արժանացած է գնահատագրի՝ իր տարած ազգանուէր ծառայութիւններուն համար։




Ընկերուհի Իսկուհի Գրիգորեան

Ընկերուհի Իսկուհի Գրիգորեան ծնած է Գալամաթա, Հարաւային Յունաստան։ Փոքր հասակին ընտանեօք փոխադրուած է Աթէնք։ Յաճախած է Ֆիքսի Ազգային Միացեալ վարժարանը։ Երիտասարդ տարիքին անդամակցած է ՀՅԴ Երիտասարդական շարքերը՝ Աթէնքի մէջ, նաեւ մաս կազմած է Համազգայինի երգչախումբին եւ եկեղեցւոյ դպրաց դասին։ 1956-ին ընկերուի Իսկուհի կանդամագրուի Աթէնքի Հայ Կապոյտ Խաչին։ 1961-ին կը գաղթէ Գանատա ու կը հաստատուի Համիլթըն ու անմիջապէս կը միանայ ՀՕՄ-ին։ Ընկերուի Իսկուհին 10 տարիներ եղած է ՀՕՄ-ի Համիլթընի «Արեւ» մասնաճիւղի վարչութեան անդամ եւ վարած՝ ատենադպրուիի պաշտօնը։ Միեւնոյն ատեն մասնակցած է Համազգայինի երգչախումբին, դպրաց դասին եւ տեղւոյն մշակութային եւ եկեղեցական կեանքին։ Երբ Թորոնթոյի մէջ կը հիմնուի ՀՕՄ-ի Ամառնային Ամէնօրեայ վարժարանը, ամբողջ 4 տարիներ ընկերուի Իսկուհի յանձն կառնէ 27 աշակերտներու Համիլթընէն Թորոնթօ ինքնաշարժով ամէնօրեայ փոխադրութեան պատասխանատուութիւնը, որպէսզի այդ երեխաները տրվին հայերէն լեզուն եւ հայոց պատմութիւնը։ Այդ շրջանին ընկերուի Իսկուհին նաեւ կը դասաւանդէ վարժարանի Նախակրթարանի բաժնին մէջ։ 1976-ին Համիլթընի մէջ կը բացուի Շաբաթօրեայ վարժարան, եւ ընկերուի Իսկուհին կը դասաւանդէ այդ վարժարանէն ներս մինչեւ 1982, երբ ան իր զաւակներուն հետ կը փոխադրուի Թորոնթօ։ Թորոնթոյի մէջ ան նոյն թափով եւ նոյն խանդավառութեամբ կը շարունակէ իր գործօն մասնակցութիւնը բերել ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի զանազան յանձնախումբերու աշխատանքներուն, մասնաւորաբար Տօնավաճառի եւ Մայրերու Օրուան յանձնախումբերուն։ Ընկերուի Իսկուհին անդամ է նաեւ Հայ կեդրոնի Երեցներու Ընկերակցութեան, եւ, որպէս վարչական, իր գործօն մասնակցութիւնը կը բերէ անոր աշխատանքներուն։ Ուր որ ալ գտնուած է ան՝ միշտ առիթը ստեղծած է եւ ժամանակը գտած՝ մասնակցելու Համազգայինի երգչախումբերուն եւ մեր եկեղեցիներու դպրաց դասերուն։ Ընկերուի Իսկուհին մայրն է Լիսայի եւ Օննիկի եւ մեծ մայրը՝ Շաքի եւ Մոֆիի։

Տերեւաթափ

Իմաստուն Տէր Հայրը



Արդէն շաբաթներ անցեր են այն օրէն, երբ մոնթրէալահայութիւնը խումներամ բազմութեամբ եկած էր իր շատ սիրելի Տէր Արմէն աւ. քին. Իշխանեանին հրաժեշտ տալու։ Հարիւրաւոր ազգայիններ ներկայ էին Տէր Հօր վերջին օծման, թաղման եւ քառասունքի արարողութեանց։ Տէր Արմէն այժմ յաւերժ բաժնուած է այս երկրաւոր աշխարհէն եւ իր սիրելիներէն ու միացած իր «Ժպտաղէմ Փրկչին»։

Դժուար ու անըմբռնելի կը թուի ըլլալ այս իրողութիւնը։ Վարժուած էինք պարբերաբար իր Թորոնթօ երթալուն, ու կը սպասէինք իր վերադարձին. յաջորդ օրն իսկ Տէր Հայրը, մեծ խանդավառութեամբ, անպայման կ'այցելէր Մոնթրէալի Հայ կեդրոն, Սուրբ Յակոբ Առաջնորդանիստ Մայր եկեղեցին, կ'անցնէր գրասենեակէ գրասենեակ, իսկ Երկուշաբթի օրերը անպայման կ'այցելէր Պրիճի խումբը, կը դիտէր խաղցուած ձեռքերը. առիթով մըն ալ զարմացած յայտարարած էր ան. «Չէի կրնար հաւատալ, որ տասնեակ մը կիներ միասին նոյն սրահին մէջ կրնան հաւաքուիլ եւ փոխանակ խօսակցութեան լռութիւն տիրէ հոն»։ Տարիներ առաջ երբ մեր սրահի պատասխանատուները խանդավառ չէին այս հանդիպումներուն արտօնութեամբ, Տէր Հայրը եղաւ քաջալերողը ըսելով. «Աւելի լաւ է իրենց միտքն ու ժամանակը շինիչ կերպով գործածեն, քան թէ հեռատեսիլի պաստառին վրայ Dallas դիտեն»։ Այդպէս էր մեր Տէր Հայրը, միշտ քաջալերող, հեռատես, իմաստուն ու շինիչ լուծումներ տուող։

Մեր առաջին հանդիպումը եղաւ շուրջ 30 տարի առաջ, շատ տխուր պայմաններու մէջ, Ալեքս եղբօրս սնարին մօտ, առաւօտեան ժամը երեքը անց։ Մահամերձ էր իմ երաժշտագէտ ու տաղանդաւոր եղբայրս, ու ես ովկիանոսներ կտրած հասած էի իր վերջին ժամերուն։ Ընկերները, յուսահատ փութացած էին կանչելու հիւանդանոցի օտար կղերականը աղօթելու եւ սուրբ հաղորդութիւնը տալու, անհանգիստ էի ես, «Հոս հայ տէր հայր չկա յ», հարց կու տայի ներկաներուն, «Եղբայրս հայերէն աղօթքներով պիտի ուզէ հեռանալ այս աշխարհէն», կ'ըսէի։ Քիչ ետք, փրկարարի նման Տէր Հայրը մտաւ մահաշունչ ու մտայլ սենեակը եւ աղօթեց։ Որքա ն սփոփիչ էին այդ աղօթքները, որքա ն մխիթարող։ Երբ տղաքը ուզեցին Տէր Հայրը տուն հասցնել, ան մերժեց ըսելով.

Վարդուհի Մինասեան

Ընկերուհի Վարդուհի Մինասեան ծնած է Արաբ-Բունար (Գոպանի), Սուրիա, 1931-ին։ Նախնական ուսումը ստացած է տեղւոյն Ազգային վարժարանին մէջ։ Ամուսնացած է Պետրոս Մինասեանի հետ եւ հաստատուած Պուրճ Համուտ, Լիբանան ու բախտաւորուած՝ 6 զաւակներով։ Ներկայիս ունի 4 զաւակ, 8 թոռներ եւ 4 ծոռներ։

1965-ին ընկերուհի Վարդուհի կ'անդամագրուի Լիբանանի Օգնութեան Խաչի Պուրճ Համուտի «Միս» մասնաճիւղին։

1978-ին ընտանեօք կը հաստատուին Գանատայի Քիչընըր քաղաքը, ուր կը միանայ եւ իր մասնակցութիւնը կը բերէ ՀՕՄ-ի «Մեղրի» մասնաճիւղի ժողովներուն եւ զանազան ձեռնարկներուն։

Այս տարի ընկերուհի Վարդուհի Մինասեան պարգեւատրուեցաւ ՀՕՄ-ի 50-ամեայ Ծառայութեան գնահատագրով եւ զարդասւեղով։

Ընկերուհի Վարդուհի Մինասեան մահացաւ Օգոստոս 2015-ին։

Նուարդ Պալեան

Ծնած է Օգոստոս 1922-ին, Կարմուճ, Եդեսիա։ Ընտանիքը գաղթած է Սուրիա եւ հայրենակիցներու հետ հաստատուած Թէլ Ապիատ քաղաքը։ Յաճախած է տեղւոյն հայկական նախակրթարանը։ Փոքր տարիքէն մաս կազմած է Սուրիահայ Օգնութեան Խաչին։

17 Նոյեմբեր 1939-ին կ'ամուսնանայ Սարգիս Պալեանի հետ, եւ կը հաստատուին Տէր Զօր։ Կ'ունենան հինգ զաւակներ։

1945-ին կը փոխադրուին Պէյրութ, ուր «Նոր Մարաշ»ի Օգնութեան Խաչին վարչական կ'ընտրուի։ Երկու տարի գործելէ ետք «Նոր Մարաշ»ի վարչութեան մէջ , կը ձեռնարկէ «Արագած» մասնաճիւղի կազմաւորման աշխատանքներուն եւ 16 տարի կը վարէ այդ մասնաճիւղի ատենապետի պաշտօնը։

Գանատա փոխադրուելէ ետք, ան մաս կը կազմէ Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղին։ Կը մահանայ Օգոստոս 2015-ին։

«Երեցկիւր վարը կը սպասէ»։ Այդ օրն իսկ հասկցայ, որ այս օտար ու ցուրտ երկրին մէջ, կար ծառայասէր Տէր Հայր ու անձնագոհ երեցկին։

Շատ ու շատ յիշատակներ կը խճողեն միտքս։ Տարիներով նստած էինք նոյն սեղանին շուրջ, որպէս ժողովական, եւ Տէր Հայրը եղած էր միշտ շրջահայեաց, համերաշխութիւն ներշնչող եւ աշխատանքի մղող օրինակելի շունչ։ Յաճախ կ'ըսէր. «Ժողովուրդիս ծառայելը բնական եւ հաճելի պահանջք մըն է ինձի համար», եւ նոյն նուիրումս ու կեցուածքը կը սպասէր մեր բոլորէն։ Քանի , քանի անգամեր Սուրբ Յակոբ վարժարանի բեմէն թէ այլուր մեծ համոզումով ու հաւատքով յորդորած էր ծնողները՝ իրենց զաւակները անվարան վստահելու հայկական վարժարանին, որպէսզի հայեցի դաստիարակութիւն ստանան։

Տէր Հայրը, Հայ Օգնութեան Միութեան անդամ էր եւ կը գնահատէր իւրաքանչիւր ՀՕՄ-ուհիի աշխատանքն ու նուիրումը։ «Եթէ կ'ուզէք լաւ եւ յաջող ձեռնարկ մը կազմակերպել, ՀՕՄ-ի ընկերուհիներուն վստահեցեք», կ'ըսէր ան։ Կը սիրէր գրել ու կարդալ, վայելել հայ երգն ու մշակոյթը։ Հաճելի էր կարդալ իր գրածները։ Հայ կեդրոնի լայնածաւալ ու ազգօգուտ աշխատադաշտին մէջ իր սուր ու զննող աչքերով կը տեսնէր ճիշդն ու սխալը ու գիտէր տեղին կատարել հարկ եղած նկատողութիւնները։ Երկրաշարժին յաջորդ օրը, երբ ժողովուրդը այնքան մեծ թիւով, շուարած ու գլխիկոր փութացած էր եկեղեցի, Տէր Հայրը դողողջուն ու մտահոգ ձայնով խոստովանած էր, թէ «շատ կը վախնայի, որ դուք այսօր ձեր գայրոյթին ու ցաւին մէջ մերժէիք գալ եկեղեցի։ Փառք Աստուծոյ, որ այս ցաւին մէջ չկորսնցուցիք ձեր հաւատքը»։ Աղօթքներով ու մխիթարական խօսքերով սփոփած էր յուսալքուած հաւատացեալները ու անմիջապէս օգնութեան աշխատանքի մղած։ Արցախեան պատերազմի օրերուն՝ Հայաստանն ու Արցախը իր ամէնօրեայ մտահոգութիւններն էին։ Խորանէն թէ բեմերէն այնքան կուռ ձեւով կը փոխանցէր մեր հայրենիքի օգնութեան հասնելու անագանգը ու կը մղէր մեզ աշխատանքի։ Հաւատարիմ իր գաղափարին ու հայրենասիրութեան Տէր Հայրը իր հայրական ու մխիթարող շաբաթական այցելութիւնները երբեք չէր զլանար Օթթաուայի մեր տղոց։

Մեր գաղութի երիտասարդ գոյգերը յատուկ սէր ու յարգանք ունէին Տէր Հօր հանդէպ, ու բոլորին փափաքն էր, որ իրենց գլխուն նաքօտը կապողը իրենց սիրելի Տէր Հայրը ըլլայ։ Բազմաթիւ երէց ազգայիններու փափաքն էր, որ իրենց անշունչ դագաղի գլխուն, իրենց հարազատներուն մխիթարիչ խօսքեր փոխանցողը իրենց սիրելի եւ բարեկամ Տէր Հայրը ըլլար։

Տէ ր Հայր, ժողովուրդին հովինս էիք դուք, քաջ ու իմաստուն հովիւր, կորովայի ու ծառայասէր, որ երկա ր, երկար տարիներ Տիրոջ ու Սուրբ Յակոբ եկեղեցւոյ ծուխերուն ծառայելէ ետք տակաւին անյազ ծառայութեան իղձով, ձեր կեանքի մայրամուտին գրեր էիք հետեւեալ տողերը.

«Դեռ ինչե՛ր, ինչե՛ր պիտի ցանկայի
Իրագործել Տիրոջ դաշտին մէջ,
Ողջ էութիւնս ընծայ գէթ տայի
Միրոյ խորանին հլու ողջակէզ։
Բայց, աւա դ, հասած եմ արդէն
Լոկ վերջալոյս խոստացող ցուրտ հանգրուանին,
Սակայն խնդութիւն մ'անհուն կը պատէ
Յոյսով ողջոյնին, Փրկչիս ժպտաղէմ»։

Ձեր յիշատակը անթառամ ժապ, սիրելի՛ Տէր Հայր։ Տիրուկ Մանճիկեան

Սեդա Եուսէֆեան

Սեդա Եուսէֆեան ծնած է 1945-ին Անվագ, Պարսկաստան։ Հայրը՝ Վարդգէս, ուրֆացի, մայրը՝ Թաւրիզցի։ Մեծցած է ծնողքին հայաշունչ յարկին տակ։ Որպէս վերապրողի զաւակ, ան զգացած է իր հօր զրկանքներով ապրած կեանքը։ Սեդան, նախքան Գանատա հաստատուիլը 1993-ին, Պարսկաստանի մէջ ստանաձնած է զանազան ազգային պարտա-կանութիւններ, ինչպէս Հայ Համալսարա-նական միութեան գրադարանապետ։ Ան Նաեւ մանկապատանեկան թատերական գործեր բեմադրած է. ինչպէս՝ Բաֆֆիի «Խննթ»ը վէպին «Խննթի Երազը» հատուածը։ Ան արդէն կուսակցական շարքերը անցած էր Պարսկաստան եւ առաջին օրէն սկսած էր ծառայել Հայ Դատին, ապա միացած է ՀՕՄ-ի մեծ ընտանիքին։ Բոլորս ալ անդրադարձած ենք Սեդայի կարողութիւններուն։ Ան եղած է ատենադպիր, թղթակից, բանաձեւող, տեղեկագրութիւններ պատրաստող, մեքենագրող, համադրող եւ տպող։ Ան իր ուսումը շարունակած է պարսկերէն եւ անգլերէն լեզուներով՝ մասնագիտանալով տնտեսաբանութեան եւ ապահովագրութեան մէջ։

Սեդան ՀՕՄ-ի վարչական եղած տարիներուն թէ՛ ատենադպիրի եւ թէ՛ թղթակցութեան քարտուղարի պաշտօնները վարած է անթերի։ Իր տարիներուն ՀՕՄ-ի արխիւները եղած են կատարեալ։

Սեդա Եուսէֆեան օրինակելի միութենական հայուհի մըն էր։ Եթէ ուզենք ընկերուհի Սեդան նկարագրել, երեք կարեւոր միտքեր կրնանք յայտնել. առաջինը՝ քրիստոնէութեան սկզբունքներէն խոնարհութեան մարմնացում,երկրորդը՝ տիպարհայուհինեւերրորդը՝ իրանձնուիրութիւնն էր։ Առանց սակարկութեան եւ նախապայմաններու ան տուաւ իր միջավայրին։ Նուիրուեցաւ Հայ Դատին, իր սիրած կուսակցութեան եւ իր սիրած միութեան։ Տարիներով խնամեց իր մայրը առանց տրտունջի։2010 թուականին, Սեդան առաջին անգամ բախտը ունեցաւ այցելելու մայր հայրենիք, եւ իր կարճատեւ կեցութիւնը ամբողջութեամբ յատկացուց հայրենիքի զանազան պատմական վայրերու այցելութեան։

Յարգաւք քեզի, սիրելի Սեդա։ Բիւր շնորհակալութիւն քու բազմավաստակ ծառայութիւններուդ։

Յիշատակդ միշտ անմառ ժապ, եւ հողը թեթեւ գայ վրադ։

Արշօ Զաքարեան, 17 Յունիս 2015

Տերեւաթափ

Marie Kevorkian

My grandmother was born in Zahle Lebanon on May 22 1931 to Kaspar and Rebecca Tashjian. She was the third child of 4, sister to Kevork, Hagop and Elmast. In 1952 she married my grandfather Nerces Kevorkian and blessed with 3 children, Sarkis Azniv and Levon. She has 7 grandchildren that she loved dearly. She moved to Toronto in 1980 with my grandfather and was always thankful of what this beautiful country had to offer, especially the quality health care which unfortunately she needed to use on a consistent basis.

Medzmama was a simple lady. Didn’t take much to please her and keep her happy. She looked forward to every Tuesday to go to her Seniors Club (yeretzneroon) to socialize with her friends and play bingo. I remember when I was younger I used to accompany her at times and how she always tried to explain to me how bingo was played and when I made a mistake she would correct me. Grandma’s other big passion was H.O.M (Armenian Relief Society). She started to volunteer for HOM back in her hometown of Beirut and after moving to Toronto, she joined the Toronto Roubina chapter. She looked forward to meetings with the ungerouhis and especially the yearly bazaar where she always had to make her famous sweets every year especially moushebek and chorek. Thank you for the honorary HOM burial today.

There were a lot of things that the disease took away from her, but the one thing thankfully that it wasn’t able to steal was her beautiful smile and her rosy cheeks. Although physically I won’t be able to see your heart warming smile grandma, I know you’re always smiling down on us from heaven and looking over us as our guardian angel. I love you medzmama. (This is where you always responded with I love you too).

Sarkis Tarkhanian



Անահիտ Տեր Մկրտիչեան

Ընկերուհի Անահիտ Տեր Մկրտիչեան Տեր Վարդանեան ծնած է Հալէպ, Սուրիա: Փոքր տարիքէն եղած է ՀՍՀՄ-ի արծուիկ եւ 1956-ին միացած է Սուրիահայ Օգնութեան Խաչի շարքերուն: 1964-ին կը գաղթ Գանատա եւ կը միանայ երիտասարդացի շարքերուն: Ապա 1965-ին կ’անդամակցի ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղին: Նոյն տարին կամուսնանայ Ռոստոմ Տեր Մկրտիչեանին հետ, կը բախտաւորուին 2 զաւակներով Թալին եւ Շանթ:

Ընկերուհի Անահիտ իր անդամակցութեան առաջին օրէն իսկ իր գործօն մասնակցութիւնը բերած է ՀՕՄ-ի զանազան աշխատանքներուն: Վարած է տարեկան Տօնավաճառի եւ պարահանդէսի յանձնախումբերու ատենապետուհիի պաշտօններ: Եղած է ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի վարչական կազմին մէջ 4 տարիներ վարելով փոխ ատենապետուհիի պաշտօնը:

Ընկերուհի Անահիտի նուիրեալ եւ կամաւոր աշխատանքը գնահատուած է հայ թէ օտար կազմակերպութիւններու կողմէ: Ան ստացած է զանազան գնահատագիրներ եւ մրցանակներ.

- Canadian Kidney Foundation-էն «5 տարի անձնուէր ծառայութեան գնահատագիր»:
- Օնթարիօ նահանգի «Նուիրեալ կամաւորի մրցանակ»:
- Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղին կողմէ պատուուած է որպէս «Տիպար մայր»:
- Seven Oaks-ի մէջ կատարած իր կամաւոր աշխատանքին համար ստացած է «Հնգատարութեան գնահատագիր»:
- 1996-ին առ ի գնահատանք ՀՕՄ-ի Տօնավաճառին իր նուիրեալ աշխատանքներուն կատարած է Տօնավաճառի բացման ժապաւէնի հատումը:
- Յունուար 2016-ին ՀՕՄ-ի մէջ 60-ամեայ անդամակցութեան համար գնահատագիր:

Ընկերուհի Անահիտի նշանաբանն է ՀՕՄ-ի համար որեւէ ձեռնարկ կատարել նուազագոյն ծախսով եւ միշտ փորձած է Տօնավաճառի գորգերը նուիրատուութեամբ ապահովել:

Ան արժանացաւ ՀՕՄ-ի անդամակցութեան 60-ամեայ զարդասեղին: Ընկերուհի Անահիտ Տեր Մկրտիչեան մահացաւ Մարտ 2016-ին:

Hasmig Ohannessian

Ungherouhie Hasmig Ohannessian was born May 1948 in Beirut (Eshrefieh), Lebanon. She graduated from Beirut women’s college and after working as a teacher she married and migrated to Toronto, Canada in 1973. Shortly after moving to Canada she started working at BMO and continued working there until her retirement in 2010.

She was mother to 3 children: Vicken, Serop and Hera. At the time of her death, she had 1 grandson and was awaiting the arrival of 2 more grandsons.

Hasmig was very proud of her 20 + years volunteering for the ARS and as a Var-chagan. She also enjoyed attending and volunteering at various ARS events.

After many years of being sick, she passed away in June of 2015. She is greatly missed by her family and friends.



Արմենուհի Փիլիկեան

Արմենուհի Թենքերեան ծնած է 1914-ին, Չորք Մարզպան, Տօրթօլ: Իրենց ընտանիքին ունեցած կապերը օգտագործելով կրցած են փախուստ տալ եւ ազատիլ Ցեղասպանութենէն: Թենքերեան ընտանիքը հասած է Հալէպ եւ 1923-ին մեկնած Աղեքսանդրիա:

Տարագրութեան ու գաղթականութեան ողբերգութիւնը իր հասունութեան կենսընթացը դարձաւ եւ ակումբի թրծող շրջապատին մէջ ողբերգութիւնը դարձաւ մղիչ ուժ՝ ծառայելու ազգային կեանքի ստեղծարար վերելքին:

1939-ին կ’ամուսնանայ հայրենասէր եւ գաղափարակից պրն. Յակոբ Փիլիկեանին հետ, եւ կը բախտաւորուին 3 զաւակներով՝ Նայիրի, Դրօ եւ Արաքսի: Արմենուհի Փիլիկեան երիտասարդ տարիքէն անդամագրուած է Աղեքսանդրիոյ Կարմիր Խաչին եւ գործօն անդամ դառնալով տեղւոյն ծաղկող հայ համայնքին կը ստանձնէ վարչական պաշտօններ:

1963-ին, ընտանեօք փոխադրուած են Մոնթրէալ, ուր անշարունակած է աշխոյժ անդամ մնալ Հայ Օգնութեան Միութեան: Երկար տարիներ կը վարէ ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօւէ» մասնաճիւղի ատենապետուհիի պաշտօնը: Կը մասնակցի բազմաթիւ պատգամաւորական ժողովներու եւ իր գործօն մասնակցութիւնը կը բերէ յանձնախմբային աշխատանքներուն եւ գաղութի կազմաւորման գործընթացին:

Ընկերուհի Փիլիկեանի նշանաբանը եղած է «Ամուր պահել ՀՕՄ-ի հաւատքը եւ կողք կողքի գործակցելով շարունակել այս ազգօգուտ գործը»: Ընկերուհին կը պատկանէր Ցեղասպանութիւնը ճաշակած անբախտ սերունդին, որուն ողիսական փորձառութիւնը զինք դարձուց կանխահաս եղեռնաբախտ վերապրող:

Թագուհի Խաշենցեան

Ծնած է Պէյրութ, Լիբանան, Ղազիրի շրջանը: Ան դուստրն է Պէրպէրեան ընտանիքին: Իր մանկութեան եւ պատանեկութեան շրջանը ապրած է Դամասկոս, Սուրիա, ուր յաճախած է տեղւոյն Միացեալ վարժարանը՝ տնօրէն ունենալով Սրմէն Անուշ: 1953-ին ամուսնացած է Եղուարդ Խաշենցեանին հետ, եւ ունեցած են երեք զաւակներ: 1959-ին անդամակցած է ԼՕԽ-ի շարքերուն անդամ ըլլալով Էշրէֆիէի «Հայաշէն» մասնաճիւղին:

Ընկերուհին իր գործօն մասնակցութիւնը բերած է ստանձնելով վարչական պաշտօններ, նախ որպէս զանձապահ մասնաճիւղի վարչութեան, ապա ատենապետ: Երբ ԼՕԽ-ի Շրջանային վարչութիւնը հիմը դրաւ ձեռարուեստի յանձնախումբին, ընկերուհի Խաշենցեան եղաւ այդ յանձնախումբի անդամներէն մէկը եւ այլ պարտականութիւններու կողքին ստանձնեց յանձնախումբի հաշուապահի պաշտօնը: 2000 թուականին հաստատուեցաւ. Լաւալ եւ իր անդամակցութիւնը շարունակեց «Շուշի» մասնաճիւղէն ներս: Մահացաւ 22 Մայիս 2014-ին:



Լիտիա Գավաֆեան

Ծնած է Հալէպ, 1924-ին: Ան զաւակն է Աշտոն Գանրպալեանի եւ Աֆիֆֆէ Ֆեթթէլ-Ֆեթթէլեանին: Հայրը, պոլսահայ բարձրաստիճան զինուորական եւ զինագործ, կը լքէ Պոլիսը, իր հսկայական կալուածները եւ կ’ապաստանի Հալէպ, հոն կ’ամուսնանայ Աֆիֆէ Ֆեթթէլեանին հետ, եւ կ’ունենան երեք աղջիկ, որոնց կրտսերն է ընկի. Լիտիան:

Ընկի. Լիտիա փոքր տարիքին կը կռնցնէ հայրը եւ մօր ու քոյրերուն հետ՝ կ’ապրին մօրենական մեծ հօր տունը՝ վայելելով քեռիներուն հոգատարութիւնը: Ընկերուհին կը յաճախէ Հալէպի Ազգային Հայկազեան վարժարանը, ապա «Ֆրանսիսքէն» մայրապետներու երկրորդական վարժարանը: Ան եղած է մարզիկ եւ տարիներ շարունակ խաղացած է ՀՍՀՄ-ի պասքէթպոլի խումբէն: Անդամ եղած է նաեւ Բարսեղ Կանաչեանի երաժշտանոցին:

1949-ին կ’ամուսնանայ Յարութիւն Գավաֆեանին հետ: Յարութիւն Գավաֆեան, նորաւարտ դեղագործ Պէյրութի ֆրանսական Համալսարանէն, Հալէպ եկած էր աշխատելու Ալթունեան հիւանդանոցի դեղարանին մէջ, ուր կը հանդիպի ընկի. Լիտիային: Անոնց պսակադրութիւնը կը կատարէ յետագայի կաթողիկոս ՆՍՕՏ Ջարեհ Եպիսկոպոս Փայասլեանը, որ այն ժամանակ եպիսկոպոս էր: Անոնք կ’ունենան երկու զաւակ՝ Շահէ եւ Անի: 1961-ին ընկի. Լիտիային ամուսինը կը ձերբակալուի, որպէս կուսակցական: Ընկերուհին, որպէս տիպար հայ մայր, իր զաւակներուն կողքին քաջաբար կը դիմագրաւէ անորոշ վիճակը, մինչեւ իր կողակիցին ազատ արձակուիլը:

Տարիներ շարունակ ըկնհ. Լիտիա իր ամուսնոյն ազգային բնագաւառներուն մէջ ստացած պաշտօններուն ընթացքին իր անսակարկ մասնակցութիւնը բերած է, կազմակերպելով դրամահաւաքներ կամ աշխատելով պարահարդէսներու եւ ճաշկերոյթներու յանձնախումբերու մէջ:

Ընկերուհին եղած է Սուրիահայ Օգնութեան Խաչի հաւատարիմ եւ ժրացան անդամուհի: Ան կը շարունակէ իր նուիրական գործը մինչեւ Գանատա հաստատուիլը, ու Մոնթրէալի մէջ ոսկեայ զարդասեղով կը պարգևատրուի 50-ամեայ ծառայութեան համար:

2006-ին առողջութեան վատթարացումին պատճառաւ, ան ապաստան կը գտնէ Տt. Joseph-de-la-Providence ծերանոցին մէջ: Անցնող 10 տարիներու ընթացքին կը վայելէ իր զաւակներուն եւ թոռներուն Դալարի եւ Արայի, յաճախակի այցելութիւնները: Ան բախտը կ’ունենայ նաեւ տեսնելու իր ծոռը Արեգը: Ընկերուհին կը մահանայ Նոյեմբեր 2015-ին:



Տերեւաթափ

Արուսեակ Մարգարեան

Արուսեակ Մարգարեան Այլահմվերտեան ծնած է 6 Յունուար 1924-ին: Պարսկաստանի Մինական քաղաքը: 17 տարեկանին կ'ամուսնանայ իր սիրելի ուսուցիչին Արսէն Այլահմվերտեանի հետ, եւ կը բախտաւորուին 3 աղջիկ զաւակներով՝ Անահիտ, Մարօ եւ Արտեմիս եւ մէկ մանչով՝ Ասպէտ: Ապագային անոնք կ'ունենան 6 թոռներ եւ 3 ծոռներ:

Արուսեակ Մարգարեան հաւատարմօրէն ծառայած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան իր ամուսնոյն եւ եղբայրներուն կողքին:

1971-ին ամուսնույն մահէն ետք Արուսեակ կ'որոշէ հաստատուիլ Վանգովըր իր զաւակներուն աւելի մօտ ըլլալու միտումով: 1972-ին կը միանայ Վանգովըրի փոքրիկ գաղութին եւ 1978-ին կը միանայ ՀՕՄ-ի մեծ ընտանիքին եւ կը նուիրուի կամաւոր ծառայութեան:

Արուսեակ եղած էր հոշակաւոր դերձակուհի եւ ծառայած՝ Պարսկաստանի Շահի ընտանիքին: Ան կը սիրէր ընտանեկան հաւաքները, կը սիրէր եփել եւ հիւրասիրել: Արուսեակ անշահախնդրօրէն ծառայեց իր ազգին եւ հայրենիքին իր կեանքի ամբողջ տեւողութեան:

Յիշատակդ անթառա մ. ծաղիկ, խունկ ու աղօթք թարմ շիրիմիդ...



Մեղրիկ Սիւլահեան Չափանեան

Սրբուհի Երամեան

Ծնած է Հալէպ, Սուրիա, 1922-ին: Յաճախած է Հալէպի Ազգ. Հայկազեան վարժարանը, իսկ երկրորդական ուսումը ստացած է Կաթողիկէ Անարատ յղութեան դպրոցէն ներս:

Ամուսնացած եւ բախտաւորուած է երեք զաւակներով, սակայն շատ կանուխ կորսնցուցած է իր կողակիցը. ընկերուհին անդամ եղած է ՍՕԽ-ին եւ ծառայած՝ 20 տարի: 1983-ին փոխադրուած է Գանատա, Մոնթրէալ, եւ մաս կազմած է «Սօսէ» մասնաճիւղին, իսկ 1993-ին փոխանցուած է Լաւալի «Շուշի» մասնաճիւղ: Ընկերուհին աշխուժօրէն մասնակցած է ՀՕՄ-ի ձեռնարկներուն, իրեն համար մեծ ուրախութիւն էր ներկայ գտնուիլ ՀՕՄ-ի գործունէութեանց: Ան իր ներդրումը ունեցած է Ս. Գեորգ եկեղեցւոյ գնման գործին մէջ եւ եղած է առաջին նուիրատուն տոյն նպատակին:

Ընկերուհի Երամեան միշտ սէրն ու գուրգուրանքը վայելած է իր զաւակներուն, 9 թոռներուն եւ 8 ծոռներուն: Աչքը փակեց յափտեան: Յիշատակդ անթառա մ:



Սեդա Հորութեան

Սեդա Պետրիս Հորութեան ծնած է 14 Մեպտեմբեր 1932-ին, Եգիպտոսի Աղեքսանդրիոյ քաղաքը: Ան զաւակն էր Թեօֆիլ եւ Արաքսի Հորութեաններու եւ միակ քոյրը Վահէ եւ Գրիգոր Հորութեաններու: Իր նախնական ուսումը ստացած է Աղեքսանդրիոյ Սգոտլանտական Աղջկանց վարժարանը: 1953-ին Սեդա կ'ամուսնանայ Վահէ Մարաֆեանի հետ, որոնք 1954-ին կը բախտաւորուին մանչ զաւակով մը՝ Ռաֆֆի:

1958-ին Կը զաղթեն Գանատա, Մոնթրէալ: Գաղթէն անմիջապէս ետք Սեդա կը պարտադրուի ըլլալ միայնակ մայր: Ան կը նետուի աշխատանքի ասպարեզ եւ միեւնոյն ատեն կը հետեւի համակարգիչի դասընթացքներուն: Սեդայի աշխատասէր նկարագիրը զինք կը մղէ պայքարելու կեանքի բոլոր դժուարութիւններուն դէմ:

1975-ին Սեդա կ'ամուսնանայ Կարայիս Պազգալեանի հետ եւ կ'ունենայ երկար եւ երջանիկ ամուսնութիւն: 2003-ին անոնց երջանկութիւնը կ'ամբողջանայ իրենց թոռնուհիի՝ Անահիտի ծնունդով:

Սեդան հասակ առած է ազգասէր ընտանիքի մէջ: Ան իր երիտասարդ հասակէն ծարար ունեցած է ծառայելու իր ազգին եւ հայրենիքին, եղած է հաւատարիմ անդամուհի ՀՕՄ-ի մեծ ընտանիքին եւ ծառայած անոր սուրբ գաղափարին: Հարկ է նաեւ յիշել, թէ Սեդայի մօրաքոյրերը՝ Մագրուհի Մինասեան եւ Զապէլ Շահինեան Տատուր, եղած են ՀՕՄ-ի Գահիրէի քրջանի հիմնադիրներէն: Մոնթրէալէն Թորոնթօ, մինչեւ Վանգովըր ան անշահախնդիր ծառայած է նոր սերունդներու հայեցի դաստիարակութեան: Յիշատակդ անթառա մ. ծաղիկ, խունկ ու աղօթք թարմ շիրիմիդ...

Մեղրիկ Սիւլահեան Չափանեան

Ռեճինա Յուսիկեան

Ընկե. Ռեճինա ծնած է 16 Ապրիլ 1930-ին, Գարէ Խան, Թուրքիա: Ան դուստրն է Վարդիվառ Սարգիսեանի եւ Թագուհի Ափարթեանի: 1949-ին կ'ամուսնանայ Սարգիս Յուսիկեանին հետ, եւ կը բախտաւորուին չորս զաւակներով՝ Նշան, Սօսէ, Վարուժան, Վարդիվառ, եւ ապա երեք թոռներով՝ Մարօ, Ռազմիկ եւ Սեւան: 1962-ին անդամակցած է Լիբանանի Օգնութեան Խաչին: 1975-ին ընտանիքով փոխադրուած են Մոնթրէալ: Ընկերուհի Ռեճինա մահացաւ 85 տարեկանին 24 Հոկտեմբեր 2015-ին:



ՍԻՐՏԷ ՍԻՐՏ

ՄՈՆԹՐԵԱԼ

«Սօսէ» մասնաճիւղ
Աղճայեան Վարդանոյշ
Ապաճեան Ատրիսէ
Ասատուրեան Արմինէ
Արզումանեան Մարգրիտ
Արսլանեան Մարիա
Ափրիկեան Փաօլա
Բալուկեան Էլիզ
Գաբրիէլեան Անահիտ
Գաբրիէլեան Նուշիկ
Գաթարոյեան Սեդա
Գավաֆեան Մարի
Գասապեան Սարգօ
Գատեան Լենա
Գատիտազատեհ Յասմիկ
Գարբուզեան Սիլվա
Գեորգեան Գեորգ
Գրալեան Անի
Զաքարեան Հուրի
Զորայեան Արաքսի
Էհրամճեան Արուս
Թաշճեան Անի
Թաշճեան Նուարդ
Թաշճեան Վերժին
Թիւթինճեան Իսկուհի
Թիւֆէնքճի Սրբուհի
Թորոսեան Ռոզին
Թօսյի Քրիստին
Ժամկոչեան Յասմիկ
Խաչերեան Սոնա
Խոյիկեան Նայիրի
Կարապետեան Արմինէ
Կարապետեան Լինտա
Կիրակոսեան Ֆլորա
Կէօնճեան Նորա
Կէօնճեան Շաքէ
Հաճէթեան Տիանա
Ճուրեան Ագատուհի
Մարգարեան Ալիս
Մարգարեան Լիլի
Մանճիկեան Տիրուկ

Մարութեան Սոնա
Մաժակեան Անի
Նահապետեան Հայկօ
Պասմաճեան Անի
Պէզճեան Վարդուկ
Պուկլարեան Աննա
Սահակեան Նեկտար
Սիմպիւկեան Սօսի
Տարազճեան բժ. Մալբի
Տիմիթեան Անահիտ
Քէօսէան Մարալ
Օհանեան Ռիթա
Օլթաճի Մագրուհի

ԹՈՐՈՆԹՕ

«Ռուբինա» մասնաճիւղ
Ակոբեան Շուշան
Աճէմեան Արփի
Ապրահամեան Հանրիէթ
Առաքելեան Նայիրի
Աւետիսեան Քրիստին
Բաբիսեան Յասմիկ
Բանիկեան Անժէլ
Գալթակեան Միզի
Գանձապետեան Այտա
Գասապեան Ռուբինա
Գոլովեան Արմենուհի
Գրիգորեան Անի
Զաքարեան Արշօ
Զէյթունցեան Հայկուհի
Թագուրեան Տիանա
Թաշճեան Սեդա
Թարգի Բեննա
Թելմի Իրէն
Թերզեան Լիւսի
Թիթիզեան Սօսի
Թնճուկեան Թագուհի
Թորիկեան Փրլանթ
Թոքմաքճեան Հոյիփ
Ժանտու Յասմիկ
Ինճէեան բժ. Նատիա
Խաչիկեան Ալիս

Հասըրճեան Անի
Հոթոյեան-Ժօլի Անի
Հանպազեան Ժիլիէթ
Ղազարեան Ալին
Մանուկեան Սեւան
Մավլեան Լորա
Մխարթիթեան Օսիկ
Նախնիքեան Մարի
Նահապետեան-Աստուրեան Արշօ
Նաճարեան Հելէն
Նաճարեան Սիւզան
Նաճարեան Ստեփան
Շահինեան Նայիրի
Շէմիլեան Ռիթա
Շիթիլեան Ալիս
Շմաւոնեան Մարի
Պալիոզեան Ագատուհի
Պալիոզեան Նայիրի
Պասթաճեան Գեղուհի
Պետրոսեան Արմիկ
Պերպլեան Շուշիկ
Պէքարեան Նորա
Սարգիսեան Սոնա
Սարգիսեան Վարսենիկ
Ստեփանեան Շաքէ
Մերեան Մարալ
Տարազճեան Մարի
Տէր Գասպար Սօսի
Տէրտէրեան Սօսի
Տէրտէրեան Վիզէն
Տորնա Զեփիա
Քէնտիրճեան Տիգրանուհի
Ֆերմանեան Լիւսի

Մանկեան Թագուհի
Պետրոսեան Ժօժօ
Վարվառեան Զուարթ
Քիւփիլեան Անժէլ

ՀԱՄԻԼԹՐՆ

«Արեւ» մասնաճիւղ
Մանուկեան Նայթալի

ԳԷՄՊԸԻՃ

«Մեղրի» մասնաճիւղ
Փոստաճեան Ագատուհի
Փոլատեան Սիլվա

ՕԹԹԱՌԻԱ

«Մեւան» մասնաճիւղ
Պերպլեան Հերմինէ

ՈՒԻՆԾՐԸ

«Ռուբինա» մասնաճիւղ
Էնկէան Էլմաստ

ՄԻՄԻՍՈՎԱ

«Առազաստ» մասնաճիւղ

ՍԷՆԹ ԳԱԹԸԻՆԶ

«Արազ» մասնաճիւղ

ՎԱՆԳՈՒՎԸԸ

«Արազ» մասնաճիւղ





Հարցազրույց՝

ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչության ատենապետուհի Արմինե Կարապետեանի հետ

2015-ին ՀՕՄ-ը բոլորեց Գանատայի մէջ իր հիմնադրութեան 25-ամեակը: Այս առթիւ «Հորիզոն» հարցազրույց մը ունեցաւ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան ատենապետուհի Արմինե Կարապետեանին հետ: Արմինե 12 տարեկանէն ի վեր հաստատուած է Գանատա, գործօն անդամ եղած է Հայ կեդրոնէն ներս՝ սկսելով Պատանեկան միութենէն, ապա Երիտասարդական միութեան, Համագգայինի եւ 33 տարիէ ի վեր՝ ՀՕՄ-ի մէջ, միշտ վարելով վարչական պաշտօններ: Արմինե նախապէս 10 տարի եղած է Շրջանային վարչութեան անդամ, իսկ վերջին երկու տարիներուն Շրջանային վարչութեան ատենապետուհին է:

Հ.- 2015 տարեշրջանին ՀՕՄ-ը բոլորեց Գանատայի մէջ իր հիմնադրութեան 25-ամեակը. ի՞նչ ձեռով նշեցիք 25-ամեակը եւ ինչպե՞ս կ'որակէք ՀՕՄ-ի այս քառորդ դարու գործունէութիւնը:

Ա.Կ.- 26 Յունիս 2015-ին հանդիսաւոր կերպով նշուեցաւ ՀՕՄ-ի 25-ամեակը, Le Crystal շքեղ սրահէն ներս, որուն ներկայ գտնուեցան ՀՀ դեսպան տիար Արմէն Եզանեանն ու տիկինը, ՀՕՄ-ուհիներ, շրջաններէն ընկերուհիներ եւ համակիրներ: Ներկաներուն թիւը կը հասնէր 400-ի, բանախօսն էր Գանատայի առաջին Շրջանային վարչութեան ատենապետուհի ընկերուհի Վանուհի Բաջանեանը: Այդ առթիւ եղան նուիրատուութիւններ: Իսկ ինչ կը վերաբերի ՀՕՄ-ի 25-ամեայ գործունէութեան՝ 25 տարիէ ի վեր մենք մեծ գումարներով ներդրումներ ունեցած ենք ամէն տեղ՝ հայկական կամ համաշխարհային առումով, սատարած ենք հայ թէ օտար միութիւններու, աշխարհի տարածքին աղէտներու պարագային օգնութեան ձեռք մեկնած ենք աղէտեալներուն եւայլն, մէկ խօսքով՝ ուր որ կարիքը եղած է, մենք շուտով ընդառաջեր ենք, եւ հպարտ ենք, որ ունինք մեր շուրջը համախմբուած ազգայիններ, որոնք կը հաւատան մեր առաքելութեան եւ սատար կը հանդիսանան մեզի նիւթապէս եւ բարոյապէս:

Հ.- Սուրիոյ տագնապին առաջին օրէն իսկ ՀՕՄ-ը չզլացաւ իր աջակցութիւնն ու օժանդակութիւնը սուրիահայներուն: Ինչպիսի՞ ծրագիրներ մշակուեցան Սուրիոյ մէջ տակաւին գոյատեւող եւ դժուարին պայմաններուն տուկացող մեր ժողովուրդին զօրաւիճ կանգնելու:

Ա.Կ.- Նախ նշեմ, որ ՀՕՄ-ը առաջին ձեռք երկարողն էր սուրիահայութեան՝ տագնապի առաջին օրերէն իսկ: Կեդրոնական վարչութեան միջոցաւ սկսանք մեծ գումարներով ներդրում ունենալ: Առաջին մեր օժանդակութիւնը եղաւ դպրոցներուն, յետոյ սկսանք «Տաք ճաշ»ի սպասարկութեան մեր ծրագրին, որ տեղի կ'ունենայ շաբաթը երկու անգամ, ինչպէս նաեւ «Տաքուկ բնակարան» ծրագիրով մենք Սուրիա գտնուող ընտանիքներուն ձմրան ծանր պայմաններուն մէջ 100 տոլարի վառելանիւթի արժեքին յատկացում կ'ընենք: Այս ծրագիրները առ այսօր կը շարունակուին: Ի միտի ունէինք շտապ օգնութեան ինքնաշարժ ալ ապահովել, այդ նպատակին համար գումարն ալ պատրաստուեցաւ, սակայն արգելքներու հանդիպեցանք Սուրիա հասցնելու իմաստով եւ դժբախտաբար չկրցանք իրագործել այդ ծրագիրը: Իրաքսանչիւր անդամուհի երեք տարիէ ի վեր 7 տոլարով իր մասնակցութիւնը կը բերէ նաեւ սուրիահայ պզտիկներու կադանշէրի ծրագրին, եւ տարեկան 8800 տոլար կը տրամադրուի այդ նպատակին: Այս տարի մօտաւորապէս 600 սուրիահայ աշակերտ Հալէպի ՍՕՖ-ի աշխատանոցին մէջ կարուած վերարկուներ ստացան որպէս կադանդի նուէր:

Հ.- Վերջերս Գանատա հաստատուեցան մեծ թիւով սուրիահայ ընտանիքներ. անոնց եւս կ'օժանդակէ ՀՕՄ-ը. ի՞նչ ձեռով օգտակար կը դառնաք:

Ա.Կ.- Գանատայի տարածքին մեր բոլոր մասնաճիւղերը շուտով գործի լծուեցան: ՀՕՄ-ուհիները զանազան ձեռով օգտակար կը դառնան անոնց, պետական դիմումներու եւ թուղթերու լրացման հարցով, վարձու տուններ գտնելու, աշխատանքի, տունի առարկաներ ապահովելու հարցով եւայլն: Իսկ սուրիահայ աշակերտներուն համար կը պատրաստուին պայուսակներ՝ գրենական պիտոյքներով: Այս տարի եւս ՀՕՄ-ուհիներ մասնակցեցան երկօրեայ պետական դասընթացքին, որպէսզի կարենան ձրիաբար սուրիահայ ընտանիքներուն տարեկան տուրքերու թուղթերը ամբողջացնել: Մենք կը փորձենք ամէն ձեռով օգտակար դառնալ ՀՕՄ-ի դուռը թակողներուն:

Հ.- Գալով Հայաստանագնացութեան ձեր ծրագրին, ի՞նչ նպատակով կը կազմակերպուի եւ որո՞նք կրնան մասնակցութիւն բերել անոր:

Ա.Կ.- Երկու տարին անգամ մը տեղի կ'ունենայ Հայաստանագնացութիւնը, որուն կրնան մասնակցիլ բոլոր անոնք, որոնք կը փափաքին: Այս ծրագիրը այնքան լաւ ընդունելութիւն գտած է մեր ժողովուրդին կողմէ, որ շատեր կը հարցնեն՝

ՀՕՄ-ը պիտի չկազմակերպէ՞ Հայաստանագնացութիւն այս տարի: Ծրագրին նպատակն է ոչ միայն հայրենիքը տեսնել, այլեւ մեր ծրագիրները ծանօթացնել մեր ժողովուրդին, ինչպէս մեր «Մօր ու մանկան» դարմանատունը, Արցախի «Սօսէ» մանկապարտէզները եւ այլն: Այսպիսով երբ մեր համակիրները կ'երթան եւ անձամբ կը տեսնեն մեր իրագործումները Հայաստանի մէջ, աւելի եւս կը վստահին մեր առաքելութեան եւ կ'աջակցին մեզի:

Հ.- Դաստիարակչական ծիրէն ներս կը կազմակերպէք սեմինարներ. ի՞նչ էին 2014 եւ 2015 տարեշրջաններու սեմինարներուն թեմաները:

Ա.Կ.- Մեր սեմինարները մէկ թեմայով չենք սահմանափակեր: Մեր նիւթերը կ'ըլլան այլազան, որպէսզի առաւել եւս հետաքրքրութիւն ստեղծէ: Կը փորձենք սեմինարները կազմակերպել զանազան շրջաններու մէջ, որպէսզի մեր բոլոր շրջաններու ընկերուհիները քաջալերենք: 2014-ին Միսիսոկայի մէջ տեղի ունեցած մեր սեմինարին երիտասարդ բժշկուհի Ճէնի Տօլմաճեան դասախօսեց կազմողական վիրաբուժութեան մասին, իսկ պրն. Վահան Զանոյեան ներկայացուց իր «A place far away» գիրքը եւ այլն: Նշեմ, որ Զանոյեանի գիրքը այնքան հետաքրքրական էր, որ չկրցայ ձեռքէս ձգել եւ մէկ օրուան մէջ կարդացի: Այս սեմինարները ունին նաեւ ընկերային բնոյթ, որուն ընթացքին զանազան շրջաններէ մեր ընկերուհիները ընկերային մթնոլորտի մէջ ծանօթանալու եւ իրարու հետ կապեր հաստատելու առիթ կ'ունենան: 2015 տարեշրջանին մենք չկազմակերպեցինք սեմինար, որովհետեւ Կեդրոնական վարչութիւնը Ցեղասպանութեան 100-ամեակին առթիւ կազմակերպած էր սեմինար մը Նիւ Եորքի մէջ, որուն մեր մասնակցութիւնը բերինք:

Հ.- Կրթական ծիրէն ներս ՀՕՄ-ը ունի զանազան ծրագիրներ ուսանողներու օժանդակութեան. ի՞նչ են այդ ծրագիրները:

Ա.Կ.- Մենք տարեկան յատկացումներ ունինք Գանատայի տարածքին հայկական բոլոր վարժարաններուն՝ ամէնօրեայ կամ շաբաթօրեայ: Ասկէ զատ ունինք համալսարանական աշակերտներու կրթաթոշակներու օժանդակութիւն, ըստ որում 10 համալսարանական աշակերտներ կ'արժանանան սոյն օժանդակութեան:

Հ.- Ի՞նչ նկատառումներով որոշում կայացաւ Արցախի «Սօսէ» մանկապարտէզներու ծրագրին եւ ներկայիս ի՞նչ փուլի մէջ կը գտնուի ծրագիրը:

Ա.Կ.- Երբ Արցախը անկախացաւ, նկատի առնուեցան, որ դպրոցները լաւ վիճակի մէջ չէին, եւ ՀՕՄ-ը, մանաւանդ մայրական զգացումէ մղուած, որոշեց ձեռք երկարել այդտեղի դպրոցներուն: Ծրագիրը սկսաւ մէկ դպրոցով, ապա հասաւ 13-ի, սակայն հոն տեղի տուող կենսակերպի սղաճին պատճառով, կարգ մը դպրոցներ գոցուեցան, քանի մը հատն ալ պետութեան յանձնուեցան, այժմ մեր հովանաւորութեան ներքոյ կը գործեն 8 մանկապարտէզներ, որոնցմէ է Ստեփանակերտի նորակառոյց մանկապարտէզը, որուն երկրորդ յարկն ալ աւարտեցաւ: Յաճախ անոնք տեսերիզներ կ'ուղարկեն մեզի շէնքին շինութեան ընթացքին, որպէսզի իրագէկ պահէն մեզ գործընթացին մասին: Մանկապարտէզին բացումը տեղի պիտի ունենայ յառաջիկայ Մայիսին, այդ առթիւ նաեւ պիտի կազմակերպենք մեր Հայաստանագնացութիւնը, որպէսզի խմբովին կարենանք ներկայ ըլլալ բացումին: Նշեմ նաեւ, որ անցեալ տարի այցելեցինք Հաղորթի մեր մանկապարտէզը, ուր պզտիկ հանդիսութեամբ մը ընդունեցին մեզ, եւ ականատես եղանք մեր ներդրումներով պահպանուած կրթական օճախին: Այս մէկը կ'ոգեւորէ մեզ, կը քաջալերէ եւ գոհունակութիւն կը պարգեւէ:

Հ.- Ի՞նչ ըսելիք ունիք ՀՕՄ-ուհիներուն, ձեր բարերարներուն եւ նուիրատուներուն:

Ա.Կ.- Երբ ՀՕՄ-ի գործունէութեան մէջ կ'առնչուինք եւ կը տեսնենք, թէ ինչպէ՞ս մեր՝ կամաւորներու եւ սիրայօժար ծառայողներուս կողքին ունինք անձեր, որոնք կը հաւատան, կը վստահին մեր գործին եւ կը գնահատեն մեր աշխատանքը: Անոնք նոր ուժ կը պարգեւեն մեզի՝ նոր թափով շարունակելու մեր առաքելութիւնը: Նշեմ, որ Գանատայի ՀՕՄ-ը այսքան գործօն կառոյց մը ըլլալով, միակն է, աշխարհի տարածքին, որուն բոլոր աշխատակիցները կամաւորներ եւ սիրայօժար ծառայողներ են, մենք վճարովի պաշտօնեաներ չունինք հոս Գանատայի մէջ, այլ մեր ՀՕՄ-ուհիներուն զուտ սրտաբոխն նիւթական եւ բարոյական աջակցութեամբ կը գոյատեւենք:

Ըստ ընկերուհի Արմինե Կարապետեանի վիճակագրական ուսումնասիրութեան, Գանատայի ՀՕՄ-ի հիմնադրութենէն մինչեւ օրս, այսինքն 1990-2015 թուական, ՀՕՄ-ի ընդհանուր յատկացումներուն գումարը կը հասնի 4,152,593 տոլարի:



Հարցազրույցը վարեց Սոնա Թիթիզեան Կէտիկեան

ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԳԱՆԱՏԱՅԻ ՇՐՋԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 25-ԱՄԵԱԿԻ ՃԱՇԿԵՐՈՅԹ-SOLԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

Հայ Օգնության Միության Գանատայի շրջանի հիմնադրության 25-ամեակի ճաշկերոյթ-տոնակատարութիւնը տեղի ունեցաւ Ուրբաթ, 26 Յունիս 2015-ին, Le Cristal հիւրանոցի շքեղ սրահին մէջ: Ձեռնարկը կը վայելէր հովանաւորութիւնը Գանատայի Հայոց Թեմի բարեջան առաջնորդ Գերշ. Տ. Մեղրիկ Սրբ. Եպս. Բարիքեանի եւ նախագահութիւնը՝ ընկհ. Վանուհի Բաջանեանի: Ներկայ էին նաեւ Սուրբ Յակոբ Առաջնորդանիստ Մայր եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Գերշ. Տ. Սուրեն Սրբ. Եպս. Գաթարոյեան, Հ. Հ. Արտակարգ եւ Լիազօր դեսպան տիար Արմէն Եկանեան եւ տիկինը, ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան փոխ-ատենապետուհի ընկհ. Նայիրի Շահինեան, ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ատենապետ Ռաֆֆի Տօնապետեան եւ տիկինը, Մոնթրէալի Քաղաքապետարանի ներկայացուցիչ ընկհ. Մարի Տերոս, ինչպէս նաեւ միութիւններու ներկայացուցիչներ, Գանատայի զանազան շրջաններէն ՀՕՄ-ի պատգամաւորական ժողովի մասնակիցներ եւ մեծ թիւով ՀՕՄ-ի առաքելութեան հաւատացող եւ քաջալերող ազգայիններ:

Գանատայի, Հայաստանի եւ ՀՕՄ-ի քայլերգներու ունկնդրութենէ ետք օրուան հանդիսավար ընկհ. Ջեփիլո Ասատուրեան իր բարի գալուստի խօսքէն ետք յատկապէս անդրադարձաւ քսանհինգ տարիներ առաջ հիմնուած Գանատայի շրջանի ՀՕՄ-ի տարած բեղուն աշխատանքի մասին, նշելով որ «Թէեւ նորեկ իր շրջանին մէջ, բայց արհեստավարժ ու համարձակ քայլերով ՀՕՄ-ը ծրագրեց ու յաջողութեամբ պսակեց իրեն վստահուած ու իրմէ ակնկալուած իրաքանչիւր ծրագիր»: Ապա ան հրաւիրեց ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան ատենապետուհի ընկհ. Սեդա Մալխասեան՝ փոխանցելու իր խօսքը: Ընկհ. Մալխասեան առաջին հերթին գոհունակութեամբ տեղեկացուց, որ նոյն օրը արդէն սկսած էր ՀՕՄ-ի Գանատայի Շրջանի պատգամաւորական ժողովը, մասնակցութեամբ Գանատայի տարածքին գործող մասնաճիւղերէն եկած 57 պատգամաւորներու: Ան մաղթեց, որ ՀՕՄ-ի 105-րդ ու Գանատայի 25-րդ ժողովը ըլլայ յաջող ու արդիւնաւետ:

Նախքան հանդիսութեան նախագահը բեմ հրաւիրելը, ընկհ. Ասատուրեան հանգամանօրէն ներկայացուց բազմավաստակ ընկհ. Վանուհի Բաջանեանի կենսագրականն ու անոր տարած ծաւալուն ու ազգանուէր աշխատանքը: Ան նշեց, որ ընկհ. Բաջանեան ծնած է Հալէպ: Հայ ազգին ծառայելու պատրաստակամութիւնը առաջնորդած են զինք ստանձնելու բազմաթիւ կարեւոր վարչական պաշտօններ. Մոնթրէալի մէջ ան եղած է Մոնթրէալի մասնաճիւղի ատենապետուհի, ապա ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան առաջին ատենապետուհի եւ աւելի ուշ ստանձնած է ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան ատենապետութիւնը: Հանդիսավար ընկհ. Ասատուրեան նաեւ կարդաց ընկհ. Վանուհիի ստացած շքանշաններու ու գնահատագիրներու տպաւորիչ ցանկը:

Կենսագրականի ընթերցումէն ետք ծափողոյններու տարափին տակ բեմ բարձրացաւ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր եւ Քեպէզի «տիպար քաղաքացի»ի կոչում ստացած ընկհ. Բաջանեան: Ան առաջին հերթին ողջունեց ՀՀ դեսպան պրն. Ա.Եկանեանը, ըսելով. «Ձեր ներկայութիւնը մեզի կը յուշէ, թէ կտոր մը հայրենիք կայ մեր մօտ այսօր». ապա ան ներկայացուց ՀՕՄ-ի տարած ազգօգուտ գործունէութիւնը հայրենիքին եւ հայկական գաղութներուն, ինչպէս նաեւ որպէս բարեսիրական կազմակերպութիւն իր համեստ միջոցներով աշխարհի կարօտեալներուն բերած մարդասիրական իր աշխատանքը:

Ընկհ. Բաջանեան նաեւ անդրադարձաւ ՀՕՄ-ի մասնակցութեան՝ Միացեալ Ազգերու Կազմակերպութիւններու յանձնախումբերուն: Ան շեշտեց ՀՕՄ-ի շարքերէն ներս երիտասարդներ ներգրաւելու կարեւորութիւնը, սակայն յիշեցուց, որ միշտ պէտք է արժեւորել նախկին ընկերուհիներու աշխատանքը եւ օրինակ քաղել անցեալէն:

Ընկհ. Վ. Բաջանեանի ելոյթէն ետք բեմ հրաւիրուեցաւ Գանատայի Հայոց Թեմի բարեջան առաջնորդ Տէր Մեղրիկ Սրբ. Եպս. Բարիքեանը՝ փոխանցելու իր սրտի խօսքը: Սրբազան Բարիքեան անդրադարձաւ ՀՕՄ-ի տարած բեղուն գործունէութեան մասին, յաջողութիւն մաղթեց յառաջիկայ ծրագիրներուն, ապա օրինեց սեղանները:

Հաճելի եւ ընկերական մթնոլորտի մէջ շարունակուեցաւ երեկոն: Ընկհ. Ասատուրեան ընթերցեց ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան սոյն ձեռնարկին ներկայ գտնուող անդամներուն անունները, որմէ ետք ան հրաւիրեց ՀՕՄ-ի Կեդր. վարչութեան փոխ-ատենապետուհի ընկհ. Նայիրի Շահինեանը փոխանցելու իր խօսքը: Ընկհ. Շահինեան շնորհաւորեց 25-ամեակը՝ Գանատայի շրջանի ՀՕՄ-ին, դրուատեց տարուած աշխատանքը, նշելով. «Գանատայի շրջանը միշտ եղած է գործունէայ ու աշխոյժ լուսագոյն շրջաններէն մէկը»:

Յատուկ գնահատանքի արժանի է հանդիսութեան կազմակերպիչ յանձնախումբը իր ներկայացուցած բարձրորակ գեղարուեստական յայտագրին համար: Արդարեւ բացառիկ կատարողութեամբ ելոյթ ունեցան տաղանդաւոր Ալինա (դաշնակով) եւ լինէթ (ջութակով) Իսրայիլեան քոյրերը: Ներկաներուն համար իսկական հաճոյքի եւ հպարտութեան առիթ էր ունկնդրել երիտասարդուհիներուն մեկնաբանած դասական երաժշտութիւնը: Գեղարուեստական յայտագրին իր մասնակցութիւնը բերաւ նաեւ գաղութիս ծանօթ ասմունքող Անահիտ Պալեան, որ խոր ապրումով ասմունքեց Գեորգ Էմինի «Սասունցիների պարը». ասմունքին ընկերակցեցաւ Համազգայինի Մոնթրէալի «Սանահին» մասնաճիւղի «Անի» պարախումբը, ու այսպէս խօսքն ու պարը եւ խանդավառ երաժշտութիւնը իրարու միաձուլուած թնդացուցին սրահն ու մեր բոլորին սրտերը:

Մոնթրէալի Քաղաքապետարանի անդամ ընկհ. Մարի Տերոս ընթերցեց Մոնթրէալի Քաղաքապետ պրն. Տէնի Քոտերի շնորհաւորական գնահատագիրը: Այս առիթով տիկին Տերոս իր կարգին, նաեւ իր կողմէ Շրջանային վարչութեան փոխանցեց շնորհաւորական յուշատախտակ մը:

Ձեռնարկի աւարտին խօսք առաւ ՀՀ Արտակարգ եւ Լիազօր դեսպան տիար Արմէն Եկանեան: Ան շնորհաւորեց եւ դրուատեց ՀՕՄ-ի տարած աշխատանքը Գանատայի եւ յատկապէս հայրենիքի մէջ եւ մեծապէս գնահատեց ՀՕՄ-ի անդամներու նուիրումն ու ազգօգուտ գործունէութիւնը:

Նախքան հանդիսութեան աւարտը՝ ընկհ. Ասատուրեան, որ մեծ ձեռնհասութեամբ վարեց հանդիսավարութիւնը, շնորհակալութիւն յայտնեց գեղարուեստական յայտագրի մասնակցողներուն, ձեռնարկի յաջողութեան սատարողներուն եւ բոլոր ներկաներուն:

Ներկաները մեկնեցան սրահէն «Ժողովուրդիս հետ, ժողովուրդիս համար» ՀՕՄ-ի նշանաբանով վերանորոգուած:

Տիբուկ Մանճիկեան



ՄԱՍՆԱՃԻԻՆԵՐ

ԳԷՄՊՐԻՃԻ «ՄԵՂՐԻ» ՄԱՍՆԱՃԻՆ

ARS MEGHRI CHAPTER “Mesrob Titizian” ARMENIAN SATURDAY SCHOOL

ARS Meghri Chapter “Mesrob Titizian” Armenian Saturday School of Cambridge, Ontario had another fun successful year, with 68 students currently enrolled in the 2015-2016 school year. Seven teachers and 3 assistants come every Saturday from 10:00am to 1:00pm to provide the students with lessons in Armenian.

The school also has a dedicated Parents' Auxiliary of seven moms who provide a nutritious “toonie lunch” for the students on the last Saturday of every month. The children look forward to this as it provides a change to their regular school routine, and gives them a chance to get together with their friends and siblings from other classrooms.

Every other Saturday, a volunteer dance instructor has been coming to teach Armenian dance moves to the students. They will have an opportunity to demonstrate their dances to parents and the community at the end-of-year hantes in June. Another volunteer came in the weeks before Christmas to teach one class how to play the bells. They learned a number of songs, which the Bell Choir then performed at the Gaghan Baba

Christmas Fun Day on December 19th, and also after church to members of the Armenian community on January 10th during Cambridge's Armenian Christmas event/luncheon.

December 19th was a fun day for the students as they celebrated Christmas. The event included a special visit from Hayr KEGHART KOSBAKIAN, a performance by the student Bell Choir, carol singing, a pizza lunch, Christmas crafts, games, and a surprise visit from Gaghan Baba. It was a festive day for all.

The school provided a summer camp for two weeks in the summer of 2015. This was well attended by students, and all had a great time learning Armenian language, doing crafts, playing games, etc.

ARS Meghri Chapter in Cambridge, Ontario is proud and grateful to have its Saturday School in operation since 1964-1965. It is with the dedicated support of the teachers, and also of the families who bring their children, that the school has managed to survive through the years to preserve Armenian heritage and language in the youth of today.

ARS MEGHRI CHAPTER OF CAMBRIDGE, ONTARIO – 2015

Members of ARS Meghri Chapter of Cambridge, Ontario were involved with organizing and participating in many events in 2015.

Early in the year, members visited seniors in their retirement homes to wish them well during the week of Armenian Christmas. These visits were much appreciated and brought a cheerful smile to their faces.

ARS Requiem (hokehankisd) was held on February 22, 2015. All ARS members who passed away were recognized and remembered. Members provided coffee and dessert after the service.

A few members attended International Women's Day in Toronto on March 1, 2015. Three executive members attended the ARS New York Seminar March 5-8, 2015, and two executive members attended the ARS Convention in Montreal from June 26-28, 2015. These events were all very well organized and interesting for everyone.

On March 18, 2015, ARS members hosted a cooking demonstration at the Armenian Community Centre in Cambridge to celebrate the newly built kitchen in the Centre's expansion, which was made possible by the New Horizon Project for Seniors. The event was very well attended by the community, and was covered by CTV News.

Armenian cooking classes were then organized for the local community on Wednesday nights for two 4-week sessions in the spring and fall. Everyone enjoyed learning how to make a number of delicious Armenian recipes.

The annual ARS Easter Dinner-Dance was held on April 4, 2015. Many people from the community came to enjoy a fun-filled evening of good food, Armenian music, dancing, and socializing.

ARS Day and Mother's Day were celebrated on May 3, 2015. Guest speaker for the event was Ani Hotoyan-Joly speaking on “The Armenian Genocide and Famous Armenian and Non-Armenian Women from Our Past”. A number of Ungerouhis received recognition for their long-time membership to ARS: Ung. Anahid Assadourian (50 years), Ung. Houry Kassamanian (35 years), Ung. Shoghig Dostoumian (35 years) and the following all received their 25-year pin: Ung. Arshalous Ayanian, Ung. Lena Garboushian, Ung. Hasmik Haneshian, Ung. Sona Mazakian, Ung. Dzaghig Palazian. Ungerhouhi Vartouhi Minassian was also presented her 50-year pin at a later date in her seniors' home.

A Big Holiday Bazaar was held at the Armenian Community Centre on November 21-22, 2015. ARS members were invited to participate by preparing and selling a number of traditional Armenian foods, with all proceeds going to the local Armenian Saturday School. It was a successful well-attended event with a variety of vendors from the local community.

On December 11, 2015, all ladies from the community were invited to participate in the annual ARS Ladies' Christmas Party. This was held at the Cambridge Community Centre. The event had a great turnout, with the ladies having a fun-filled evening.



Ուինծըրրի «Ռուբինա» մասնաճիւղ

Օնթարիոյ նահանգի Ուինծըրրի «Ռուբինա» մասնաճիւղը՝ որոշ ժամանակ մը դադրելէ ետք 11 Դեկտեմբեր 1978-ին կը վերահաստատուի: Այժմ ունի 19 անդամագրուած ընկերուհիներ, որոնցմէ 15 ընկերուհիները իրենց գործօն մասնակցութեամբ սատար կը հանդիսանան վարչութեան աշխատանքներուն: Այս տարի վարչութիւնս փորձեց անողական ու նոր ձեռնարկներով դարձեալ ստեղծել ընկերային կեանք ու մթնոլորտ մեր անդամներուն ու գաղութին համար: Անցնող տարուան Սեպտեմբեր ամսուն կազմակերպեցինք պոռոյտ դէպի Թորոնթօ, ուր հանդիպեցանք Թորոնթոյի Հայ երէցներու խմբակին հետ:

Վանգուվըրի «Արագ» մասնաճիւղ

Վանգուվըրի «Արագ» մասնաճիւղը այս տարի իր անողական ձեռնարկներու կողքին Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցոյ հոգեւոր հովիւ Հոգշ. Տ. Հրանդ վրդ. Թահանեանի եւ եկեղեցոյ հոգաբարձութեան հետ միասնաբար մեծապէս օգտակար հանդիսացաւ սուրիահայ ներգաղթողներուն մօտէն հետեւելով եւ հասնելով ընտանիքներու կարիքներուն: «Արագ» մասնաճիւղի կարեւոր եւ գաղութիս օգտակար գործերէն մէկն է նաեւ տարիներէ իվեր գործող «Արագ» վարժարանը, ուր շուրջ 50 աշակերտներ առիթը կ'ունենան հանդիպելու ու հայկական մթնոլորտի մէջ միասին սորվելու այբուբենը, հայկական երգերը եւ արտասանութիւնները: Յիշատակելի օր մըն էր նաեւ փոքրերու Կաղանդի տօնակատարութիւնը: Կազմակերպեցինք նաեւ Նոր Տարուան հաւաքոյթ: Տօնեցինք Հալատիինի տօնը, որուն ներկայ էին 180 հոգի: Մարտ 20-27 օրերու ընթացքին մեր կազմակերպած bake sale-ի հասոյթը ամբողջութեամբ նուիրեցինք Ս.Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցոյ: «Արագ» մասնաճիւղի հրաւերով մենակատար Վահէ Պէրպէրեան այցելեց Վանգուվըր, ձեռնարկին ներկաները ապրեցան անմոռանալի եւ հաճելի ժամեր, իսկ հասոյթը տրամադրուեցաւ «Արագ» Շաբաթօրեայ վարժարանին: ՀՕՄ-ի «Արագ» մասնաճիւղը մօտէն կը հետեւի գաղութիս ամառնային «Մասուն» ճամբարի աշխատանքներուն՝ բերելով իր բարոյական ներդրումը: Վարչութիւնս կը ծրագրէ կազմակերպել Baby shower, որմէ գոյացած գումարը պիտի տրամադրուի Արցախին: «Արագ» մասնաճիւղի կազմակերպած զանազան ձեռնարկները ոչ միայն կը ստեղծեն ընկերական ջերմ մթնոլորտ, այլ նաեւ կ'ապահովեն եկամուտի համեստ աղբիւններ մասնաճիւղին գործունէութեան համար:



Համիլթընի «Արեւ» մասնաճիւղ

ՀՕՄ-ի Համիլթընի «Արեւ» մասնաճիւղը Կաղանդը տօնեց 13 Դեկտեմբեր 2015-ին: Ներկաները խանդավառ մթնոլորտի մէջ վայելեցին սոյն ձեռնարկը: ՀՕՄ-ի Շաբաթօրեայ վարժարանի Կաղանդի հանդէսը տեղի ունեցաւ 10 Յունուար 2016-ին: Աշակերտները ելոյթ ունեցան արտասանութիւններով եւ երգերով: Անոնք շատ խանդավառուեցան, երբ Կաղանդ Պապան պարելով եկաւ եւ նուէրներ բաժնեց բոլորին: Ըստ ընկալեալ սովորութեան, 6 Մարտ 2016-ին, Համիլթընի մէջ մեծ խանդավառութեամբ եւ ուրախ մթնոլորտի մէջ տօնուեցաւ «Միջինք»ը, որուն ընթացքին ներկաները ճաշակեցին ՀՕՄ-ի ընկերուհիներուն պատրաստած «Միջինք»ի համեղ ճաշերը: Ներկաներուն բացատրուեցաւ հայկական անողական «Միջինք»ին իմաստը: ՀՕՄ-ի «Արեւ» մասնաճիւղը գործունէայ մասնիկն է Համիլթընի Հայ կեդրոնին: Ան ներկայացուցիչներ ունի Սուրիահայերու օգնութեան, հայկական ցեղասպանութեան ոգեկոչման, ՀՕՄ-ի Վարժարանի Ուսումնական խորհուրդին, հիւանդներու եւ անկարներու այցելութեան յանձնախումբերուն մէջ:

Համիլթընի ՀՕՄ-ի «Արեւ» մասնաճիւղը յատուկ Ընկերային Ծառայութեանց յանձնախումբ չունի, սակայն ընկերուհիները, երբ որ կարիքը ըլլայ, անհրաժեշտ աշխատանքը կը տանին եւ օգնութեան ձեռք կ'երկարեն հայ թէ օտար կարիքատրներուն: Բուրդէ ծածկոցներ (պլանքէթս), վզնոցներ, գլխարկներ կը հիւսեն տեղւոյն «Քաղցկեղի ընկերակցութեան» համար, որ իր կարգին զանոնք կը բաժնէ այդ հիւանդութենէն տառապող հիւանդներուն: Անոնցմէ մաս մը նուիրուեցաւ նաեւ Թորոնթոյի Ընկերային Ծառայութեան յանձնախումբին: Երկու սուրիահայ ընտանիքներ Համիլթըն հաստատուեցան այս անցնող Դեկտեմբերին: Բնականաբար անոնց կարիքները բազմազան էին: ՀՕՄ-ի ընկերուհիները, իրենց կարգին, ըստ կարելոյն օգնութեան փութացին. պետական թոյլբերու արձանագրութիւններ, զաւակներու դպրոց արձանագրութիւն, գործի փնտռոտութիւն տունի փոխադրութիւն, տնային անհրաժեշտ գոյքերու եւ կարասիներու գնում եւ այլ ծառայութիւններ մատուցուեցան: Ընկերուհի մը նոյնիսկ իր տան մէջ ընդունեց 4 հոգինոց ընտանիքը՝ մօտ 5 շաբաթ: Հուսկ, նշենք որ ընկերուհիները միշտ պատրաստ եղած են անհրաժեշտութեան պարագային ընելու այն, ինչ որ կարելի է:



The ARS Hamilton “Arev” Chapter celebration April 10, 2016. Ungerouhie Jeanette Yergatian and Ungerouhie Arshalous Ertseian received their pins for recognition of their 50 years of service to the organization. Dr Sonia Poochikian Sarkissian was the guest speaker. Syrian Armenian newcomers entertained by playing the violin and Kanoun.

ՄԷՆԹ Գաթրինգի «Արազ» մասնաճիղ

The St Catharines ARS Araz Chapter has continued many of their annual events and projects. Cooking Classes were a delicious success for the Christmas Bake Sale. Pictured are some of the participants making Kahtah.

The ARS Haratch Armenian School now has two new teachers who have immigrated to Canada from Syria. The students dance, sang and recited poems at their Christmas Hunes. They enjoyed receiving gifts from Gaghand Baba.

Following the program the ARS served a traditional Pahgharch dinner which was blessed by Sirpazan Hayr Meghriq Parikian.

The ARS and Armenian Community Centre have been participating in the St Catharines Folk Arts Festival for more than 30 years. People enjoy Armenian food and are entertained by the ARS Anoush Dance Group.

ARS St Catharines Araz Chapter will celebrate their 100th Anniversary by hosting the ARS Canadian Regional Seminar May14, 2016.



Cooking Classes



ARS Halloween



ARS Araz Chapter St. Catharines Anoush Dance Group performing at the annual Folk Arts Festival.



ARS Araz Chapter St. Catharines Haratch School Christmas Hunes and party. Sirpazan Hayr Meghriq Parikian with some students.

ՄԻՍԻՍՈԿԱՅԻ «ԱՌԱՉԱՍՏ» մասնաճիղ

The ARS Mississauga Arakast membership has continued to donate time, effort and food for the success of all events. Members and their friends enjoyed delicious food and played games together at the December 6th, 2015 Christmas Breakfast.

Once again this year, members donated wonderful bake goods for the ARS December 20, 2015 Bake Sale which took place in St Vartan church. Everything sold out very quickly, thanks to our members.

January 23, 2016 the chapter hosted a Family Bowling Night. A good time and a workout for young and old! The chapter will be planning more family events in the future for the Armenian Community.

We gratefully would like to extend our thanks to Armond and Elo Arzoomanian for organizing the annual Golf Tournament which benefits the Arakast Chapter. It is very much appreciated.

A very big thank you to all those who attended to this fun night event on Saturday April 9, 2016 and also to our members who dedicated their time and effort into making the event a success.



Christmas party



Bake sale



Hawaiian Night



Bowling

ՕԹԹԱՌԱՅԻ «ՄԵԼԱՆ» մասնաճիղ

Հոկտեմբեր 2008-ին, ընկերուհի Անի Մալեքին բնակարանին մեջ կայացած մեր 2-րդ ընդհանուր ժողովի ժամանակ անդրադարձանք, թե փոքրաթիվ ըլլալուն պատճառով, օրէ օր դժուար էր ծրագրել ձեռնարկներ եւ այցելութիւններ. նաեւ քաջալերելու համար մեր ընկերուհիները՝ որոշեցինք 3-4 հոգիէ բաղկացած յանձնախումբ մը կազմել:

Յանձնախումբը կը ծրագրէ պտոյտներ, տարեցներու, հիւանդներու եւ ուրախ առիթներու այցելութիւններ:

Մեր փոքրիկ Գաղութը կրնանք ըսել 60% կը գնահատէ եւ կը քաջալերէ մեր ձեռնարկները եւ գործունէութիւնները: Գաղութը գնահատանքով կարտայայտուի մեր առաքելութեան նկատմամբ:

Իրաքանչիւր տարի կ'օժանդակենք մէկէ աւելի կազմակերպութիւններու, օրինակ. Cancer Society, Heart and Stroke Foundation, Battered women shelters. CHEO (children's Hospital of Eastern Ontario).



Լաւալի «Շուշի» մասնաճիւղ

ՀՕՄ-ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղի 2015-2016 -ի տարեշրջանի տարեկան տեղեկագիր

2015-2016 տարեշրջանի վարչութիւնը, ընտրուած 5 Օգոստոս 2015-ին, անդամական ընդհանուր ժողովին կազմեց դիւանը հետեւեալ ձեւով.

Ատենապետ՝ ընկհ.Ազգանուշ Հատիտեան
Փոխ ատենապետ եւ ատենադպիր՝ ընկհ. Տիգրանուհի Գեորգեան
Հաշուապահ՝ ընկհ. Անի Տիվարչի
Քարտուղար՝ ընկհ. Քրիսթին Աֆարեան
Գանձապահ՝ ընկհ. Նանոր Մալոյեան
Գոյքապահ ընհ. Անուշ Պօղոսճիկեան
Խորհրդական ընկհ.Մակի Հաճճար
Մասնաճիւղիս Շրջանային վարչութեան ներկայացուցիչն է ընկհ. Անի Գրալեան:

Յանձնախումբեր.

ա- Ոսկեայ տարիք յանձնախումբ

Երկրորդ տարին ըլլալով այս յանձնախումբը ձեռնարկներ կը կազմակերպէ երկու շաբաթ անգամ մը, որուն ներկայ կ'ըլլան մօտաւոր 50 անդամներ եւ բարեկամներ: Այս տարեշրջանին յանձնախումբը տարաւ բացառիկ աշխատանք տօնելով հայկական եւ տեղական տօները:

Ձեռնարկներէն անդին յանձնախումբը կը տանի ընկերային ծառայութեան աշխատանք. ինչպէս մեր տարեցներէն շատեր օգտուեցան պետական անվճար երթելէկի դրութենէն, ռմանք ալ կը հետեւին ֆրանսերէնի դասընթացքի:

Այս տարի առաջին անգամ ըլլալով վարչութիւնը եւ յանձնախումբը ներկայացաւ Gouin-ի ծերանոցի տնօրէնութեան, եւ Հայ Օգնութեան Միութիւնը իր առաքելութիւնը ներկայացուց, որուն հետեւանքը եղաւ Հայկական Օնուոնիոն առթիւ, 5 Յունուար 2016-ին յանձնախումբին այցելութիւնը ծերանոց: Ընկերուհիները մաժուտով քիւֆթէ, անուշ ապուր եւ չիր ու չամիչ հիւրասիրեցին ծերանոցին մէջ ապրող 29 հայ տարեցներուն: Տարեցները մեծապէս գնահատեցին այս եզակի այցելութիւնը մանաւանդ Խթման օրով:

բ- Դաստիարակչական

Այս տարի Գանատական Դաշնակցային կառավարութեան ընտրութեան տարի ըլլալուն, մեր անդամական ժողովներուն ունեցանք տարբեր կուսակցութիւններու ներկայացուցիչներու այցելութիւնը, որոնք եկան իրենց տեսակէտը փոխանցելու ՀՕՄ-ի անդամներուն ի նպաստ իրենց քուէ ապահովելու նպատակաւ: Մասնաճիւղէս ընկերուհիներ աշխատեցան Յովիկ Թուֆէնքճեանի թեկնածութեան ի նպաստ:

Թարգմանչաց տօնին առիթով պատմական կենդանի պատկեր մը ներկայացուցին ընկերուհիները փոխանցելու Մեարոպ Մաշտոցի, Կոսմապոլի թագաւորի եւ Սահակ հայրապետի պատգամները:

Ունեցանք այցելութիւնը դեղագործ Յարութիւն Քալէտճեանի, որ կարելոր եւ հետաքրքրական գիտելիքներ փոխանցեց մեր անդամներուն, ինչպէս նաեւ բժիշկ Լէոն Քարաքաշի, որ chiropraticien է եւ մասնագէտ՝ ողնայարի եւ ուղիղ կեցածքի, ան շատ լաւ ձեւով ներկայացուց իր մասնագիտութեան հետ առնչուող հարցեր:

Իսկ մեր երեք երիտասարդուհիները, որոնք ներկայ եղած էին ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան կազմակերպած գիտաժողովին՝ ՄԱԿ-ի ծիրէն ներս կիներու իրավիճակի եւ անոր հետեւողական բարեփոխումներուն մասին, մասնագիտական ձեւով ներկայացուցին կարգ մը աշխատանիստեր, որոնց ներկայ եղած էին: Իսկապէս հպարտանք էր մեզի լսել Սօսէ Պեճճեան Կարապետեանի, Ալիք Պուկկարեանի եւ Նանոր Մալոյեանի բացատրութիւններն ու կարծիքները:

գ- Քայլարշաւի յանձնախումբ

Քայլարշաւը տեղի պիտի ունենայ 11 Յունիս 2016-ին, աջակցութեամբ Քեպէգի քաղցկեղի հետազօտութեան ընկերութեան: Յանձնախումբը կազմակերպեց մի քանի միջոցառումներ ներկայացնելու քայլարշաւի կարեւորութիւնն ու նպատակը. Փետրուար 24-ին հանդիպում մը «Պարոնեան» սրահէն ներս, Մարտ 2016-ին յանձնիխումբի անդամները, վարչական ներկայացուցիչին հետ միասին, հանդիպում մը ունեցան երեսփոխան տիկ. Էւա Նասէֆի հետ, Լաւալի Հայ կեդրոնէն ներս, ուր խօսուեցաւ քայլարշաւի աշխատանքներուն մասին: Նոյն նպատակով յանձնախումբի անդամները ներկայ եղան Հայ Գործարարներու միութեան կազմակերպած ճաշկերոյթին:

դ. Երիտասարդներ ներգրաւելու, ապագայ միութենական եւ վարչական պատրաստելու յանձնախումբ: Պատասխանատու ընկհ. Անի Օհանեան:

Այս նոր յանձնախումբին առաջին հանդիպումը տեղի ունեցաւ 30 Ապրիլ 2016-ին, առաւօտեան նախաճաշի մը ընթացքին, որուն հրաւիրուած էին Սուրիայէն նոր հասած, ինչպէս նաեւ զաղութիս երիտասարդուհիները, որոնց ներկայացուեցաւ ՀՕՄ-ի առաքելութիւնն ու գործունէութիւնը:

Ե. Անդամական յանձնախումբ, որուն պարտականութիւնն է հետաքրքրուիլ անդամներու իրավիճակով:

Ձ. Լրատու յանձնախումբ, որուն պարտականութիւնն է անդամները տեղեակ պահել մասնաճիւղիս գործունէութեան մասին հեռաձայնելով եւ ե-նամակներ ուղարկելով:

Ձեռնակներ.

1- Ջաւախքին նուիրուած ձեռնարկ Թղթակցութիւնը տեսնել կցուած:

2- Halloween

3- Տարեկան տօնավաճառ

4- Փոքրերու Կաղանդ՝ «Թալինի ելոյթ»

5- Ոսկետարիք յանձնախումբի Ամանորի ձեռնարկ Վերջին երեք ձեռնարկներուն թղթակցութիւնը տեսնել կցուած:

6- Վարդանանք. տեղի ունեցաւ Հինգշաբթի, 4 Փետրուար 2016-ին, «Պարոնեան» սրահին մէջ: Կազմակերպուած Ս. Գեորգ եկեղեցւոյ հոգաբարձութեան հետ համագործակցաբար: Ս. եւ Անմահ Պատարագի աւարտին «Պարոնեան» սրահէն ներս տեղի ունեցաւ տօնակատարութիւն. դպրաց դասի անդամներուն կողմէ երգուեցան Վարդանանցի նուիրուած երգեր, խօսք առին Տէր Գաբրիէլ Գամպեան եւ ընկհ. Ազգանուշ Հատիտեան: Հիւրասիրութիւնը տրամադրուած էր ՀՕՄ-ի կողմէ:

7- Փոքրերու փառատօն. տեղի ունեցաւ 6 Փետրուար 2016-ին, Ս. Յակոբ վարժարանի մարգարապետի ներս, մասնաճիւղս իր մասնակցութիւնը բերաւ սոյն փառատօնին, ուր պատրաստուեցան թոյնագիրով գրքի էջադիրներ: Իւրաքանչիւր փոքրիկ իր անուան առաջին թոյնագիր տառը ներկելով ունեցաւ իր նուէրը:

8- Պահքի ճաշ. տեղի ունեցաւ Մեծ պահքի առաջին Չորեքշաբթին, 10 Փետրուար 2016-ին, երեկոյեան ժամը 7:00-ին: Ոսկետարիք յանձնախումբի եւ կարգ մը

վարչական ընկերուհիներ պատրաստեցին պահքի համեղ ճաշեր, որոնք բարձր գնահատուեցան ներկաներուն կողմէ:

9- Հոգեհանգիստ. տեղի ունեցաւ 28 Փետրուար 2016-ին Ս. Գեորգ եկեղեցւոյ մէջ, յաւարտ Ս. Պատարագին, որմէ ետք տեղի ունեցաւ հիւրասիրութիւն «Պարոնեան» սրահէն ներս,

10- Ծաղկազարդի կողոփներու վաճառք. 20 Մարտ եւ 27 Մարտ 2016-ին Bon Pasteur եկեղեցւոյ սրահէն ներս տեղի ունեցաւ Ջատկուան կողոփներու վաճառք: Չէօրէկները եւ կողոփները պատրաստուեցան մեր ժրաջան ընկերուհիներուն կողմէ:

11- Փոքրերու Ջատկուան հաւկթախաղ. տեղի ունեցաւ 26 Մարտին, «Պարոնեան» սրահէն ներս, ներկայ էին 87 փոքրեր՝ 3-9 տարեկան: Իրենց տարիքներուն համաձայն պատրաստուած էին ձեռնային աշխատանքներ: Փոքրիկներ մեծ խանդավառութեամբ մտիկ ըրին պատմութիւններ եւ զուարճացան Թալինի երգերով: Մուտքը ազատ էր, եւ հիւրասիրութիւնը նուիրուած ընկերուհիներու կողմէ:

12- Միացեալ ձեռնարկներ Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղին հետ

ա- Ամանորի տօնակատարութիւն. այս տարի Ամանորի տօնակատարութիւնը տեղի ունեցաւ Հինգշաբթի, 14 Յունուար 2016-ին, «Սօսէ» մասնաճիւղին հետ գործակցաբար, «Աւետիս Ահարոնեան» սրահէն ներս: Հաճելի մթնոլորտի մէջ տեղի ունեցան խաղեր եւ վիճակահանութիւն:

բ- Կանանց Միջազգային օրուան տօնակատարութիւն, որ տեղի ունեցաւ Կիրակի, 13 Մարտ 2016-ին, Chateau Royal-ի մէջ:

գ- ՀՕՄ-ի օրուան տօնակատարութիւն, որ տեղի պիտի ունենայ Կիրակի, 1 Մայիս 2016-ին, Ս. Յակոբ վարժանաի «Բաստրմաճեան» սրահին մէջ:

Հանդիպումներ եւ հրաւերներ.

Վարչութիւնս 21 Հոկտեմբեր 2015-ին «Սարգիս Զէյթեան» կոմիտէի հրաւերով, հանդիպում մը ունեցաւ Լաւալի Հայ կեդրոնէն ներս գործող մարմիններու եւ միութիւններու հետ, ուր նաեւ վարչութեանս յանձնուեցաւ Արցախի Ազգային վիճակախաղի տոմսեր:

25 Հոկտեմբերին Հայ Դատի հրաւերով, վարչութիւնս հանդիպում մը ունեցաւ Ste Dorethee շրջանի ընտրութեան թեկնածու տիկ. Monique Sauve-ի հետ, ընկերակցութեամբ Chomedey շրջանի երեսփոխան Guy Ouellet-ի, որոնք տեղեկութիւններ փոխանցեցին 9 Նոյեմբերին կայանալիք ընտրութեան մասին:

Վարչութիւնս ներկայ կ'ըլլայ նաեւ համագաղութային ձեռնարկներու Մայիս 8-ի քայլարշաւին եւ Հայաստանի Հանրապետութեան 25-ամեակի ոգեկոյնման:

Ներկայգտնուեցանքհետեւեալձեռնարկներուն՝

- Հ.Մ.Ը.Մ.-Լաւալի 5-ամեակին
- «Հորիզոն»ի 35-ամեակին
- Հ.Յ.Դ 125-ամեակին
- Ս. Յակոբ վարժարանի ճաշկերոյթին
- 22 Ապրիլին Լաւալի Հայոց ցեղասպանութեան յուշակոթողին քով հսկումի արարողութեան

Կ'ուզենք մեր շնորհակալութիւլը յայտնել մասնաճիւղիս բոլոր ժրաջան ընկերուհիներուն. առանց իրենց ներդրումին կարելի պիտի չըլլար յաջողութեամբ պսակել մեր նախաձեռնութիւնները:

Բոլորին վարձքը կատար:



Տարեկան Տոնավաճառ

ՀՕՄ-ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղի տարեկան տօնավաճառի բացումը տեղի ունեցաւ 5 Դեկտեմբեր 2015-ին, Շաբաթ առաւօտեան ժամը 10-ին, Լաւալի Հայ կեդրոնի «Պարոնեան» սրահէն ներս:

Բացման արարողութեան ներկայ էին Արժանապատիւ Տէր Գաբրիէլ քահանայ Գամայեան հոգեւոր հովիւ Սուրբ Գեորգեկեղեցոյ, ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան ատենապետ ընկի. Արմինէ Կարապետեան, մասնաճիւղի ներկայացուցիչ ընկի. Անի Գրալեան, Շրջանային վարչութեան ընկերուհիներ, ՀՕՄ-ի «Սօսէ» մասնաճիւղի ատենապետ ընկի. Լիւսի Շահինեան, կեդրոնէս ներս գործող մարմիններու ներկայացուցիչներ, ՀՕՄ-ի անդամներ եւ բարեկամներ:

Բացումը կատարուեցաւ ՀՕՄ-ի քայլերգով եւ Տէր Գաբրիէլ Գամայեանի օրհնութեամբ, որմէ ետք վարչութեան ատենապետուհի ընկերուհի Ազգանուշ Հատիտեան գնահատանքով արտայայտուեցաւ ընկերուհիներու ամիսներու ժրջան աշխատանքին մասին, որոնք ինչպէս միշտ, այս տարի եւս ճիշդ չխնայեցին այս ձեռնարկին յաջողութեան, ապա ներկայացուց տօնավաճառի կնքմանը ընկի. Մարի Զերչեանի կենսագրականը, որմէ ետք տեղի ունեցաւ ժապաւնի հատումը:

Տօնական մթնոլորտ մը կը տիրէր սրահէն ներս, կային գանազան տեսակի տաղավարներ, ուր կը վաճառուէին ընկերուհիներու ձեռքերով պատրաստուած անուշեղէններ, նոր տարուայ զարդեղէններ, խոհանոցի իրեր, կանացի զարդեր, հագուստեղէններ, հայկական եւ Հայաստանէն ներածուած ապրանքներ:

Երկու օրերու ընթացքին ներկաները ճաշակեցին համով դաւորման եւ երջիկը. Տօնավաճառ այցելեց նաեւ st. Dorothe-ի շրջանի երեսփոխան տիկին Monique Sauve «Սարգիս Զէյթեան» կոմիտէի եւ Հայ Դատի անդամներու ընկերակցութեամբ: Տիկին Sauve ականատես ըլլալով ՀՕՄ-ուհիներու աշխոյժ աշխատանքին, մեծապէս գնահատեց Հայ կնոջ եւ մանաւանդ ՀՕՄ-ուհիի ծառայութեան հոգին: Կիրակի յետմիջօրէին, ժամը 4-ին տեղի ունեցաւ վիճակահանութիւն, որմէ ետք տօնավաճառը փակուած յայտարարուեցաւ:

Փոքրերու Կադանդ

ՀՕՄ-ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղի նախաձեռնութեամբ եւ Փոքրերու Կադանդի յանձնախումբի կազմակերպութեամբ տասներկու տարիներէ ի վեր սովորութիւն դարձած եւ միշտ սպասուած փոքրերու Կադանդի ձեռնարկը տեղի ունեցաւ 12 Դեկտեմբեր 2015-ին, Շաբաթ յետմիջօրէին, ժամը 2-ին, Լաւալի St. Max-ime դպրոցի սրահէն ներս, ուր աւելի քան 500 ներկաներ՝ փոքրեր, ծնողներ եւ մեծ ծնողներ, խմբակներով բազմութեամբ լեցուցած էին սրահը անհամբեր սպասելով հայերէն մանկական երգերու մեկնաբան երգչուհի Թալինն ու ընկերները:

Օրուան հանդիսավար ընկի. Ալին Հատիտեան, բացման խօսքէն ետք բեմ հրաւիրեց վարչութեան ատենապետ ընկի. Ազգանուշ Հատիտեանը, որ բարի գալուստի խօսքը փոխանցեց ներկաներուն եւ ապա իր խօսքը ուղղելով մանուկներուն ըսաւ. «Ահաւասիկ ցեղասպանութենէն 100 տարի ետք դարձեալ կը հնչէ հայ երգը մեր մատուցած սերունդի անմեղ շուրթերէն՝ հասնելով մինչեւ անգութ թշնամիին, ըսելու թէ մենք՝ հայ ազգի սերունդներ, կանք եւ միշտ պիտի մսանք», ամկէ ետք բեմ բարձրացան Թալինն ու իր ընկերները, որոնք երգերով ու պարերով խանդավառեցին փոքրերը:

Պարերուն կը մասնակցէին 16 պարմանուհիներ՝ ՀՕՄ-ուհիներու զաւակներ, որոնք իրենց ճկուն պարերով աւելի փայլք տուին ձեռնարկին:

Մանուկներու ուրախութիւնը անսահման էր, երբ սրահէն ներս մուտք գործեց Կադանդ Պապուկը, փոքրիկներ իրենք եւս մասնակցութիւն բերին երգերով եւ պարերով՝ սրահէն ներս ստեղծելով բացառիկ ուրախ եւ հայկական մթնոլորտ:

Ելոյթի աւարտին փոքրիկները ստացան Կադանդ Պապուկին բերած նուէրները:

Ոսկետարիք յանձնախումբի Ամանոր

ՀՕՄ-ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղի Ոսկետարիք յանձնախումբի կազմակերպութեամբ, տեղի ունեցաւ Ամանորի ձեռնարկ 15 Դեկտեմբեր 2015-ին, Երեքշաբթի առաւօտեան ժամը 10:00- ին, Chef Kebab ճաշարանէն ներս, ներկայութեամբ Շրջանային վարչութեան ատենապետ ընկի. Արմինէ Կարապետեանի, 95 ՀՕՄ-ուհիներու եւ բարեկամներու: Օրուան հանդիսավար ընկի. Մանան Ապրաքեանի բացման խօսքէն ետք, վարչութեան բարի գալուստի եւ Նոր Տարուան մաղթանքի խօսքը փոխանցեց վարչութեան ատենապետ ընկի. Ազգանուշ Հատիտեան:

Անկէ ետք ներկաները Կադանդի տօնական սեղաններու շուրջ ճաշակեցին համեղ ճաշն ու անուշեղէնները:

Ապա գեղարուեստական յայտագրով հանդէս եկան տիկին Լաուրա Պերպերեան աշուղական եւ ժողովրդային երգերով, ինչպէս նաեւ Մարի Յովհաննէսեան հայկական պարով:

Ձեռնարկի աւարտին Շրջանային վարչութեան ատենապետ ընկի. Արմինէ Կարապետեան գնահատեց յանձնախումբին ժրջան աշխատանքը, ինչպէս նաեւ շնորհատրական մաղթանքներ փոխանցեց Նոր Տարուան եւ Սուրբ Ծնունդին առթիւ:

Ներկաները ստացան ընկի. Շուշան Աճէմեանի կողմէ տրամադրուած նուէրները, տեղի ունեցաւ նաեւ վիճակահանութիւն:



Զաւախքին նուիրուած ձեռնարկ

Ուրբաթ, 11 Սեպտեմբերի երեկոյեան ժամը 7:00-ին, Լաւալի Հայ կեդրոնի «Պարոնեան» սրահէն ներս հաւաքուած էին մեծ թիւով ընկերուհիներ եւ համակիրներ, ներկայ գտնուելու Զաւախքին նուիրուած ձեռնարկին, որ տարեկան դրութեամբ կը կազմակերպէ Լաւալի «Շուշի» մասնաճիւղի վարչութիւնը, եւ որուն հասոյթը կը յատկացուի Զաւախքի ֆոնտին:

Ձեռնակը սկսաւ Զաւախքի քայլերգով, որուն տպուած օրինակները կը գտնուէին սեղաններուն վրայ: Ապա մասնաճիւղի ատենապետ ընկի. Ազգանուշ Հատիտեան բարի գալուստ մաղթեց Շրջանային վարչութեան ատենապետ ընկի. Արմինէ Կարապետեանի, մասնաճիւղի Շրջանային վարչութեան ներկայացուցիչ ընկի. Անի Գրալեանի, երեցկին Գամայեանի եւ բոլոր ներկաներուն: Ան խօսեցաւ ՀՕՄ-ի առաքելութեան մասին, շեշտեց Զաւախքի օժանդակութեան կարեւորութիւնը եւ վերջապէս շնորհակալութիւն յայտնեց ճաշեր բերող ընկերուհիներուն եւ վարչութեան անդամներուն, որոնց ժրջան աշխատանքին արդիւնքն էր այդ ձեռնարկը:

Օրուան հանդիսավարն էր ընկի. Քրիսթին Աֆարեան: Ընկերուհին նախ սեղան առ սեղան հրաւիրեց ներկաները ճաշակելու Pot Luck-ի համեղ ճաշերը եւ ապա սկսաւ գեղարուեստական բաժնի գործադրութեան: Առաջին հերթին ելոյթ ունեցաւ ընկերուհի Թալին Ապրաքեանը, որ 2011-ին ՀՅԴ Գանատայի Երիտասարդական միութեան հետ Զաւախք այցելած էր: Ան նախ փոխանցեց իր սրտի խօսքը եւ ցուցադրեց տեսերիկ մը՝ պատրաստուած Ամերիկայի Արեւմտեան Երիտասարդական միութեան կողմէ, ուր կը ներկայացուէր ջառխաւհայութեան դժուար պայմանները, տուններուն անբնակելի վիճակը, հայ վարժարանի փլատակ տեսարանը եւ ի հեճուկս այս բոլորին խումբ մը երիտասարդներու կամքը գոյատեւելու Զաւախքի մէջ:

Ապա Ընկի. Ապրաքեան նկարներու ցուցադրութեամբ պատմեց իրենց խումբին անցուցած երկու օրերը Զաւախքի մէջ: Ընդհանուր թշուառութեան մէջ Հայ Օգնութեան Միութեան օժանդակութեամբ նորոգուած Կեդրոնը յոյսի նշոյլ մը կու տար դիտողին: Ընկի. Ապրաքեան իր խօսքի աւարտին կոչ ուղղեց

ներկաներուն, որ երբ Հայաստան երթան չմոռնան Զաւախք այցելել, ջառխաւքին պէտք ունի ոչ միայն մեր նիւթական այլ մեր բարոյական աջակցութեան:

Ընկի. Աֆարեան հրաւիրեց ընկի. Տալիտա Պալլոգեանը ընթերցելու Սիւսանայի «Ափ մը մոխիր» բանաստեղծութիւնը, որմէ ետք ընկի. Զապէլ Կուլեան ներկայացուց Զաւախքի ամփոփ պատմականը: Ապա ներկաները դիտեցին տեսերիկ ՀՕՄ-ի գործունէութեան մասին: Եղան սրտաբուխ նուիրատուութիւններ Զաւախքի ֆոնտին:

Ատենապետ ընկի. Ազգանուշ Հատիտեանի շնորհակալական արտայայտութիւններով վերջ գտաւ ձեռնարկը: Վարձքը կատար բոլորին:

Մարալ Յովսէփեան



Կանանց Միջազգային օրուան տօնախմբություն Կազմակերպութեամբ ՀՕՄ-ի «Սօսէ» եւ «Շուշի» մասնաճիւղերուն

Կիրակի, 13 Մարտ 2016-ին, կ.ա. ժամը 11:00-ին, «CHATEAU ROYAL» շքեղ սրահին մէջ տեղի ունեցաւ Կանանց Միջազգային օրուան առթիւ տօնախմբութիւն, հովանաւորութեամբ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան, կազմակերպութեամբ «Սօսէ» եւ «Շուշի» մասնաճիւղերուն եւ նախագահութեամբ ընկի. Հայկօ Նահապետեանի, որուն ներկայ էին ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան անդամներ եւ ատենապետուհի ընկի. Արմինէ Կարապետեանը, Օթթաուայի «Մեւան» մասնաճիւղի անդամներ եւ վարչութիւնը, Մոնթրէալի Քաղաքապետարանի անդամ Մէրի Տէրոսը, ինչպէս նաեւ մեծ թիւով ՀՕՄ-ուհիներ եւ համակիրներ:

Տօնախմբութիւնը սկսաւ Գանատայի, Հայաստանի, ապա ՀՕՄ-ի քայլերգներով, որոնցմէ ետք բացման խօսքով հանդէս եկաւ ընկի. Զեփիտ Մաստուրեանը: Ան իր խօսքին մէջ շեշտը դրաւ «Հայ կինը մէկ դար» օրուան թեմային, բարձր գնահատելով հայ կնոջ դերը մեր պատմութեան ընթացքին ընդհանրապէս, եւ յատկապէս Հայոց ցեղասպանութենէն ի վեր: Ան բեմ հրաւիրեց ընկի. Ազգանոյշ Հատիտեանը, որ ներկայացուց ընկի. Մանան Ապրաքեանի հակիրճ կենսագրականը, նշելով անոր երակարամեայ ծառայութիւնը ՀՕՄ-ի մէջ, ի մասնաւորի «Շուշի» մասնաճիւղի Ոսկետարիք յանձնախումբին առաջացման իր տարած աշխատանքը, որուն ատենապետութեան պաշտօնը կը վարէ մինչ օրս: Ընկերուհի Մանան Ապրաքեան բեմ հրաւիրուեցաւ եւ մեծ յուզումով իր սրտին խօսքը արտասանելէ ետք պարգևատրուեցաւ մասնաճիւղի ատենապետուհի ընկի. Ազգանոյշ Հատիտեանի ձեռամբ: Անկէ ետք բեմ բարձրացաւ ընկի. Լենա Փափագեանը եւ ներկայացուց ընկի. Երան Պանգեանը, որ երկար տարիներ գործօն անդամ եղած է յատկապէս «Սօսէ» մասնաճիւղի Ընկերային յանձնախումբին մէջ, եւ որ խորապէս յուզուելով կարճ շնորհակալական խօսք մը արտասանելէ ետք նոյնպէս պարգևատրուեցաւ իր երկարամեայ ծառայութեան համար ձեռամբ մասնաճիւղի ատենապետուհի ընկի. Լիւսի Շահինեանի:

Բեմ հրաւիրուեցաւ օրուան նախագահուհի ընկի. Հայկօ Նահապետեանը, որ նախ շնորհաւորեց երկու պարգևատրուող ընկերուհիները, ապա յայտնեց, որ պատիւը ունի նման ձեռնարկի մը նախագահութիւնը ստանձնելու, նկատի առած օրուան խորհուրդը հայ կնոջ դերակատարութիւնը ամբողջ մէկ դարու ընթացքին: Ծաշի դադարին համադրամ ու տեստելէնը ճաշակելէ ետք տեղի ունեցաւ ներկայացում մը «Հայ կինը 1915-2015» թեմայով, որուն ընթացքին տեսերիզի ցուցադրութեամբ ընկի. Տանիա Գարազաշեան եւ ընկի. Սոնիա Աճեմեան ներկայացուցին յաջողակ

եւ բարձր դիրքեր նուաճած հայ տիկիններ: Ընկի. Տանիա իր խօսքին մէջ նշեց, թէ հայ կինը հայ ժողովուրդի պատմութեան հեթանոսական ժամանակաշրջանէն սկսեալ եղած է ընտանիքի սինը, բայց նաեւ իր ժողովուրդին եւ մշակոյթին ծաղկումի եւ բարգաւաճումի ամենակարեւոր օղակը, յաջողութիւններու բանալին եւ յարատեւումի կենսատու աղբիւրը, իսկ ընկի. Սոնիա Աճեմեան աւելցուց. «Հայ կնոջ անգուգական չափանիշներ սահմանեցին նաեւ ցեղասպանութեան շրջանին ու յետ-եղեռնեան տարիներուն հայուհիները, երբ անձանօթ երկիրներու մէջ նուիրումի եւ հաւատքի յոյսով ոտքի կանգնեցան եւ կանգնեցուցին իրենց շրջապատը, մինչեւ որ հայ ազգը յառնեց մոխիրներէն եւ իր երթը շարունակեց դէպի լուսատու գալիքներ»: Ապա անոնք հերթաբար ներկայացուցին ազգային թէ միջազգային բնագաւառներէն ներս մեծ նուաճումներ արձանագրած հայ կիներ, «որոնց արձանագրած յաջողութիւններով մեր ազգը ծաղկեցաւ ու պատմութեան ամենաօրհասական պահերուն վահան դարձան ընդդէմ վտանգին», ըսաւ ընկի. Տանիա, ապա ընկի. Սոնիա փակեց ներկայացումը ըսելով. «Փառք բոլոր ՀՕՄ-ուհիներուն, որոնք եղան ու կը մնան արի պահակները մեր անցեալին, մինչեւ ծագի արդարութեան վառ արփին, մինչեւ հասնինք սեզ սարերուն հայրենի»:

Աւարտին տեղի ունեցաւ երիտասարդ հայուհիներու կողմէ ժամանակագրական կարգով հագուստներու ներկայացում-տողանցք, որոնք տրամադրուած են ՀՕՄ-ուհիներու կամ համակիրներու կողմէ:

Նշենք, որ սոյն ներկայացումը նախապէս տեղի ունեցած էր ՀՕՄ-ի «Սօսէ» մասնաճիւղի նախորդ ձեռնարկին եւ ներկաներուն բոլորն փափաքին համաձայն կը կրկնուէր (տեսնել Հայ Կինը 1915-1920 թղթակցութիւնը): Ընկի. Զեփիտ շնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց, որոնք սատարեցին յայտագիրի այս բաժինին:

Ձեռնարկին ընթացքին եղան նաեւ նուիրատուութիւններ:

Սոնա Թիթիզեան Կէտիկեան



ՀՕՄ-ի օրուան տօնակատարութիւն

Կիրակի, 1 Մայիս 2016-ին, կէսօրէ ետք ժամը 4-ին, Ս. Յակոբ Ազգային վարժարանի «Բաստրմաճեան» սրահին մէջ համախմբուած էին ՀՕՄ-ի անդամները՝ իրենց հարազատներով, գաղութիս մէջ գործող կազմակերպութեանց ներկայացուցիչները, օրուան նախագահ ընկհ. Տիանա՝ Հաճէթեան, հոգեւորականներ Գերաշնորհ Տ. Սուրէն Սրբ. Արք. Գաթարոյեան՝ հայրապետական ներկայացուցիչ Գանատայի Հայոց Թեմին, Տ. Վարդան Վրդ. Թաշճեան, Տ. Գառնիկ Աւագ Քահանայ Գոյունեան, վերապատուելի Յովհաննէս Սվաճեան եւ վերապատուելի Ճորճ Տապօ, միասնաբար տօնելու ՀՕՄ-ի օրը։ Այս տօնակատարութիւնը կազմակերպուած էր Մոնթրէալի «Սօւէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերուն կողմէ եւ կը վայելէր հովանաւորութիւնը ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան։

Ձեռնակը սկսաւ Հայաստանի եւ ՀՕՄ-ի քայլերգներու ունկնդրութեամբ, օրուան հանդիսավար ընկհ. Նելլի Պարսեմեան խնդրեց ներկաներէն մէկ վայրկեան յոտնկայս յարգել Արցախի մէջ զոհուած զինուորներու յիշատակը, ապա, բացման խօսքէն ետք, բեմ հրաւիրեց մասնաճիւղերու ատենապետները ընկհ. Լուսի Շահինեան (Մոնթրէալ) եւ ընկհ. Ազգանուշ Հատիտեան (Լաւալ), որ ներկայացնեն 2015-2016 տարեշրջանի իրենց մասնաճիւղերու գործունէութիւնը։ Փոխն ի փոխ եւ նկարներու ցուցադրութեամբ նշեցին տարեշրջանի ձեռնակները, խօսեցան յանձնախումբերու աշխատանքներուն մասին եւ թուեցին նիւթական յատկացումները։

Ատենապետներու զեկոյցին յաջորդեց զարդասեղներու տուչութիւնը։ 15-ամեայ եւ 25-ամեայ անդամակցութեան զարդասեղ ստացան, ձեռամբ մասնաճիւղերու ատենապետներուն, հետեւեալ ընկերուիիները.

15-ամեայ. Մոնթրէալէն՝ Մարօ Քեօւէեան եւ Թանիա Գաբրիէլեան, իսկ Լաւալէն՝ Սիրան Շեհիրեան եւ Քնար Տէտէեան։

25-ամեայ. Մոնթրէալէն՝ Մակի Տէրտէրեան, Արծուիկ Ասատուրեան, Յասմիկ Քոտիսատազատէ, իսկ Լաւալէն՝ Սոնա Գոյումճու, Ազատուիի Գասպարեան, Մարի Չերչեան, Արտա Կիւլեան եւ Մարիա Գասապեան։

35-ամեայ անդամակցութեան զարդասեղ ստացան, ձեռամբ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան անդամներու՝ Վարդուկ Պէզճեանի եւ Անի Թաշճանի, հետեւեալ ընկերուիիները. Մոնթրէալէն՝ Ազնիւ Կարապետեան, Նեկտար Սահակեան, Մնժէլ Քիսիէլեան եւ Հէլէն Թոնիկեան, իսկ Լաւալէն՝ Լիլի Ինճէճիկեան, Թագուիի Մանկեան եւ Էլօ Լատոյեան։

50-ամեայ անդամակցութեան զարդասեղ ստացան, դարձեալ Շրջանային վարչութեան անդամուիիներուն ձեռամբ, Հետեւեալ ընկերուիիները. Մոնթրէալէն՝ Տիանա Հաճէթեան, Ադանի Էլոյեան, Անահիտ Գաբրիէլեան, Վանին Գապասագալեան, Անի Սերոբեան, Մեղա Թապաքեան, Յասմիկ Երեմեան եւ Անահիտ Տիմիթեան, իսկ Լաւալէն՝ Ազատուիի Հալաճեան, որոնց հակիրճ կենսագրականը կարդաց Շրջանային վարչութեան քարտուղար՝ ընկհ. Անի Թաշճեան, իսկ ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան գնահատագիրները փոխանցեց Շրջանային վարչութեան ատենապետուիի ընկհ. Արմինէ Կարապետեանը։

Հանդիսութիւնը շարունակուեցաւ Համազգայինի «Քնար» երգչախումբի՝ ելոյթով, խմբավարութեամբ՝ Լոռի Անթունեանի եւ դաշնակի ընկերակցութեամբ՝ ընկհ Ռիթա Շամլեանի, որոնց հակիրճ կենսագրութիւնը ներկայացուց

Մոնթրէալի «Սօւէ» մասնաճիւղ

«Սօւէ» մասնաճիւղի Ընկերային Ծառայութեան գրասենեակը

Հայ Օգնութեան Միութեան «Սօւէ» մասնաճիւղի Ընկերային Ծառայութեան գրասենեակը հիմնուած է 1984 թուականին։ Տարիներէ ի վեր Մեծն Մոնթրէալի հայութեան ընկերատնտեսական աճող կարիքներուն առաւել ընդարձակ բաւարարում տալու պահանջքը կը զգացուէր։ Տարեցներու որոշ օժանդակութիւն արդէն կը յատկացուէր, բայց Մեծն Մոնթրէալի բոլոր տարիքի կարիքաւորներուն հասնելու, կառավարական ծառայութիւններու, տեղեկատուական ցրուումի եւ սուրիահայերու ներհոսքի ստեղծած հրամայականները, ի միջի այլոց, գործի նոր դաշտ բացին մեր առջեւ։

Գրասենեակը կը գտնուի Մոնթրէալի Հայ կեդրոնէն ներս. բաց է ամէն Չորեքշաբթի կէսօրէ ետք, անկախ անկէ գրեթէ ամէն օր յատուկ ծրագիրներով եւ աշխատանքներով կը գործէ գրասենեակը։ Մեր գործունէութիւնը կ'ընդգրկէ ընկերատնտեսական եւ կառավարական տեղեկատուութիւն, ներգաղթողներու աջակցութիւն, տարեցներու եւ կարիքաւորներու օժանդակութիւն եւ դպրոցական բազմազան պէտքերու գոհացում։ Ստորեւ կը մանրամասնենք մեր գործունէութեան մարզերը.

1 Պետական թուղթերու հարցով օժանդակութիւն

Կը փոխանցենք տեղեկութիւններ, կ'ամբողջացնենք դաշնակցային եւ նահանգային տուրքերու տարեկան թուղթերը (մօտաւորապէս 100 թղթածրար), ինչպէս նաեւ ներգաղթողներու կառավութենէն ստացուելիք յատկացումներու դիմումագրերը եւ ֆրանսերէն լեզուի դասընթացքներու արձանագրութիւնները։

2 Սուրիահայերու օժանդակութիւն

Մոնթրէալ հասնող սուրիահայ ընտանիքներուն համար ծրագրած ենք յատուկ ընդունելութիւն։ Անոնց կը տրամադրենք անմիջական անհրաժեշտ իրեր, ինչպէս ձմեռնային նոր վերարկուներ, խոհանոցային առարկաներ, տնային ապրանքներ, հիմնական սննդամթերք եւ դպրոցական պիտոյքներ։ Կատարած ենք յատկացումներ Արարատ ճամբարին 56 սուրիահայ երեխաներու մասնակցութիւնը ապահովելով։ Նաեւ զիրենք կ'ուղղենք դէպի համապատասխան պետական գործակալութիւններ։ Այս բոլոր ծրագիրներէն ցարդ օգտուած են 300-է աւելի ընտանիքներ։

հանդիսավար ընկերուիին։ Երգչախումբը մեկնաբանեց երեք երգեր. «Ջան Հայաստան» (խօսք Արամայիս Սահակեանի եւ երաժշտութիւն Մելիք Մավիսաքալեանի), «Հայրենիքիս հետ» (խօսք Յովհաննէս Թումանեանի եւ երաժշտութիւն՝ Ալեքսանտր Յարութիւնեանի), «Երեւան-Էրեբունի» (խօսք Պարոյր Մելակի եւ երաժշտութիւն՝ Էտկար Յովհաննէսեանի)։ Ներկաները իրենց ծափերով բարձր գնահատեցին երիտասարդ խմբավարը եւ «Քնար» երգչախումբի ելոյթը։

Յայտագիրին մաս կը կազմէր տեսերիզի ցուցադրութիւն մը՝ ՀՕՄ-ի գործունէութիւնը Արցախի մէջ։ ՀՕՄ-ը սկիզբէն իր նիւթական եւ բարոյական ներդրումը ունեցաւ Արցախի մէջ, ի մասնաւորի «Սօւէ» մանկապարտէզներու իր ծրագիրով։ Որպէս գուրգուրացող մայր, ՀՕՄ-ը խնամեց ազատամարտիկներու զաւակները։ Իսկ այժմ մեծ ծրագիր մը պիտի իրականացնէ վերանորոգելով Ստեփանակերտի «Սօւէ» մանկապարտէզը։

Տեսերիզի ցուցադրութենէն ետք հանդիսավարը բեմ հրաւիրեց ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան ատենապետուիին, որ իր խօսքը փոխանցէ։ Ընկերուիի Կարապետեան անդրադառնալով Արցախին ըսաւ. «Գանատայի շրջանը մեծ ներդրում ունի թէ՛ մանկապարտէզներուն եւ թէ՛ որբերու խնամակալութեան ծրագիրներուն մէջ»։ Ապա ան ներկայացուց 1990-էն մինչեւ օրս Գանատայի Շրջանային վարչութեան յատկացումները Գանատայի, Սփիւռքի եւ հայրենիքի (Հայաստան, Արցախ եւ Զաւախք) մէջ։ Հսկայական գումարները հաւաքուած են աչալուրջ ջանքերով եւ զոհողութիւններով՝ ծառայելու մեր ազգին զաւակներուն։

Ընկհ. Պարսեմեան ներկայացուց օրուան պատգամաբեր ընկհ. Մոնիա Քիլճեան-Աճէմեանը՝ խմբագիր «Բագին» գրական թերթին եւ Ս. Յակոբ Ազգային վարժարանի հայերէն նիւթերու դասատու, ապա հրաւիրեց ընկերուիին տալու իր պատգամը։ Ընկհ. Աճէմեան գնահատեց ՀՕՄ-ին անսակարկ նուիրումը, անանձնական եւ կամաւոր աշխատանքը եւ ծառայութեան ոգին։ Խօսեցաւ ՀՕՄ-ի հիմնադրութենէն մինչեւ օրս անոր տարած ազգանուէր աշխատանքին մասին եւ ըսաւ, թէ որպէս երիտասարդ անդամ , կը խոնարհիմ այս միութեան առաջ։

Հանդիսավար ընկերուիին հրաւիրեց Համազգայինի «Անի» պարախումբը, որ գեղեցիկ պարով մը հանդէս եկաւ, պարուսոյց Եւա Հայրապետեանի ղեկավարութեամբ։

Մասնաճիւղերուն ատենապետները եւ Շրջանային վարչութեան ատենապետը իրենց տարեկան յատկացումները փոխանցեցին Ս. Յակոբ Էկեղեցույ հոգաբարձութեան ներկայացուցիչներուն՝ ընկերուիիներ Մարալ Դերձակեանի եւ Նուշիկ Էլոյեանի։

Ընկհ. Նելլի Պարսեմեան շնորհակալական խօսք յայտնեց յայտագրին մասնակցողներուն, նկարիչ Արմէն Ալէմեանին եւ պրն. Վարդան Բաբախեանին, յանձնախումբի անդամներուն ատենապետութեամբ ընկհ. Մարօ Ֆրունճեանին, որոնք ջանք չխնայեցին յաջողութեամբ պսակելու սոյն ձեռնակը։

Հանդիսութեան աւարտին Գերաշնորհ Սրբազան Հայրը իր իւրայատուկ ոճով եւ ոգեւորութեամբ արժեւորեց ՀՕՄ-ի տարած աշխատանքը եւ ըսաւ, որ ՀՕՄ-ը արժանի է ամէնէն թանկագին զարդասեղին։ Սրբազանին Պահպանիչով վերջ գտաւ պաշտօնական հանդիսութիւնը։ Եղան նուիրատուութիւններ, ապա հիւրասիրութիւն «Հաճէթեան» մարզարանին մէջ։

Մարալ Յովսէփեան

3 Տար ճաշի սպասարկում

Շաբաթական դրութեամբ հայ տարեցներուն կը մատակարարենք տաք ճաշ իրենց բնակարաններէն ներս։ 2015-ի ընթացքին աւելի քան 1000 ճաշի փաթեթներու բաշխում կատարուած է։ Նոյն ծրագրի ծիրէն ներս տրամադրած ենք նաեւ 100 ճաշի փաթեթ Մոնթրէալի Le Chainon կարիքաւոր կանանց բարեսիրական հաստատութեան։

Յանձնախումբս կը բաղկանայ 9 անդամներէ, որոնք կամաւորաբար կը ծառայեն։ Վերջերս ունեցանք մասնաժամ պաշտօնեայ, որ կանոնաւոր ներկայութիւն կ'ապահովէ Հայ կեդրոնէն ներս։ Մեր հերթական ժողովները առհասարակ երկու շաբաթը անգամ մը կը գումարենք, թէւ աւելի յաճախակիօրէն կը հանդիպինք զանազան աշխատանքներ ծրագրելու, գործադրելու ու համադրելու համար։ Ընդհանուր մթնոլորտը դրական է, որովհետեւ մասնակիցները կու գան պատասխանատուութեան գիտակցութեամբ եւ նուիրումով։ Կան դժուարութիւններ, հիմնականին մէջ՝ օրուան ընթացքին ներկայութեան, երկար ժամերու պահանջքի, օժանդակ կամաւորներու թուաքանակի սակաւութեան եւ ընկերային ծառայութեան մասնագէտներու տրամադրելիութեան կապակցութեամբ։

Մեր ստացած արձագանգը դրական է։ Վկայմեր ընկերուիիներու, համակիրներու եւ տարեցներու գնահատանքի խօսքերը եւ ստացուած նուիրատուութիւնները։ Որպէս յանձնախումբի անդամ, մեր աշխատանքը կը գնահատենք որպէս ազգային պարտականութիւն եւ անշուշտ ՀՕՄ-ի առաքելութեան անբաժան մաս։ Եւ բնականաբար, որպէս կամաւոր անդամեր, մեր վարձատրութիւնը մեր հոգեկան գոհունակութիւնն է։

Զարգացնելու համար մեր աշխատանքներու մարզերը, հարկաւոր է գործակցիլ զանազան կազմակերպութիւններու եւ կառավարական ծառայութիւն մատուցող հաստատութիւններու հետ։ Revenu Quebec-ի եւ Revenu Canada-ի հետ ունինք համաձայնագրեր՝ տուրքերու տարեկան թղթածրարներու պատրաստութեան համար. անոնք այս ծրագրին համար մեզի նուիրած են 2 համակարգիչ։ Կապի մէջ ենք OPEQ հաստատութեան հետ, նորահաստատ սուրիահայ ընտանիքներուն համակարգիչներ ապահովելու համար։ Համաձայնութիւն ստորագրած ենք Le Corbeille հաստատութեան հետ՝ զեղյուած գիներով ուտեստեղէն ապահովելու համար։ Կը մասնակցինք նաեւ զանազան տեղական մարդասիրական կազմակերպութիւններու համախմբումներուն։

ՀՕՄ-ի Մոնթրեալի «Սօւէ» մասնաճիւղ

Գործունէութիւն (Մարտ 2015- Մարտ 2016)

Նախորդ տարիներուն նման ՀՕՄ-ի Մոնթրեալի «Սօւէ» մասնաճիւղի վարչութեան եւ յանձնախումբերուն մէջ գործող անդամներու նուիրեալ, անխնջ եւ անսակարկ աշխատանքին շնորհիւ, կարելի եղաւ այս տարի եւս իրագործել ծրագիրներ եւ կազմակերպել տարեկան ձեռնարկներ, որոնք պատկուեցան յաջողութեամբ: Բոլորին վարձքը կատար: Ամփոփ ձեռով կը ներկայացնենք ընթացիկ տարուան գործունէութիւնը.

Դրամահաւարի ձեռնարկներ

- «Հայ կինը 1915-2015» ձեռնարկը, որուն հասոյթը տրամադրուեցաւ Հայկական ցեղասպանութեան Հարիւրամեակի Գանատայի մարմնին:
- Տարեկան տօնավաճառ, կնքամայրութեամբ ընկի. Ուվասնա Մանուկեանի:
- Ծաղկազարդի վաճառք:

Այլ ձեռնարկներ

- Փոքրերու Կադանդի տօնակատարութիւն, որուն հասոյթը տրամադրուեցաւ Ախուրեանի ՀՕՄ-ի «Մօր ու մանկան» ծննդատան առողջութեան կեդրոնին եւ Ստեփանակերտի ՀՕՄ-ի «Սօւէ» մանկապարտեզի վերաշինութեան:
- Անդամական ամսնոր: Ձեռնարկի հասոյթը տրամադրուեցաւ Ս. Յակոբ վարժարանի սուրիահայ աշակերտներու դասարաններու բառարաններու գնման:
- Վարդանանց տօնակատարութիւն-ճաշկերոյթ:
- «Կանանց միջազգային օր», նախագահութեամբ ընկի. Հայկօ Նահապետեանի, որուն ընթացքին պատուուեցան ընկերուիներ Երան Պանքեան եւ Մանան Ապրաքեան: Ձեռնարկի ընթացքին կրկնուեցաւ նաեւ «Հայ կինը 1915-2015» յայտագրի հազուստներու ցուցադրութիւնը:
- ՀՕՄ-ի օրուան տօնակատարութիւն, նախագահութեամբ՝ ընկի. Տիանա Հաճէթեանի: Օրուան պատգամաբերն էր ընկի. Սոնիա Քիլէճեան Աճեմեան:

Յարաբերական

- Մասնակցութիւն Գանատայի Հայոց Առաջնորդարանի կազմակերպած մանկական փառատօնին:
- Ներկայացուցիչներու նշանակում շրջանի տարբեր ոչ-հայ կազմակերպութիւններու մէջ, ինչպէս նաեւ Table de Concertation des Ainés de l'île de Montréal-ի:
- Մեր ներկայացուցիչը ունեցանք Հայաստան Համահայկական Հիմնադրամի վարչութիւններուն մէջ:

Քարոզչական աշխատանքներ

- Ընկի. Մարօ Ֆրունճեան ՀՕՄ-ի գործունէութիւնը ներկայացուց Ս. Յակոբ վարժարանի երկրորդականի աշակերտներուն :
- Ներկայ գտնուեցանք “Bordeaux-Cartierville refait connaissance” ձեռնարկին, որուն ընթացքին ներկայացուցինք ՀՕՄ-ի «Սօւէ» մասնաճիւղի գործունէութիւնը:
- Ընկերուիներ Թամար Եաղճեան եւ Սիլվի Կիւլպէնկեան ամփոփ ձեռով պատրաստեցին ՀՕՄ-ի պատմականը, կառոյցը, ինչպէս նաեւ «Սօւէ» մասնաճիւղի պատմականը: Սոյն պատրաստութիւնը ներկայացուցին անդամներուն Power Point-ի վրայ: Վերոյիշեալ ձեռնարկներուն ներկայ եղան մեծ թիւով ՀՕՄ-ի ընկերուիներ եւ համակիրներ: Կուզենք շեշտել նաեւ, որ այս ձեռնարկները ոչ միայն ընկերական եւ դաստիարակչական առիթներ եղան, այլեւ շնորհիւ մեր անդամներու եւ համակիր ազգայիններու նուիրումին ու մասնակցութեան, վարչութիւնն կրցաւ ապահովել նիւթական գնահատելի հասոյթ եւ իրագործել կրթական եւ բարեսիրական մեր ծրագիրները:

Կատարուած նիւթական յատկացումներ

• Հայկական կազմակերպութիւններ եւ քոյր միութիւններուն	\$21,080.00
• Օտար բարեսիրական կազմակերպութիւններուն	\$4,750.00
• Հայաստան-Արցախ-Չաւախք եւ Սուրիա	\$31,540.00
• Մոնթրեալի հայկական կրթական հաստատութիւններուն	\$67,600.00
• Քեպէգ հաստատուած սուրիահայութեան օգնութիւն	\$57,675.00
(Դպրոցական գրեթեական պիտոյքներ, բառարաններ, ճամբար, խոհանոցի առարկաներ, ուսեստեղէններ, վերմակներ, վերարկուներ)	
Ընդհանուր գումար	\$181,645.00

Մոնթրեալի «Սօւէ» մասնաճիւղի վարչութիւն





ՀՕՄ-ի Մոնթրեալի «Սօսե» մասնաճիղի կազմակերպությամբ Բացառիկ ձեռնարկ Հայ կինը՝ 1915-2015

Հայ Օգնության Միության Մոնթրեալի «Սօսե» մասնաճիղի կազմակերպությամբ, Կիրակի, 30 Օգոստոսի երեկոյեան, «Ա. Ահարոնեան» սրահէն ներս տեղի ունեցաւ «Հայ կինը՝ 1915-2015» բացառիկ ձեռնարկը՝ ներկայութեամբ աւելի քան 250 հանդիսականներու։ Հայաստանի եւ ՀՕՄ-ի քայլերգներու ունկնդրութենէն ետք բեմ բարձրացան ընկերուիիներ Տանիա Օհանեան եւ Սոնիա Քիլէճեան։ Առաջին

հերթին ընկհ. Տ. Օհանեան անդրադարձաւ 1915-ի ցեղասպանութենէն եւ տարագրութենէն մինչեւ մեր օրերը հայ կնոջ ընկերային եւ կենցաղային կեանքի հոլովոյթներուն, ապա ընկհ. Ս. Քիլէճեանի հետ փոխն ի փոխ անդրադարձան հայ կնոջ գործունեայ կերպարին, ընկերային, կրթական, յեղափոխական, գիտական, գրական եւ երաժշտական մարզերու մէջ հայ կնոջ տարած գնահատելի գործին եւ բերած կարեւոր ներդրումին՝ թէ՛ ազգային եւ թէ՛ միջազգային ոլորտներէն ներս։

Ներկաները մեծ հետաքրքրութեամբ հետեւեցան Անահիտ չաստուածուհիին, գթասէր Զապէլ թագուհիին, ամերիկահայ մեցցօ սոփրանօ Քէթի Պերպերեանին, Իրանի մէջ բնագիտութեան առաջին կին դասախօս եւ արեւային աստղադիտարանի եւ հետադիտակի հիմնադիր Ալենուշ Տերեանին, գրագիտուհի Զապէլ Պոյաճեանին, Ուրֆայի հերոսամարտի յեղափոխական հերոսուհի Արմենուհի խանում Քէթենճեանին եւ ուրիշներու տրուած տեղեկութիւններուն, պատատաղի վրայ ցուցադրուած նկարներուն եւ այս տպաւորիչ ներկայացումի աւարտին հասանք մերօրեայ հերոսուհիներուն, ուր յիշուեցաւ յատկապէս մեծ յեղափոխական եւ դաստիարակ Կարօ Սասունիի տիկնոջ Լոլա Սասունիին ամփոփ կենսագրականը, իր ամուսնոյն կողքին անոր մասնակցութիւնը ազատագրական կռիւներուն, համայնավարներու կողմէ բանտարկութիւնը եւ վերջապէս տեղափոխուիլը արտասահման, ուր ան եղած է սփիւռքի մէջ Հայ Օգնության Միութեան գլխաւոր կազմակերպիչներէն եւ առաջնորդներէն մէկը։

Այս պատմական ընդհանուր ներկայացումէն ետք, ընկհ. Լիւսի Շահինեան հրաւիրեցպատուակալհովիւՏեր Արմէն Ա. Քին. Իշխանեանը օրհնելու սեղանները, եւ սուրճի ընկերակցութեամբ մենք ճաշակեցինք շատ համեղ աղանդերներ։

Կարճ դադարէ մը ետք ընկհ. Զեփիտ Ասատուրեան բեմ բարձրանալով ներկայացուց վերջին հարիւրամեակի ընթացքին հայ կնոջ հազուելաձեւերը, տալով յատկանշական հակիրճ տեղեկութիւններ եւ նշելով իր շրջապատի եւ նորաձեւութեան ազդեցութեան տակ հայ կնոջ հազուելաձեւի կրած փոփոխութիւնները։

Հաճելի երաժշտութեան ընկերակցութեամբ սկսաւ գեղեցիկ եւ տպաւորիչ հազուատներու տողանցքը, որուն ընթացքին երիտասարդ հայուհիներ, լաւ ըմբռնած իրենց դերն ու ժամանակաշրջանը, ինքնավստահ ճեմեցին յատուկ կառուցուած բեմահարթակին վրայ։

Ու այսպէս մենք տեսանք ու վայելեցինք զանազան շրջաններ ու տասնամեակներ ներկայացնող շուրջ քսան զգեստներ, որոնցմէ՝ կ'արժէ յիշել Մերսիսէն 19-րդ դարու վերջատրութեան կարուած եւ ոսկեթելերով ասեղնագործուած ազնուական դասակարգի պատկանող շատ գեղեցիկ կանացի սեւ զգեստ մը, ապա 1914-ի Տիգրանակերտի, 1915-ի Գոնիայի տօնական օրերու, 1918-ի Կեսարիոյ բարեկեցիկ ընտանիքի երիտասարդուհիի զգեստները։ Տեղահանութենէն տասնեակ տարիներ ետք, որոշ հայ ընտանիքներ արդէն կը վայելէին համեմատաբար աւելի բարեկեցիկ կեանք, եւ հայ կինը առիթը եւ հետաքրքրութիւնը ուներ հետեւելու նորաձեւութեան. եւ ահա ան իր սեւ կամ ճերմակ պաշտօնական հագուստներով կը ներկայանար հանրութեան։

1950-ին կարգ մը հայուհիներ արդէն հպարտութեամբ ցոյց կու տային Քոքօ Շանէլի մականիշով իրենց զգեստերը։ Ու այսպէս, հասնելով Եւրոպա եւ Հիսիսային Ամերիկա, կը տեսնենք հայ կինը զանգակաձեւ երիզով տափասներերով, փայլուն հագուստներով, մեծ եւ երկար օղերով, բարեճաշակ հայուհին պաշտօնական բաճկոնով եւ տափատով, եւ վերջապէս մերօրեայ երիտասարդուհին իր պատառոտած նորոյթ jeans-ով, իր բջիջային հեռաձայնով ինքզինք նկարելով զբաղուած։

Նորաձեւութեան տողանցքի աւարտին մենք տեսանք դարաւոր անցեալը ներկային կապող երկու հարսանեկան հագուստներ. 1910-ի գոնիացի հարսնցուն նագանքով ցոյց կու տար իր հագուստը, որ անցեալի լուսանկարի մը վրայ հիմնուելով ընկհ. Երան Պանքեան կրցած էր մեծ հարազատութեամբ եւ ճարտարութեամբ ստեղծել նորը, եւ ապա 2015-ի մոնթրեալահայ համարձակ հարսնցուն իր ճոխ ու գեղեցիկ հարսանեկան հագուստով կը ներկայացնէր նոր ընկերութեան մէջ յաջողութիւն ու երջանկութիւն գտած հայ երիտասարդուհին։

Այս տողանցքի աւարտին ընկհ. Ասատուրեան կարդաց Պարոյր Մեւակի անմոռանալի տողերը.

Մենք մեզ ո՛չ մէկից չենք գերադասում

Բայց մեզ էլ գիտենք, մեզ հայ են ասում

Եւ ինչո՞ւ չհպարտանանք

Կա՛նք, պիտի լինենք եւ դեռ շատանանք։

Ծափողոյններու տարափին տակ բեմ հրաւիրուցաւ ձեռնակի ընդհանուր պատասխանատուն՝ ընկհ. Վանին Քապասաքալեանը, որ մեծ յուզումով իր շնորհակալական խօսքերը ուղղեց ձեռնարկի յաջողութեան բոլոր աջակցողներուն ու յատկապէս երիտասարդուհիներուն։ Բացառիկ եւ մեծ բժախնդրութեամբ պատրաստուած այս ձեռնարկին ետեւ անշուշտ կը գործէին ժրաջան եւ նուիրեալ յանձնախումբին անդամերը, որոնց անունները արժանի են յիշատակութեան ընկերուիիներ Վանին Քապասաքալեան՝ ատենապետ, Երան Պանքեան, Աննա Փիլիկեան, Անահիտ Գաբրիկեան, Նայիրի Համբարձումեան, Մարի Խաչատուրեան, Նայիրի Եմենիճեան, Լիսա Քեօհնէկեան, Տանիա Օհանեան, Սոնիա Քիլէճեան, Արտեմիս Մկրտիչեան, Ռիթա Օհանեան եւ Նայիրի Ֆրունճեան՝ որպէս վարչական ներկայացուցիչ։

Այս գեղեցիկ եւ շատերուս համար դաստիարակիչ ձեռնարկը կը վայելէր գերշ. Տ. Մեղրիկ Սրբ. Եպկ. Բարիքեանի հովանաւորութիւնը։ Մեծապէս գնահատելի էր ընկհ. Շաքէ Կեօնճեանի աջակցութիւնը, որ արժեւորելով ձեռնարկի բնոյթն ու ՀՕՄ-ի աշխատանքը ստանձնած էր ձեռնարկի նախագահութիւնը։ Գեղեցիկ հովանհարները, որոնք ձեռնարկի ընթացքին վաճառուեցան, նուիրուած էին ընկհ. Աննա Փիլիկեանի կողմէ։ Այս խանդավառ մթնոլորտին մէջ եղան նաեւ սրտաբուխ նուիրատուութիւններ։

ՀՕՄ-ի Մոնթրեալի կազմակերպած այս ձեռնարկը անգամ մը եւս եկաւ հաստատելու, որ ձեռներեցու ստեղծագործ ՀՕՄ-ի «լոյսի բանակ» ընկերուիիները հաւատարիմ իրենց ուխտին՝ «Հայ դպրութեան ջահեր» միշտ վառ կը պահեն, եւ ինչպէս Տեր Արմէն Ա. Քին. Իշխանեան ձեռնարկի ընթացքին նշեց՝ «Հայ կինը մեծ բժախնդրութեամբ կը կազմակերպէ ու յաջողութեամբ գլուխ կը հանէ շատ մը դժուար գործեր, որովհետեւ սիրտն ու խիղճը կը դնէ գործին մէջ»։

Ձեռնարկը հսած էր իր աւարտին, խանդավառ ներկաները իրենց գոհունակութիւնը կը յայտնէին ձեռնարկի պատասխանատուներուն ու մասնակցողներուն եւ կը շէշտէին իրենց ցանկութիւնն ու փափաքը, որ յարմար առիթով ՀՕՄ-ի Մոնթրեալի «Սօսե» մանաճիղի վարչութիւնը կրկնէ այս բացառիկ ու շնորհաւորելի ձեռնարկը։

Տիրուկ Մանճիկեան



ՀՕՄ-ի Մոնթրեալի «Սօսե» մասնաճիղի Ընկերային յանձնախումբին գործունեութիւնը

Հ.- Ե՛րբ եւ ինչո՞ւ հիմնուեցաւ ձեր յանձնախումբը։

Պ.- Մեր Ընկերային յանձնախումբը կը գործէ 35 տարիներէ ի վեր։ ՀՕՄ-ի Մոնթրեալի «Սօսե» մասնաճիղի 1982 տարեշրջանի վարչութիւնը օգտաշատ գաղափար ունեցաւ հիմնելու ընկերային յանձնախումբ մը, օգտակար դառնալու հայ տարեցներուն՝ հաճելի հաւաքոյթներ կազմակերպելով եւ անոնց առիթը տալով գիրար տեսնելու հայաշունչ մթնոլորտի մը մէջ։

Հ.- Նկարագրեցէ՛ք ձեր գործունեութիւնը։

Պ.- Հիւրասէր յանձնախումբ մը ունինք, որոնք միշտ հետաքրքրական յայտագիրներ կը պատրաստեն եւ հայկական ճաշերով ու անուշեղէնով կը հիւրասիրեն տարեց եւ միջին տարիքի ՀՕՄ-ի ընկեր-ընկերուիիներն ու բարեկամները, ամիսը երկու անգամ, Երեքշաբթի օրերը։ Յանձնախումբը նաեւ փոխադրական միջոցներ կը տրամադրէ՝ օգնելու դժուարութիւն ունեցող տարեցներու փոխադրութեան, հոգալով նաեւ ծախսին մէկ մասը։

Հ.- Նկարագրեցէ՛ք ձեր հանդիպումներուն մթնոլորտը։

Պ.- Մեր հանդիպումները առիթը կը ստեղծեն մեր տարեց հայրենակիցներուն վայելելու գեղեցիկ գեղարուստական յայտագիրներ, միասնաբար տօնելու հայկական եւ աւանդական տօներ։ Ձմրան ամիսներուն մեր հաւաքոյթները տեղի կ'ունենան Մոնթրեալի Հայ կեդրոնէն ներս, իսկ ամրան մեր շաբաթական պտոյտները Քեպլեգի եւ Գանատայի տարածքին գտնուող տեսարժան վայրերը՝ մեծ ընդունելութիւն եւ ժողովրդականութիւն կը վայելեն։ Հոս յատկապէս կ'ուզենք յիշել Սուրբ Խաչի տօնին առթիւ կազմակերպուած ուխտագնացութիւնը դէպի Քէմպրիճի Ս. Նշան եկեղեցին, ուր կը մասնակցինք աւանդական հերիսայի պատրաստութեան եւ ներկայ կ'ըլլանք Ս. Պատարագին։ Թէեւ աշխատանքը շատ հաճելի եւ հոգեպարար է, բայց նաեւ կը պահանջէ բժախնդիր պատրաստութիւն։ Յանձնախումբի անդամներէն ումանք, իրենք ալ յառաջացած տարիքի մէջ են, կարիքը կը զգանք նոր ուժի։ Յուսանք շուտով աւելի երիտասարդներ կու գան սատարելու այս գործին, եւ մեր փորձառու ընկերուիիներու կողքին կը շարունակեն այս գործը։ Յիշենք, որ մեր հաւաքոյթներուն ներկայ կ'ըլլան ընդհանրապէս շուրջ 60 հոգի, երբեմն այդ թիւը կը հասնի մինչեւ 100-ի։

Հ.- Հանրության կողմէ ինչպե՞ս կը գնահատուի ձեր կատարած ծառայությունը:

Պ.- Ընկերային յանձնախումբի տարած մարդասիրական աշխատանքը մեծապես գնահատուած է զաղութին կողմէ: Ծնորհակալութիւն մեր հոգեւոր հայրերուն, ՀՕՄ-ին, Ս. Յակոբ եկեղեցւոյ հոգաբարձութեան, Ծաղկոցին եւ բոլոր անոնց, որոնք իրենց ներկայութեամբ կը սատարեն մեր գործին: Յանձնախումբի անդամները, հաւատարմով ՀՕՄ-ի առաքելութեան, սիրով եւ մեծ նուիրումով կը կատարեն իրենց վստահուած այս ազգօգուտ գործը, մօտէն գործակցելով մասնաճիւղիս վարչութեան հետ, ինչպէս նաեւ ոչ-հայ կազմակերպութիւններու տարեցներու կազմերուն հետ:

Ուրախ ենք յայտնելու, որ ՀՕՄ-ի Ընկերային յանձնախումբը յատուկ գնահատանքի արժանացած է Մոնթրէալի Ahuntsic շրջանի Salon des aines-ին կողմէ՝ իր տարած բարեսիրական եւ մարդասիրական գործին համար: Նոյն յանձնախումբին կողմէ անհատական գնահատանքի արժանացած է ընկի. Երան Պանքեան իր երկար տարիներու ծառայութեան համար:

Հինգշաբթի, 15 Ապրիլ 2016-ին, Կամաւորներու շաբթուան առթիւ, Centre d'Action Benevole de Bordeau-Cartierville կազմակերպած էր խրախճանք մը եւ հրաւիրած՝ շրջանին մէջ գործող կազմակերպութիւններ: Ներկայ էին մօտ 20 կազմակերպութիւններ: Իրաքանչիւր կազմակերպութիւն հակիրճ տեղեկութիւններ տուաւ իր գործունէութեան մասին եւ ներկայացուց կամաւոր աշխատողներու անուններ: ՀՕՄ-ը ներկայացաւ հինգ ընկերուհիներով: Ծնորհատրագիր ստացան հետեւեալ ընկերուհիները. Արգումանեան Մարգրիտ, Գաբրիէլեան Մայտա, Զաքարեան Մարի, Զուլոյեան Ծնորիկ, Թաշեան Նուարդ, Միսիթարեան Շաքէ, Պանքեան Երան, Չլնկեան Սօսի, Տօնիկեան Հէլէն, Փափազեան Լենա եւ Թերմանեան Արաքսի: Վարձքը կատար բոլորին:



ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղի Ընկերային Ծառայութեանց յանձնախումբերու աշխատանք Տարեցներ այցելող յանձնախումբ

Հարցազրոյց Տարեցներու յանձնախումբի ատենապետուհի ընկի. Հայկօ Նահապետեանի հետ:

Հ.- Ե՞րբ եւ ինչո՞ւ հիմնուեցաւ ձեր յանձնախումբը:

Պ.- 1985 թուականին ՀՕՄ-ի վարչական անդամ մը եւ մի քանի ընկերուհիներ լսած էին, որ Centre d'Hebergement de Cartierville ծերանոցին մէջ, նախկին անունով Manoir Cartierville, կային երեք հայ տարեցներ, որոնց համար թարգմանիչի մը կարիքը կար: Վարչական ընկերուհի՝ Վերա Պետիրեանը կատարեց այդ գործը: Յաջորդաբար եղան ընկերուհիներ, որոնք յաճախակի այցելեցին եւ հիւրասիրեցին հայ տարեցները: 1987 թուականին «Սօսէ» մասնաճիւղի վարչութիւնը, ընկի. Վանուհի Բաաջանեանի ատենապետութեան շրջանին, պաշտօնապէս կազմեց Տարեցները այցելող հինգ հոգինոց յանձնախումբ մը:

Հ.- Նկարագրեցէ՛ք ձեր գործունէութիւնը:

Պ.- Մեր գործունէութիւնը առաջին չորս-հինգ տարիներուն ընթացքին եղած էր այցելել հայ տարեցներ, որոնք կը գտնուէին զանազան հանգստեան տուներու կամ ծերանոցներու մէջ: Յանկը երկար է, 15-է աւելի ծերանոցներ եւ հիւանդանոցներ այցելած ենք այդ շրջանին: Տարիներու ընթացքին եղան փոփոխութիւններ, հայ տարեցները համախմբուեցան Manoir Cartierville-ի մէջ, շնորհիւ մեր յանձնախումբին շարունակական ներկայութեան, նաեւ ՀՕՄ-ի անդամ ընկի. Վերա Պետիրեանի Manoir-ի պաշտօնէայ ըլլալը, ազդակներ էին մեր զաղութին, որ իրենց տարեցները վստահին Manoir Cartierville-ին: Պետքէ ըսել, որ սկիզբէն մինչեւ օրս, յանձնախումբի յարաբերութիւնները Manoir-ի տնօրէնութեան հետ եղած է հեզասահ եւ յարգալի: 25 տարիներէ ի վեր Manoir Cartierville-ի մէջ կը կազմակերպէնք սուրճի պահեր, Չորեքշաբթի օրերը, եւ հայկական ճաշի սպասարկութիւն՝ Ուրբաթ օրերը: Կ'ընկերանանք հայ տարեցներու՝ բժշկական քննութեանց, կը մասնակցինք պտոյտներու, հայ կամ օտար տարեցներու հետ: Տարեկան պազար կը կազմակերպէնք Նոյեմբեր ամսուան մէջ եւ հայկական անուշեղէնի վաճառք Յունիսին: Այս միջոցառումներուն հասոյթը կը նուիրենք ծերանոցին:

Ներկայիս Manoir Cartierville-էն զատ կ'այցելենք ընդհանրապէս Bordeaux-Cartierville-ի եւ Saint-Laurent-ի մէջ գտնուող ծերանոցները, ինչպէս՝ C.H. Saint-Laurent, Manoir de l'Acadie, St. Josephe de La Providence, Place St Moritz, Manoir Goin.

Հ.- Նկարագրեցէ՛ք ձեր հանդիպումներու մթնոլորտը:

Պ. Չորեքշաբթի օրերը, սուրճի հիւրասիրութեան պահերը միշտ հաճելի կ'անցնին, առիթը կու տանք տարեցներուն, որ այտայայտուին նիւթի մը շուրջ, արտասանեն, աղօթեն, մեներգեն. Ամէնէն հաճելի մասը իրենց համար խմբային երգեցողութիւնն է: Վերջերս յանձնախումբին միացաւ դաշնակահարուհի Սեղա Թաւրիզեանը, այսպիսով աւելի ճոխացաւ մթնոլորտը: Ուրբաթ օրերն ալ նոյնպէս երգեցողութիւն կ'ունենանք, ճաշէն անմիջապէս վերջ: Այս ձեռնարկներուն ներկաներու թիւը կը հասնի 40-45 հոգիի, նաեւ ներկայ կ'ըլլան 6-8 ընտանեկան պարագաներ: Այս տարեշրջանին տարեցները ունեցան այցելութիւնը Կադանդ պապային, Ծնունդի առթիւ՝ ճաշկերոյթ, Քերմէսի այցելութիւն, Տէր հօր այցելութիւն: Հաճելի անակնկալ էր ՀՄԸՄ-ի 30 երեց սկաւաւտներու, Համագգայինի պարախումբի եւ Ս. Յակոբ Ազգային վարժարանի երկրորդական աւարտական դասարանէն 52 աշակերտներու այցելութիւնները: Այս հանդիպումները մեծ ուրախութիւն պատճառեցին տարեցներուն:

Հ.- Հանրութեան կողմէ ինչպե՞ս կը գնահատուի ձեր տարած մարդասիրական եւ բարեսիրական ծառայութիւնը:

Պ.- Մեր աշխատանքը, կը կարծենք, որ մեծապէս գնահատուած է եւ կը գնահատուի հանրութեան կողմէ: Հոս կ'ուզեմ մէջբերել C.H. Cartierville-ի տարեց պրն. Շիրվանեանի ճաշի մը ընթացքին ըսած հետեւեալ խօսքը. «Կ'ըսեն, որ հրեշտակներ կան երկնքին մէջ, ես կը տեսնեմ, որ հրեշտակները հոս են, իմ շուրջ»:

Հ.- Որպէս Ընկերային Ծառայութեան յանձնախումբի անդամ, ինչպե՞ս կը գնահատեք ձեր աշխատանքը:

Պ.- Մեր աշխատանքը կը գնահատենք որպէս ազգային եւ մարդասիրական պարտականութիւն եւ ՀՕՄ-ի առաքելութիւն: Մեր գործը խնամել, հիւրասիրել է մեր տարեցները, մասնակից ըլլալ իրենց ուրախութեանց եւ դժուարութեանց, յարգել, սիրել, օգնել իրենց: Մեր աշխատանքը օտար հաստատութիւններու մէջ ըլլալուն առիթ չենք փախցներ օտարին ծանօթացնելու հայր, Հայ Օգնութեան Միութիւնը, հայկական ցեղասպանութիւնը՝ իրենց բոլոր մանրամասնութիւններով: Օտարները հայ ազգը կը նկարագրեն հոգացող, աշխատասէր եւ առատաձեռն ժողովուրդ: Ամէն այցելութիւն կամ ձեռնարկ հոգեկան մեծ գոհունակութիւն է յանձնախումբի իւրաքանչիւր անդամին:

Հ.- Ոչ հայ բարեսիրական կամ մարդասիրական կազմակերպութիւններու հետ կապեր եւ գործակցութիւն հաստատա՞ծ էք:

Պ.- Կ'աշխատինք տեղական հաստատութիւններու հետ, բնական է, որ տարիներու ընթացքին կապեր եւ գործակցութիւն հաստատած ենք ոչ հայ կազմակերպութիւններու հետ: Քսանհինգ տարիներէ ի վեր Comité des Benevoles du C.H. Cartierville-ի մէջ ունինք անդամ մինչեւ օրս: Անդամ ունեցած ենք Comité des Residents-ի մէջ: C.H. Cartierville Conseil d'Administration-ի մէջ ունեցած ենք երկու անդամներ, տասը տարի տեւողութեամբ: Յանձնախումբը ստացած է «Prix Hommage» Table de Concertation des Aines, Bordeaux, Cartierville, Saint-Laurent-ի կողմէ: Ընկերուհի Հայկօ Նահապետեան պարգևատրուած է «L'Association des Auxiliaires Benevoles des Etablissements de Sante du Quebec»-ի կողմէ՝ որպէս «2002 տարուան կամաւոր»: Ընկերուհին նաեւ ստացած է «Prix d'Excellences Bordeaux, Cartierville, Saint-Laurent CSSS-ի եօթը հաստատութիւններու կամաւորներուն ընդմէջէն ընտրուած»:

Տարեցներ այցելող յանձնախումբի աշխատանքին առ ի գնահատանք, 2008 թուականին C.H. Cartierville-ի հիմնադրութեան 30-ամեակի տօնակատարութեան առիթով, հաստատութեան մէջ գտնուող սրահ մը անուանակոչուեցաւ «Salon de la Croix de Secours Armenienne»: Յանձնախումբի վարձատրութիւնն ու հպարտութիւնն է այս:



Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղ

A.R.S. INTERNATIONAL WOMEN'S DAY - 2016

The Armenian Relief Society's Toronto Roubina Chapter held its seventh annual International Women's Day event on Sunday March 6, 2016 at the Hilton Toronto/Markham Suites Conference Centre & Spa. The event was officially kicked off with the Canadian, Armenian and ARS anthems.

Diane Kazarian, PricewaterhouseCooper's National Financial Services Leader, delivered a personal and inspiring keynote address. Ms. Kazarian shared stories of her childhood explaining that she felt different than her peers growing up with a traditional Armenian upbringing. She often talks about her childhood experiences to her colleagues and a broader audience to promote PwC's Diversity and Inclusion culture.

Building relationships and loving what you do were Ms. Kazarian's key messages to students, career women and stay-at-home moms. She also provided insights on the differences between mentors and sponsors and the importance these individuals can play in one's career development. The information was timely as later on in the afternoon there was a call for both mentors and mentees to participate in ARS' Mentorship program.

The event was infused with arts and culture. Mher Karagouzian provided musical entertainment during lunch playing Armenian and classical piano tunes. Annette Vartanian, owner and interior designer at AV Designs, provided the audience with ideas on how to update their homes using the latest trends in home décor.

Entrepreneurs were featured and given an opportunity to speak with audience members one-on-

one at their booths. This year's participants included Celine Kirkoc, owner of Gallant Avenue, a creative web design services company. Tamar Pilavdjian and Tamar Matossian, Independent consultants at Rodan & Fields, showcased the award-winning skincare line. Narinée Tchilinguirian's contemporary jewelry line Narinée was featured with rave reviews from audience members.

Instant-win lottery tickets were sold during the event which provided participants with a chance to win great prizes such as designer sunglasses, jewelry and restaurant gift cards. There were 55 prizes in total which were all generously donated by individuals and companies for this year's event.

The committee, led by Hasmig Papissian, set an attendee goal of 250 and successfully surpassed targets with 284 attendees. With the 2016 International Women's Day theme, "Pledge for Parity", in mind, the committee selected Plan Canada's Because I'm a Girl fund as the outreach charity. Plan's Because I am a Girl project focuses on providing women and girls in the poorest regions of the world with access to the most basic rights, ultimately transforming their lives.

There were touches of Armenian hospitality with homemade savory and sweet cookies placed at each table and a favourite lenten treat, tahinov hatz, with an inspiring quote handed off as a favour.

The generosity, support and enthusiasm from sponsors and attendees once again made this year's event possible. It is with this encouragement that planning has commenced for the 2017 ARS International Women's Day event.



ՀՕՄ-Ի ՕՐՈՒԱՆ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ԹՈՐՈՆԹՈՅԻ «ՌՈՒԲԻՆԱ» ՄԱՍՆԱՃԻՂԻ

Հայ Օգնության Միության Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղը իր 53-ամեակը տօնեց Կիրակի, 31 Յունուար 2016-ին, Հայ կեդրոնի սրահէն ներս:

Ձեռնարկին ներկայ էին Գանատայի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Ս. Մեղրիկ Սրբ. Եպս. Բարիքեան եւ հովիւի օգնական Արժ. Ս. Կուփտաս Աւագ Քին. Փանոսեան, ՀՕՄ-ի Կեդր. վարչութեան անդամ ընկի. Վարսենիկ Մարգիսեան, ՀՕՄ-ի Գանատայի Շրջ. վարչութեան ներկայացուցիչներ, ՀՅԴ «Սորոսնոն Թեփիքեան» կոմիտէի եւ Հայ կեդրոնի հովանիին ներքեւ գործող կազմակերպութիւններու եւ միութիւններու ներկայացուցիչներ:

Տօնակատարութիւնը սկսաւ Գանատայի, Հայաստանի եւ ՀՕՄ-ի քայլերգներով: Ընկի. Սիւզան Քեօշկերեան բեմ հրաւիրեց ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի ատենապետուհի ընկի. Արմիկ Սաֆարեանը, որ բարի գալուստ մաղթելէ ետք ներկաներուն ըսաւ. «Մեծ հպարտութեամբ եւ սրտի անհուն գոհունակութեամբ այսօր մենք կը տօնենք ՀՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղին 53-րդ ամեակը: Անցնող 53 տարիներուն մասնաճիւղս իր գործօն մասնակցութիւնը բերաւ Թորոնթոյի Հայ գաղութի ձեռք բերած յաջողութիւններուն եւ նուաճումներուն»:

Ան ներկաներուն յայտնեց, թէ մասնաճիւղս 400-է աւելի անդամներով կը կատարէ իր գործունէութիւնը եւ, որպէս մարդասիրական կազմակերպութիւն, միշտ պատրաստ է օգնության փութալու ամէնուն եւ ամէնուրեք:

Միութեանս համար առաջնահերթութիւն եղած է նոր սերունդի հայապահպանումը, հետեւաբար, ՀՕՄ-ի Ամենօրեայ վարժարանը միշտ անոր հոգածութեան առարկան դարձած է եւ վերջերս վարժարանի նորակառոյց մանկամտօրին՝ մասնաճիւղս նուիրեց \$160,000 տոլար: Ընկերային ծառայութեան գրասենեակը կը հոգայ կարիքաւոր ընտանիքներուն պէտքերը եւ օգնության կը հասնի Թորոնթօ հաստատումած սուրիահայերուն:

ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղը 1997-էն ի վեր հաստատած է «Տարուան երիտասարդ կամաւոր»ի մրցանակը: Այս տարի տոյն մրցանակին արժանացաւ պրն. Միմոն Իզմիրեան՝ իր կամաւոր աշխատանքին համար:

Մասնաճիւղս հաստատած է «Համալսարանական կրթաթոշակ»ի մրցանակներ համալսարանական փայլուն հայ ուսանողներու համար: Այս տարի այդ մրցանակները ստացան Լորա Ստեփանեան, Արփի Աքլեան եւ Նանոր Գունտաքեան: «Դրօ Նաճարեան» կրթաթոշակին արժանացաւ Արա Ղուկասեան, որուն մրցանակը յանձնեց օրդ. Լորի Նաճարեանը:

Մրցանակաբաշխութեան յաջորդեց գեղարուեստական բաժին մը. պրն. Արազ Թոքճեան ջութակի վրայ նուագեց երկու դասական եղանակներ Արամ Խաչատուրեանի «Օրօր»ը եւ Vittorio Monti-ի «Czardas»ը:

Բեմ հրաւիրուեցաւ ՀՕՄ-ի Կեդր. վարչութեան անդամ ընկի. Վարսենիկ Մարգիսեանը, որ ներկաներուն փոխանցեց իր խօսքը:

ՀՕՄ-ը գեղեցիկ սովորութիւնը ունի 15, 25, 35, 50 եւ 60 տարիներու ծառայութիւն ունեցող անդամները պարգեատրելու իրենց աշխատանքին համար.

15 Տարուան ծառայութեան զարդաստղներ ստացան ընկերուհիներ Ժանէթ Գիրեջեան, Սիլվա Պետիրեան, Ջուարթ Օատուրեան եւ Հանրիէթ Աբրահամեան:

25 Տարուան ծառայութեան զարդաստղներու արժանացան ընկերուհիներ Սօփի Աթիքեան, Օովինար Աշքեան, Ջարուհի Բրուտեան, Լորա Մավլեան եւ Արշալոյս Փիլաճեան:

35 Տարուան ծառայութեան զարդաստղին արժանացաւ ընկի. Ջարուկ Զատրեան:

60 Տարուան ծառայութեան Գնահատագրին արժանացան ընկերուհիներ Իսկուիի Գրիգորեան եւ Անահիտ Տէր Մկրտիչեան: Վերջինս առողջական պատճառով չէր կրցած ներկայ գտնուիլ:

Ձեռնարկի գեղարուեստական երկրորդ բաժինն մաս կազմեցին ընկի. Լենա Պելլերեան, որ մեներգեց Ալէքսէ Հէքիմեանի «Հայոց կանայք»ը, ապա օրդ. Ռուբինա Քեօշկերեանի ընկերակցութեամբ զուգերգով ներկայացուցին «Ով դու գեղեցիկ» երգը:

Այս տարի «Ռուբինա» մասնաճիւղի վարչութիւնը եւ «ՀՕՄ-ի Օրուան» յանձնախումբը պատուեցին երեք անձեր ընկ. Գրիգոր Շիթիլեան, ընկի. Մարալ Մէքեան եւ ընկի. Ջեփիլո Տորնա, Հայ կեդրոնի եւ թորոնթոյա գաղութին ի նպաստ իրենց տարած բացառիկ աշխատանքին համար:

ՀՕՄ-ը կը յարատեւ նորոգելով իր շարքերը ու բարեսիրական լոյսի ջահը փոխանցելով սերունդէ սերունդ: Հպարտ կը զգանք նշելու մեր մեծ ընտանիքին միացող նորագրեալ ութը անդամուհիները, որոնք կատարեցին իրենց ուխտը՝ Մարիա Աթարեան, Դալար Գասապեան, Երջանիկ Գոյումճեան, Ասիկ Գասպարեան, Նունէ Մաքսուտեան, Սիլվանա Պապիկեան, Լուիզա Պարտաքճեան եւ Ալին Ակոբ: Երդման արարողութիւնը վարեց ընկի. Նայիրի Շահինեան:

Ձեռնարկի աւարտին կատարուեցաւ աւանդութիւն դարձած մումավառութիւնը: Ընկի. Մարի Շմաւոնեան իր դուստրին ընկի. Թամար Շմաւոնեանի հետ միասնաբար մոմերը գետեղեցին տարեդարձի կարկանդակին վրայ:

Բեմ հրաւիրուեցաւ Գանատայի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Ս. Մեղրիկ Սրբ. Եպս. Բարիքեանը՝ իր հայրական պատգամը տալու: Մրբազանը իր խօսքը ուղղելով ՀՕՄ-ի անդամներուն ըսաւ. «Երանի անոնց, որոնք երկար տարիներու ծառայութեամբ շատ աւելի գեղեցկացան եւ մեր կեանքը աւելի գեղեցկացուցին: Ուրախ եմ, որ այսօր երկու ՀՕՄ-ուհիներ 60 տարուան ծառայութեան գնահատագիր ստացան, երեք ազգայիններ պատուուեցան իրենց երկար տարիներու սիրով ծառայութեան համար եւ այսօր ՀՕՄ-ուհիներ իրենց երդմամբ զինուորագրուեցան ՀՕՄ-ի բանակին»:

Մրբազանը մեծապէս արժեւորեց ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի գործունէութիւնը, մանաւանդ անոր տարած աշխատանքը երիտասարդներու նկատմամբ:

Մրբազան Հայրը անդրադարձաւ հայ կնոջ հայրենասիրութեան եւ ազգին օժանդակելու ձգտումին, որ մեր մէջ գոյութիւն ունեցած է դարերէ ի վեր:

Ան շարունակելով իր խօսքը ըսաւ. «ՀՕՄ-ը 106 տարուան ընթացքին զօրացաւ, ուռճացաւ եւ կաղնիացաւ, պատիւ ՀՕՄ-ականներուն: ՀՕՄ-ը պիտի մնայ որպէս լոյսի բանակ»:

Մրբազան Հայրը իր պատգամը փակեց Արամայիս Սահակեանի խօսքերով. «Բայց դեռ քիչ ենք, քիչ ենք մենք ձեզ փայփայել, եւ Միշտ պարտք ենք ձեզ ու պարտքը մենք կը տանք»:

Ներկաները սրտի անսահման գոհունակութեամբ՝ անձայն շնորհակալութիւն յայտնեցին Մրբազան Հօր, որ միշտ սատար կանգնած է Թորոնթոյի Հայ Օգնության Միութեան «Ռուբինա» մասնաճիւղին:

Այս աւանդական ձեռնարկը ոգեւորման առիթ եղաւ ներկաներուն, որոնք մեկնեցան վերանորոգում՝ աւելի բեղուն ապագայի հեռանկարով:

Քրիսթին Աւետիսեան

31 Յունուար 2016

ՀՕՄ-ի 106-ամեակ եւ ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի 53-ամեակ
Գերաշնորհ Տէր Մեղրիկ Սրբազան Եպիսկոպոս Բարիքեան՝ առաջնորդ Գանատայի Հայոց Թեմին
Արժանապատիւ Տէր Կոմիտաս Աազ Քահանայ Փանոսեան
Հոգեւոր Հայրեր
Ընկերուհիներ
- Միլվա Պետիրեան եւ Նաթալի Մանուկեան՝ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանի վարչ. անդամներ
- Արմիկ Սաֆարեան՝ ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի ատենապետուհի
Միութիւններու եւ կազմակերպութիւններու յարգելի ներկայացուցիչներ,
Ընկեր-ընկերուհիներ եւ ՀՕՄ-ի մեծ ընտանիքի բարեկամներ

Ինչպէս ամէն տարի, այս տարուան սեմին եւս, եկած ենք խմբովին տօնելու մեր ժողովուրդի հարազա տ կազմակերպութեան՝ 106-ամեայ Հայ Օգնութեան Միութեան Օրը եւ Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղի 53-ամեակը։ Պատիւ կը զգամ ներկայացնելու ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութիւնը՝ միութեանս համար կարեւոր այս տօնակատարութեան առթիւ։

Անցաւ ւ արդէն Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակի տարին, որ մեզ ազգովին նոր հունի մէջ դրաւ մեր արդար դատի հետապնդման ճանապարհին «Յիշելու եւ պահանջելու» պարտաւորութիւնը դնելով ամէ՛ն մէկ հայու եւ ամէ՛ն մէկ հայ կազմակերպութեան ուսերուն մինչեւ արդարութեան յաղթանակի վերջնական իրականացումը։

Նոյն ատեն, տարիներ առաջ իր նախաձեռնած աւանդութիւնը շարունակելով, Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետ Արամ Ա. 2016 տարին հռչակեց «Ծառայութեան տարի»՝ առաւել եւս արդիւնաբեր աշխատանքի մղելով բոլո՛րս՝ ի նպաստ մեր ազգին ու հայրենիքին։ Հարկ չկայ ըսելու, թէ ՀՕՄ-ուհիներուս համար, «Ժողովուրդիս հետ՝ ժողովուրդիս համար» մեր նշանաբանով, ազգի ու հայրենիքի ծառայելու աւանդը կը ժաայ անսասա՛ն, եւ մեր հաւատամքին հիմնաքարը մարդկային ամենաբարձր արժէքներէն եւ արժանիքներէն մին։

Մարդասիրական կամաւոր ծառայութիւնը բարոյական պարտաւորութիւն ըլլալէ անդին անհրաժե՛շտ համամարդկային արժէք է։ Հին դարերէն ի վեր, քաղաքակրթութիւններ ու մշակոյթներ, մտաւորականներ ու գրողներ ընդգծած են ընկերային ծառայութեան կարեւորութիւնը մարդկային իրականութեան մէջ։ Իսկ ներկայ ժամանակներուն՝ միջազգային հռչակագիրներ եւ ընկերային կեանքի մէջ գործող կազմակերպութիւններ ու միութիւններ, ինչպիսին է Հայ Օգնութեան Միութիւնը, իրենց կանոնագրութիւններու ճամբով շեշտած են ու կը շեշտեն կամաւոր ծառայութեան անժամանցելի հրամայականը։

Կրկնելով Վեհափառ Հայրապետին խօսքերը. «Մեր ժողովուրդը (հայրենիք ու գաղութներ) ծով կարիքներու դիմաց կը գտնուի։ Ո՞վ պիտի հոգայ զանոնք. ո՞վ պիտի ամոքէ մեր ցաւերը, ո՞վ լուծում պիտի գտնէ մեր մտահոգութիւններուն, եթէ ոչ մե ր ժողովուրդի զաւակները... Ընդծե՛ նք եւ յիշեցնե՛ նք, յատկապէս անոնց, որոնք կը վայելեն նախախնամութեան իրենց պարգեւած հոգեկան, մտաւոր թէ՛ նիւթական առաւելութիւնները. այդ բարիքներէն զէ՛թ մաս մը, որպէս նուիրատու ու բարերար, ազգին տրամադրութեան տակ դնելը իւրաքանչիւր հայ անհատի հայրենասիրական ու մարդասիրական պարտքն է. առանց որուն՝ դժուար թէ Հայ Օգնութեան Միութեան նման ազգանուէր կամաւորներու միութիւններ կարենան գոյատեւել ու շարունակել իրենց բարեսիրական աշխատանքները»։

Այսօր, միջազգային աննախատեսելի վտանգներով լեցուն իրականութեան որպէս հետեանք, մասնաւորաբար Միջին Արեւելքի մեր ժողովուրդին կեանքը եւ հայրենի տարածքէն ներս սահմանմերձ գիւղերու մէջ օրըսօրէ՛ գարգացող լարուածութիւնն ու հայրդդիներու կորուստը, այնպիսի սուր կարիքներ, անհաւոր դժուարութիւններ եւ լուրջ մարտահրաւերներ կը դնէ մեր դիմաց, որ Հայ Օգնութեան Միութիւնը, ինչպէս անցեալին, այսօր եւս չի կրնար անտարբեր մնալ, դիտողի կամ լսողի կրաւորական վիճակի մէջ։ Հեռու ամէն տեսակ մակերեսային, պատահական ու ցուցական ձեւերէն, մեր Միութիւնը կոչուած է աշխատանքի այնպիսի մօտեցումներ որդեգրելու, այնպիսի ձեւեր մշակելու, որոնք ըլլան ազդու եւ համադրեալ հասնելու համար տուեալ աննպաստ պայմաններուն յառաջացուցած այլազան կարիքներուն։

Ներկայ տարին «Ծառայութեան տարի» հռչակելով, Վեհափառ Հայրը կու գայ յիշեցնելու բոլորի՛ ս, թէ անհրաժեշտ է առաւել նուիրումով գործօն մասնակցութիւն բերել մեր ազգին ծառայելու վսեմ գործին։ Ապագայ սերունդները յարգանքով պիտի յիշեն ո՛չ թէ մեր ունեցածը՝ այլ մեր տուածը. ո՛չ թէ մեր գեղեցիկ խօսքերը այլ արդիւնաւէտ գործերը։ Պատմութեան էջին վրայ կը մնան անո՛նք, որոնք մեր ՀՕՄ-ուհիներուն ու ԽԱԶ-ուհիներուն նման, տասնամեակներ ամբո՛ղջ, կամաւորաբար տուած են եւ կու տան՝ ի խնդիր գերագոյն արժէքներու կենսագործման ու սրբազան նպատակներու իրականացման։

Կուգե՛նք հոս շեշտել մեր մարդասիրական ծրագիրներու եւ գործունէութեան ընթացքը։ Ծրագիրներ որոնցմէ ամենաայժմէականն ու անյետաձգելին սուրիահայութեան օգնութեան հարցն է։ Ցարդ, այլ կազմակերպութիւններու կողքին, աչքառո՛ւ կը մնայ Հայ Օգնութեան Միութեան տարած աշխատանքը այս ուղղութեամբ։ Սուրիոյ ողբերգական վիճակի սկիզբի օրերէն իսկ, ՀՕՄ-ը իր համահայկական կառոյցը ի սպաս դրաւ սուրիահայ գաղութի ճգնաժամէն յառաջացած ցաւերուն ու կարիքներուն անմիջական ամոքման աշխատանքներուն՝ այլազան մակարդակներու վրայ։ Այսօր եւս կը շարունակուին ի գործ դրուիլ մարդասիրական ծրագիրներու շարանը, ինչպէս «Տաք ճաշ», «Տաքուկ բնակարան»եւ «Սուրիահայ վարժարաններու օժանդակութեան Ֆոնտ», առանց որոնց հայ գաղթաշխարհի այս պատմական ոստանի կենսունակ գոյութիւնը վտանգուած է։

Անցնելով աւելի դրական ու շինի՛չ ձեռնարկներու, նշենք Ստեփանակերտի ՀՕՄ-ի «Սօսե՛» մանկապարտեզին նոր շէնքին կառուցման ծրագիրը, որ այսօր, Հայ Օգնութեան Միութեան միաւորներուն եւ միութեանս կողքին կանգնած նուիրատուներու միացեալ ջանքերով, մտած է իրականացման հունին մէջ։ Յաջողապէս ամբողջացնելու համար այս հիանալի ծրագիրը, հարկ է նոյն թափով շարունակել յաւելեալ նիւթականի գոյացման աշխատանքները ապահովելու համար շէնքին անհրաժեշտ սարքաւորման ու կահաւորման կարիքները։

Միջազգային գետնի վրայ, Հայ Օգնութեան Միութեան ՄԱԿ-ի յանձնախումբը լայնածաւալ աշխատանք կը տանի Միացեալ Ազգերու Կազմակերպութենէն ներս։ 1975 թուականէն ի վեր մեր կազմակերպութիւնը գրանցուած է նաեւ իբրեւ Ոչ Կառավարական (NGO) ՄԱԿ-ի Հանրային Տեղեկատուութեանց Բաժանմունքին մօտ, ինչպէս նաեւ ստացած է Խորհրդատուութեան Իրավիճակ՝ ՄԱԿ-ի Տնտեսական եւ Ընկերային Ցանձնաժողովէն ներս։

Օտար Կազմակերպութիւններու եւ ՄԱԿ-ի մօտ Հայաստանի Հանրապետութեան Մշտական Ներկայացուցչական համագործակցութեամբ,

այլ ելոյթներու կողքին, ՀՕՄ-ը ամէն տարի կը մասնակցի Կանանց Իրավիճակի Ցանձնաժողովի աշխատանիստերուն Նիւ Եորքի մէջ։ Միաժամանակ, ՄԱԿ-ի Ցանձնախումբի անդամեր աշխարհի տարբեր երկիրներու մէջ իրենց մասնակցութիւնը կը բերեն UNESCO-ի Համաշխարհային Դրամատան եւ այլ կազմակերպութիւններու կողմէ նախաձեռնուած նիստերուն։

Այս տարի խորհրդածողովը տեղի պիտի ունենայ Մարտ 14-24, նիւթ ունենալով «Կանանց հզօրացումը եւ անոր կապը հետեւողական զարգացման հետ» (Women’s Empowerment and its link to Sustainable Development), ՀՕՄ-ը պիտի մասնակցի խորհրդածողովին եւ նաեւ վարել կարգ մը աշխատանիստերը։

Ամէն բարեսիրական կազմակերպութիւն պէտք է որ նիւթապէս զօրաւոր ըլլայ, որպէսզի կարենայ իրագործել իր ծրագիրները։ Այս նպատակով, 2005-ին ՀՕՄ-ի Հիմնադրամը հաստատուեցաւ։

Այս առթիւ կո՛ւզէի շնորհակալութիւն յայտնել Կեդրոնական վարչութեան անունով բոլոր անոնց, որոնք քաջալերեցին փոքր կամ մեծ գումարներով մասնակցելով այս ծրագիրին։

Հարկ է ընդունիլ, որ, ապագայի՛ն եւս, հասնելու համար նման ձեռնարկներու յաջող իրականացման, ՀՕՄ-ը իր առջեւ ունի շարքերու երիտասարդացման, կառոյցի եւ աշխատեալձեւի արդիականացման եւ անհրաժեշտ նիւթական աղբիւրներու ապահովման անմիջական հարցեր, որոնց լուծումը կախեալ է նոր գաղափարներ ընկալելու եւ զանոնք անմիջական գործի վերածելու մեր պատրաստակամութենէն ու վճռակամութենէն։

Հարկ է ընդունի՛լ, թէ մերօրեայ քաղաքական, գիտական ու ընկերային սրնթաց եւ աննախընթաց փոփոխութիւններով խթանուող համաշխարհային իրողութեան ի տես (որպէս աշխարհատարած հաւաքականութիւն) անկարելի՛ է գոյատեւել եւ շինի՛չ արդիւնքներու հասնիլ՝ առանց քալլ պահելու օրուան յարափոփոխ իրադարձութիւններու ընթացքին ու պահանջներուն հետ։

Հայ Օգնութեան Միութեան Օրուան այս գեղեցիկ ձեռնարկը առնելով որպէս մեկնակէտ, լաւատեսօրէ՛ն մօտենալով ներկայ հարցերու լաւագոյն լուծման կարելիութիւններուն, ու պայծա՛ռ ապագայի մը տեսլականով գօտեպնդուած՝ Կեդրոնական վարչութիւնս, 106-ամեայ մեր միութեան միաւորներուն, բարերարներուն ու համակիրներուն աշխարհատարած փաղանգին հետ կը մնայ ու պիտի՝ մնայ պատնէշի վրայ, շարունակելով իր ՀՕՄ-ականի մարդասիրական ազգաշէ՛ն գործունէութիւնը՝ ամէն ժամ ու ամէն տեղ, ուր հայը կարիքը ունի օգնութեան։ ՀՕՄ-ի Օրուան առթիւ Կեդրոնական վարչութեան կողմէ կը շնորհաւորեմ բոլո՛ր ՀՕՄ-ուհիները, բարերարներն ու համակիրները։

Վերջապէս, օրուան պատգամով կը փակեմ՝ մեջբերելով Մուշեղ Իշխանի խօսքերը. «Հայ ժողովուրդին ծառայելը, գիտցե՛ք՝ ձեր մշտական պարտաւորութիւնն է, եւ հայ ժողովուրդին բարձրացման համար աշխատիլը պէտք է ըլլայ ձեր ամէնէն բարձր հպարտութիւնը»։

Վարսենիկ Սարգիսեան



 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊՊԸ AMBASSADOR EXTRAORDINARY AND PLENIPOTENTIARY OF THE REPUBLIC OF ARMENIA AMBADEUR EXTRAORDINAIRE ET PLÉNIPOTENTIAIRE DE LA RÉPUBLIQUE D’ARMÉNIE		Հայ Օգնության Միություն «Ռուբինա» մասնաճյուղ Տորոնտո, Օնտարիո 25 հունվարի, 2016թ.
Միրելի՛ հայրենակիցներ, Ուրախությամբ ստացանք ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճյուղի ատենապետ Արմիկ Սաֆարեանի և օրվա հանձնախումբի ատենապետ Ալիս Շիթլիեանի նամակը՝ ՀՕՄ-ի Օրը նշելու մասին։ Ներառելով իր մեջ Հայաստանի ու հայ ժողովրդի բարօրությանն ուղղված գործունեության ամենատարբեր ուղղություններ՝ ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճյուղը մշտապես աչքի է ընկնում իր իրականացրած հայրենանվեր ու հայապահպան գործունեությամբ։ Վստահությամբ կարող ենք նշել, որ մասնաճյուղն իր ծավալած աշխատանքով ապագայում ևս լրջագույն ներդրում է ունենալու Կանադայում հայապահպանության հարցերին առնչվող աշխատանքներում։ Հավատացած ենք նաև, որ շարունակվելու է ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճյուղի և ՀՀ դեսպանության արդյունավետ համագործակցությունը՝ ի շահ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության։ Եվս մեկ անգամ ցանկանում ենք ողջունել տոնակատարության անցկացումը և լիահույս ենք, որ այն կծառայի իր նպատակներին. դրանք են՝ հայ կնոջ և մասնավորապես ՀՕՄ-ի՝ հայ ազգի ֆիզիկական, հոգեկան և կրթական ապարեզներում բերած նպաստի, հատկապես ներկայիս իրագործումների, Հայրենիքի ծրագրերի և Սփյուռքի ՀՕՄ-ի աշխատանքների ներկայացումը։ Լավագույն մաղթանքներով,		
 Արմեն Եզանյան Կանադայում ՀՀ դեսպան	 Մարիա Եզանյան Կանադայում ՀՀ դեսպանության մշակութային բաժնի տնօրեն	
7 Delaware Avenue, Ottawa, Ontario K2P 0Z2 Telephone: 613 234-3710 Fax: 613 234-3444		

ՏՈՀՄԻԿ ՕՐ

ՆՈՒԻՐՈՒԱԾ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ

100-ԱՄԵԱԿԻՆ

ՁՕՆՈՒԱԾ՝ ԱՐԵԻՄՏԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՆ ԵՒ ՀԱՅԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՆ

Ձեռնարկներ կան, որոնք իրենց զուարճալի ընթացքով կը ջերմացնեն եւ կը հարստացնեն մեր ներաշխարհը՝ յիշատակելի ապրումներով։ Այդպիսին էր ՀՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղի կազմակերպած «Տոհմիկ Օրուան» 22-րդ ձեռնարկը՝ ձօնուած Արեւմտահայաստանի նահանգներուն եւ հայաբնակ շրջաններուն։

5 Դեկտեմբեր 2015-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, Թորոնթոյի Հայ կեդրոնի արահը լեցուն էր ազգայիններով, որոնք եկած էին միասնաբար վայելելու 22-րդ «Տոհմիկ Օր»ը։

Մրահի մուտքը պատշաճօրէն զարդարուած էր, հիւրերը դիմաւորուեցան ազգային տարազներով երիտասարդներու կողմէ, որոնց հրաւցուեցաւ կեռասի խմիչք եւ չիրով տուրժ՝ բերուած Հայաստանէն։ Մրահի ծայրամասի անկիւնը ցուցադրութեան դրուած էին Արեւմտահայաստանի քաղաքներու յատուկ ձեռագործներ եւ արուեստի գործեր։

Այս տարի եւս պատրաստուած էր բովանդակալից գիրք մը, նուիրուած՝ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին եւ Ձօնուած Արեւմտահայաստանի նահանգներուն եւ հայաբնակ շրջաններուն։ Նշեալ գիրքէն օրինակ մը տրուեցաւ իրաքանչիւր ընտանիքի եւ նուիրատուներուն։

Գիրքի կողքի էջին հովանաւորն էր տիկ. Ռիթա Շէմիլեան։ Յատկանշական էր նաեւ յուշագրութիւններու բաժինը՝ Ցեղասպանութենէն վերապրածներու կողմէ։

Ձեռնարկը սկսաւ «Տոհմիկ օրուան» յանձնախումբի Ատենապետուհի ընկի. Հուրի Նաճարեանի՝ Բարի գալուստի խօսքով, որմէ ետք ան անդրադարձաւ օրուան նպատակին՝ ըսելով. «Ահաւասիկ մենք ենք զաւակները այն սերունդին, որոնք մանկութիւն չունեցան, սակայն վերածնունդ պարգեւեցին ազգին, վառ պահելով Ազատ ու Անկախ Հայրենիք կերտելու հաւատքն ու տեսլականը»։ Ան աւելցուց, թէ Ցեղասպանութենէն 100 տարի ետք, մեր եւ յաջորդող սերունդներուն պարտականութիւնն է իրագործել մեր սրբադատուած նահատակներու կտակը՝ «Յիշել, յիշեցնել ու պահանջել»։

Ապա,ԹամարՏօնապետեանԳուգուեանասամուկքեցՄիլվաԿապուտիկեանի «Քելէ Լաօ»ն, որուն մենապարով ընկերակցեցաւ Համագգայինի «Գլաձոր» մասնաճիւղի «Էրեբունի» պարախումբի պարուսոյց Լոռի Նաճարեանը։ Անոնց յաջորդեց Նուէր Ղազարեանի կողմէ յաուր պատշաճի երգը, որուն ընթացքին մուտք գործեցին Համագգայինի պարախումբի պարման-պարմանուհիները։

ՀՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղի «Տոհմիկ օր» գիրքին հրատարակութեան առթիւ

ՀՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղը 1994 թուականէն ի վեր տարեկան դրութեամբ կը կազմակերպէ «Տոհմիկ օր» մը եւ այդ առթիւ կը հրատարակէ նոյն անուանումով վերնագրուած գիրք մը։ «Տոհմիկ օր» հրատարակութիւններուն ցանկը կը կրէ հետեւեալ պատկերը՝ Տիգրանակերտ, Ուրֆա, Վան-Վասպուրական, Տաթօն-Տուրուբերեան, Այնթապ, Մուսա լեռ, Մարաշ-Գերմանիկ, Խարբերդ, Քեսապ, Միս եւ Ատանա, Նոր Ջուղա, Քիլիս, Կարին-Էրզրում, Պոլիս, Մերաստիա, Կեսարիա, Երեւան-Էրեբունի, Արցախ, Ջաւախք եւ Թիֆլիս, Ջեյթուն եւ Հաճըն, Տրապիզոն եւ Համշէն, իսկ 2015-ի հրատարակութիւնը, որ լոյս տեսաւ 5 Դեկտեմբեր 2015-ին, նուիրուած է Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին եւ ձօնուած՝ Արեւմտահայաստանի եւ անոր նահանգներուն։

Գիրքին կողքը ունի պատշաճ ձեւաւորում՝ անմոռուկ ծաղիկով եւ Արեւմտահայաստանի նահանգներուն անուններով։ Կողքին ներսի կողմին վրայ տպուած է Ջարեհ Խրախունիի «Այս ծառը սուրբ» բանաստեղծութիւնը։ Գիրքին սկիզբը տեղ գտած են նամակներ եւ ուղերձներ՝ Գերշ. Տէր Մեղրիկ սրբազան եպիսկոպոս Բարիքեանի, ՀՀ Գանատայի մէջ արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Եգանեանի, Թորոնթոյի Ս. Աստուածածին եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Ստեփանոս վրդ. Փաշայեանի, կաթողիկէ, աւետարանական եւ առաքելական եկեղեցիներու հոգեւոր հովիւներու, ինչպէս նաեւ ՅՅԴ «Սողոմոն Թէիլիբեան» կոմիտէութեան կողմէ։ ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան եւ Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղի վարչութեան եւ «Տոհմիկ օր»ուան յանձնախումբին խօսքերէն ետք տեղադրուած են նաեւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն պատմ. դոկտ. Հայկ Դեմոյեանի եւ Հայոց Ցեղասպանութեան Հարիւրամեակի Գանատայի մարմնի ատենապետ տիար Միեր Գարագաշեանի նամակները։

Սոյն հատորը նախորդ հրատարակութիւններէն կը տարբերի իր ծաւալով։ Առաջին բաժինը կը սկսի պատմական եւ աշխարհագրական ակնարկով մը՝ Արեւմտահայաստանի նահանգներուն եւ քաղաքներուն՝ ՀՀ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան ինստիտուտի տնօրէն դոկտ. Աշոտ Մելքոնեանի աշխատութեամբ, ապա մանրամասնօրէն կը ներկայացուին Արեւմտահայաստանի քաղաքներն ու նահանգները՝ հետեւեալ հերթականութեամբ. Վան-Վասպուրական, Պիթլիս, Տիգրանակերտ, Կարին-Էրզրում, Տրապիզոն, Մերաստիա, Գոնիա, Խարբերդ, Անկորա, Պոլիս եւ շրջակայքը, Քասթէմունի, Ատանա եւ Կիլիկիա։ Ձմիւռնիոյ աղէտով վերջ կը գտնէ հատորին առաջին բաժինը։ Այս բաժինը հարուստ է համապատասխան քարտէսներով, հերոսամարտերու, հայկական թաղամասերու, վարժարաններու, բերդերու, վանքերու, կամուրջներու, գործարաններու, ազգային դէմքերու, ինչպէս նաեւ հայկական մշակոյթին առնչուող նկարներով, ինչպէս երգչախումբերու, հայկական աւանդական տարազներու եւ այլն։

Յաջորդ բաժինին մէջ ներկայացուած է բաղդատական տեղեկագիր մը հայ բնակչութեան Օսմանեան կայսրութեան մէջ՝ բռնագաղթէն առաջ եւ ետք, որ պատրաստուած է զինադադարի օրերուն։ Երեւանի մէջ Արեւմտահայոց

Գեղարուեստական բաժնի ընթացքին, մէշընդմէջ, Թամար Տօնապետեան ներածականներով մասնակցեցաւ։ Ան օգտագործած էր բանաստեղծութիւններ Համօ Սահեանէն, Գեորգ Էմինէն եւ Վահագն Դալիթեանէն։ «Էրեբունի» պարախումբը, ղեկավարութեամբ պարուսոյց Լոռի Նաճարեանի, ներկայացուց 6 պարեր՝ «Ծիրանի ծառ», «Մախմուր աղջիկ» (մենապարութեամբ Լոռի Նաճարեանի), «Էրզրումի շորոր», «Կեանք միլիոն ու կէս» «Սասնայ եարխուշտայ» եւ «Հայ ենք»։

Ձեռնարկի ընթացքին Արեւմտահայաստանի նահանգներու հովանաւորները գնահատուեցան զարդասեղներով եւ գնահատագրերով, իսկ քաղաքներու հովանաւորները մեծարուեցան գնահատագրերով։ Սոյն զարդասեղները սիրայօժար պատրաստած ու նուիրած էին տէր եւ տիկ. Գեորգ եւ Սիւզան Նաճարեանները։

Բեմ հրաւիրուեցաւ Գանատայի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տէր Մեղրիկ Սրբ. Եպս. Բարիքեան, որ նախքան սեղաններու օրհնութիւնը կատարելը իր հայրական պատգամը փոխանցեց, բարձր գնահատելով ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի վարչութեան գործունէութիւնն ու «Տոհմիկ Օրուան» յանձնախումբի կատարած անխոնջ աշխատանքը, ան շեշտեց, թէ անոնք իրենց աշխատունակութեամբ, զոհաբերութեամբ եւ անշահախնդիր ծառայութեամբ կը մասն ու պիտի շարունակեն ըլլալ գեղեցկագոյն զարդը Թորոնթոհայ պատմութեան։ Սրբազան հայրը յատկապէս անդրադարձաւ օրուան բարձրորակ գեղարուեստական յայտագրին եւ ըսաւ. «Այսպիսի հայկական տոհմիկ սովորութիւններ ու ասանդութիւններ երբեք պէտք չէ մոռացութեան ձգուին»։

Խօսքի աւարտին, Սրբազան Հայրը կատարեց հայկական ոճով պատրաստուած աղանդերներով ճոխ սեղաններու օրհնութիւնը, որոնք պատրաստուած էին ընկերուհիներու կողմէ։

Սոյն ձեռնարկին ներկայ էին նաեւ Ս. Աստուածածին եկեղեցւոյ հովիւ Հոգշ. Տ. Ստեփանոս Վրդ. Փաշայեան, Տէր Կոմիտաս Աւագ Քին. Փանոսեան, Կաթողիկէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հովիւ Գերյարգելի Տէր Եղիա Ծ. Վրդ. Գիրէջեան, Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ եւ Հայ Աւետարանական եկեղեցւոյ ներկայացուցիչներ։ Այս միջոցին ցուցադրուեցաւ տեսերիզ մը Արեւմտահայաստանի մասին։ Հռոմվէլ նուագախումբը իր մասնակցութիւնը բերաւ տոհմիկ եղանակներով եւ երգերով, որուն ընկերացաւ երգչուհի Արմէնիա Սարգիսեան։

Տեղի ունեցաւ վիճակահանութիւն, որուն տոմսերուն կցուած էին էջադիրներ։ Ձեռնարկ-խրախճանքը շարունակուեցաւ խանդավառ մթնոլորտի մէջ, Հռոմվէլ նուագախումբի ազգային եւ տոհմիկ երգերով, ինչպէս նաեւ D.J. Sevak՝ Մեւակ Յարութիւնեանի օրուան պատշաճ երգերով։

«Տոհմիկ օրուան» խրախճանքը բարձր տրամադրութեան մէջ պահեց ներկաները։ Ձեռնարկը ոչ միայն յաջող, այլեւ գերազանցպէս յաջող որակուեցաւ ներկաներուն կողմէ։

Սոնիա Գրաճեան

Հարցերու ուսումնասիրութեան կեդրոնի տնօրէն Հայկազուն Ալվրցեան «Կրօնաւփոխ հայութեան վիճակը Թուրքիոյ մէջ» վերնագրուած յօդուածով կը ներկայացնէ պատմական համառօտ տեղեկանք, բնակութեան վայրեր, իսլամացած հայութեան թիւը բնագաւառներուն մէջ եւ հայերու ծածկագիրները։ Մշակութային ժառանգութիւն բաժինին մէջ տեղադրուած են հայկական ընտիր ձեռագործներու եւ արուեստի գործերու նկարներ, ապա քանդուած վանքերուն հին եւ նոր նկարները։

Յաջորդ բաժինը կը ներկայացնէ նոյն բաժանումները անգլերէնով, որուն սկիզբը յիշուած է Ուիլիամ Սարոյեանի նշանաւոր խօսքը հայ ժողովուրդին մասին։ Աւարտին տեղադրուած են երկու անգլերէն յօդուածներ Ռաֆֆի Պետրոսեան եւ Իգալէլ Գաբրիէլեան-Չըրչիլ ստորագրութեամբ։

Գիրքը ունի նաեւ վերապրողներու յուշագրութեան բաժին մը՝ հայերէն եւ անգլերէն, ընդհանրապէս գրուած վերապրողներու զաւակներու կամ թոռներու կողմէ, որոնք ձօնուած են իրենց վերապրող նախնիներուն։ Անոնց մէջ կան նաեւ չափածոյ գրութիւններ։

Հատորին աւարտին տեղ գտած են հովանաւորներու անունները, օգտագործուած աղբիւրներու ցանկը, բովանդակութիւնն ու Տոհմիկ օրերու հրատարակուած գրքոյկներու ցանկը։ Գիրքը համադրողներուն ցանկին կը յաջորդէ շնորհակալիքը, որուն յաջորդող էջին վրայ դրուած է անմոռուկ խորհրդանիշն ու հարիւրամեակի «Կը յիշեմ եւ կը պահանջեմ» լոգունգը։ Ետեւի կողքին ներսի կողմը տպուած է Վահան Թէքեանի «Յարութեան շունչն է ահա» գեղեցիկ ոտանաւորը, իսկ կողքին լուսանկարը կը պարզէ հայ ժողովուրդին քայլարշաւը դէպի Օիժեռնակաբերդ։

Հատորը երկարատեւ պրպտումներու եւ համադրողական ու խմբագրական տքնաջան եւ բժախնդիր աշխատանքի արդիւնքն է, որ խտացումս ու հաւաքագրումս է «Տոհմիկ օր»երու հրատարակութիւններու շղթային։ Հատորը սոսկ հաւաքածոյ մը կամ պատմական ու մշակութային հանդէս չէ, այն մեր պատմական աւանդին ու ժառանգութեան հետ առնչուելու աղբիւր է, ինչպէս նաեւ արգասիքը այն յանձնառու եւ կամաւոր անձնաւորութիւններուն, որոնք տարիներէ ի վեր կը ձեռնարկեն եւ լոյս աշխարհ կը բերեն սոյն հրատարակութիւնները։ Ասոնք որպէս հարուստ աւաղձ ու հիմնակէտ կը ծառայեն եւ պիտի ծառայեն, ոչ միայն մեր ապագայ սերունդներուն, այլ նաեւ Հայոց Ցեղասպանութեամբ հետաքրքրորտոյներուն, ինչպէս նաեւ պատմաբաններուն իր տուեալներով, պատմական ակնարկներով եւ տեղեկութիւններով, տեղեկագիրներով, քարտէսներով եւ մանաւանդ յուշագրութիւններով, որոնք մեր ազգին ամենաղծնդակ ժամանակաշրջանի հարագատ եւ իսկական պատումը կը ներկայացնեն, ինչպէս նաեւ մասնագիտական յօդուածներուն մէջ տեղ գտած քաղաքական վերլուծութիւններով։

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին հրատարակուած այս աշխատութիւն-ուսումնասիրութիւնը, յուշապատումս ու անգլերէն բաժինով տեղ գտած նիւթերը յաջորդ հանգրուաններուն մեր ծրագիրներուն հունաւորումի աշխատանքներուն ծառայող լուսագոյն աղբիւրները կրնան հանդիսանալ։ Սոյն հատորը Հայ Օգնութեան Միութեան Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղի վարչութեան եւ «Տոհմիկ օր»ուան յանձնախումբին նպատակաւորղուած տեսլականին հարագատ թարգմանը կը հանդիսանայ։

Սոնա Թիթիզեան Կէտիկեան

Հարցարան Ընկերային Ծառայութեան յանձնախումբի աշխատանք, Թորոնթօ

1- ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի Ընկերային Ծառայութեան գրասենեակը գոյացաւ 1987-ին, Թորոնթօյի Հայ կեդրոնին՝ մէջ, նկատի ունենալով նման գրասենեակի մը կարիքը՝ օգտակար դառնալու գաղութիս կարիքաւորներուն:

2- Մեր աշխատանքները կը կատարենք գրասենեակին միջոցաւ, որ բաց է շաբթուան հինգ օրերը, առաւօտեան ժամը 10:00-2:00:

3- Գրասենեակ դիմողներուն թիւը բաւական մեծ է, յատկապէս այս տարի, երբ մեծ թիւով սուրիահայեր գաղթեցին Թորոնթօ: Յանձնախումբը նաեւ տարին մի քանի անգամ հանրային դաստիարակչական դասախօսութիւններ կը կազմակերպէ, երբեմն ալ կամաւորներու հիւրասիրութեամբ հաւաքոյթներ:

4- Հանրութեան կողմէ բարձր կը գնահատուի. Օրինակ՝ ոմանք լեզուի դժուարութիւն ունին կամ ճար-ճամբայ չեն գիտեր եւ քաղաքին օրէնքներէն տեղեակ չեն, հետեւաբար գրասենեակ կը դիմեն, ուր իրենց ուղղութիւն կը տրուի եւ ամէն տեսակի օժանդակութիւն:

5- Ընկերային Ծառայութեան գրասենեակի աշխատանքը ՀՕՄ-ի առաքելութեան մաս կը կազմէ: Այսպիսով կը հոգանք կարիքը ունեցող բոլոր հայորդիները: Այս մէկը մեզի հոգեկան գոհունակութիւն կը պարգեւէ:

6- Ընկերային Ծառայութեան գրասենեակը կապեր հաստատած է նաեւ օտար բարեսիրական եւ մարդասիրական կազմակերպութիւններու հետ:

Թորոնթօյի ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի Ամանորի Երեկոյ

Ձեռնարկը տեղի ունեցաւ Ուրբաթ երեկոյ, 15 Յունուար 2016-ին, Թորոնթօյի Հայ կեդրոնէն ներս: Մրահի մուտքին յանձնախումբի անդամները սիրալիր ընդունեցին հրաւիրեալները գոնիակով եւ սուրմով:

250 ընկերուհիներ եւ համակիրներ բոլորուեցան ճաշակով յարդարուած սեղաններու շուրջ, ուր իւրաքանչիւր այրոյի վրայ գետեղուած էր նուէրի ծրար մը:

Բացման խօսքը կատարեց ընկերուհի Անի Տէմիրճեան: Բոլոր ընկերուհիներուն անունով, ան բարի գալուստ մատչեց ներկայներուն ու բարեմաղթութիւններ փոխանձեց Նոր Տարուան առթիւ: Ընկերուհի Անի շնորհակալութիւն յայտնեց բոլորին՝ իրենց շարունակ քաջալերանքին եւ աջակցութեան համար՝ ՀՕՄ-ի տարած աշխատանքներուն եւ ձեռնարկներուն: Ապա բեմ հրաւիրեց Արժանապատիւ Տ. Կոմիտաս Քին. Փանոսեանը, որ իր սրտի խօսքը տալէ ետք օրինեց սեղանները:

Ձեռնարկի ընթացքին նուագածու (DJ) Մեակ Յարութիւնեան հնայեց ներկաները մեղեդիներով, մինչ ամբոխը կը ճաշակէր ընկերուհիներուն պատրաստած աղանդերներն ու կեդրոնի խոհանոցէն մատուցուած համադրամ ճաշերը: Ճաշի աւարտին Մեակ ճոխացուց երեկոն խանդավառ երաժշտութեամբ:

Տեղի ունեցաւ վիճակահանութիւն, եւ բախտաւորները արժանացան գեղեցիկ նուէրներու:

Անի Տէմիրճեան



ՄԱՅՐ ԵՒ ՓՈՔՐԻԿ ՇԱԲԱԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒ ԾՐԱԳԻՐ

ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի լայնածաւալ գործունեութեան մաս կը կազմէ «Մայր եւ փոքրիկ շաբաթական հանդիպումներ»-ու ծրագիրը, որ տեղի կունենայ ամէն Չորեքշաբթի օրերը, ուր մայրեր եւ փոքրեր առիթը կունենան սերտ կապեր հաստատելու իրարու հետ: Այս տարի Շաբաթ, 19 Դեկտեմբեր 2015-ին, առաւօտեան ժամը 11:00-ին տեղի ունեցաւ մանուկներու Կադանդի խրախճանքը որուն ներկայ էին 50-է աւելի փոքրեր եւ նոյն թիւով ծնողներ: Բաւական յաջող ձեռնարկ մըն էր, ուր խանդավառ մթնոլորտի մէջ երգուեցան Կադանդի երգեր: Մանուկները զուաճացան եւ զբաղեցան իրենց համար մասնաւոր գնուած ներկելու տետրակներով, ինչպէս նաեւ իւրաքանչիւր փոքրիկ նուէր ստացաւ Կադանդ Պապային կողմէ: Ներկաները հիւրասիրուեցան փիցցայով, անուշեղենով, սուրճով եւ օշարակով: Աւարտին մանուկները ուրախ տրամադրութեամբ տուն գացին:



ARS Roubina Chapter Summer Camp

Since 1979, the Armenian Relief Society's Summer Camp Program, "Jampar" has been welcoming Armenian children between the ages of 2 – 14 years old, providing a safe, nurturing and fun day camp with access to large open outdoor spaces, and modern facilities.

Before it officially transitioned into a Jampar, since 1970, the summer program operated as a 7 week Armenian School. As such, the 2015 summer camp marked the 45th season of service to our community and coinciding with the 100th anniversary of the Armenian Genocide, we had much reason to remember and celebrate our community strength. In commemoration, our camp T-shirts bore the 100th anniversary forget-me-not logo on the sleeve.

A lot of work and preparation went into planning programs and preparing staff prior to opening day. The week prior to the camp start date all hired staff and volunteers worked together to set up the classrooms and activity spaces in preparation to welcome the campers on opening day. During this time, they participated in mandatory training pertaining to rules and regulations, behaviour, conflict resolution, safety and incident reporting, development of appropriate soft skills and techniques to use with children of various age groups. All employees also received mandatory training becoming fully certified in CPR and first Aid through the St. John's Ambulance program.

Camp opened its doors on June 29th for 8 weeks and staff welcomed the campers with enthusiasm, and encouragement into our warm camp family. The official opening took place on the morning of July 7th, 2015 in the AYC gymnasium. This year's staffing team was led by returning Director, Peter Melkonian and Head counselor Araik Movsessian who worked with our 16 counselors, 22 volunteers, 3 nursery caregivers, 3 Art and Crafts Specialists, the Armenian Curriculum specialist and English Language arts specialist to provide our campers with a fun filled and educational summer. Wow, what a team it was! We want to congratulate them on their hard work, their professionalism, and their investment in providing our campers with a rich and diverse set of activities, projects and outings. See Nor Hye Horizon's report on the 2015 Jampar at the following link. <https://www.facebook.com/ArsSummerCamp/videos/vb.185680944892068/714445302015627/?type=3&permalinkPage=1>

Some facts you may not know about Jampar 2015:

- 195 registered campers
- Supported by a Canada Summer Jobs Program grant to hire 15 youth as counselors
- Extended hours supervision from 8am to 5:30pm daily
- Camp registration fees can be claimed towards child care expenses on your income tax return
- We have a great website where you can follow our camp preparations, activities and view our photo gallery by visiting us at www.arssummercamp.com
- Friend and like our Facebook page to follow our summer camp activities!

The 2015 programs included the ever popular weekly theme day events, daily Armenian programming, outdoor activities (wet and dry!) and games, sports (including badminton, basketball and dodgeball), outdoor secured play area for kindergarten children, English language arts for early readers, weekly chess lessons, weekly cooking classes, and both a fine art and a rich craft program. The campers had an opportunity to explore in house weekly programs by professional entertainers, like DooDoo the clown, Duffle Bag Theatre, Hands on Exotics (kids interacted with kangaroos!), Reptilia and Mad Science. At the end of each week, campers went offsite on a variety of excursions to venues across Toronto.

In celebration of the 45th anniversary of ARS Roubina Chapter's summer programs, a free BBQ Fun Day was organized for the campers and their families after camp on August 20th. The opportunity was used to showcase the outstanding artwork and crafts created by our campers and share some of the 45 year history of Jampar in our community. It was a lot of fun and a great way to end an outstanding summer! Watch the coverage of this event at <https://www.youtube.com/watch?v=xtmeo6UgqD8>.

See you all in 2016!
Arda Shahinian



ՀՕՄ-Ի «ՌՈՒԲԻՆԱ» ՄԱՍՆԱՃԻՂԻ ՏՕՆԱՎԱՃԱՌ

Հայ Օգնութեան Միութեան «Ռուբինա» մասնաճիւղի տօնավաճառի բացումը տեղի ունեցաւ 31 Հոկտեմբերի առաւօտեան ժամը 11-ին, Թորոնթօյի Հայ կեդրոնին մէջ, ներկայութեամբ Ս. Աստուածածին եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Տէր Ստեփանոս Փաշայեանին եւ Արժ. Տ. Կոմիտաս Աւագ Քին. Փանոսեանին, ՀՅԴ «Սողոմոն ԹԵԽԼԻՔԵԱՆ» կոմիտէի ներկայացուցիչ ընկ. Յակոբ Ճանապագեանին, ՀՕՄ-ի Կեդր. վարչութեան ներկայացուցիչ ընկ. Վարսենիկ Սարգիսեանին, ՀՕՄ-ի Շրջ. վարչութեան անդամ ընկերուհիներ Սիլվա Պետիբեանին եւ Նաթալի Մանուկեանին, Հայ Կեդրոնի քոյր միութիւններու ներկայացուցիչներուն, ՀՕՄ-ի ընկերուհիներուն եւ ՀՕՄ-ի գործունեութիւնը քաջալերող հայրենակիցներուն:

Տօնավաճառի յանձնախումբի ատենապետուհի՝ ընկ. Ովսաննա Փիլաճեան կատարեց բացման խօսքը: Ընկ. Յակոբ Ճանապագեան գնահատեց ՀՕՄ-ի ընկերուհիներու տարած աշխատանքը: Ընկ. Արմիկ Սաֆարեան՝ «Ռուբինա» մասնաճիւղի ատենապետուհին, շնորհակալութիւն յայտնեց տօնավաճառի յանձնախումբին՝ իրենց աշխատանքին համար: Տօնավաճառի հասոյթը մեծ մասամբ կը յատկացուի ՀՕՄ-ի «Պապայեան» Մանկապարտեզին, «Գոլդէան» նախակրթարանին եւ երկրորդական վարժարանին:

Ընկ. Սաֆարեան ներկայացուց օրուան պատուոյ հիւրը՝ Ընկ. Սիրարբի Աթիքեանը, որուատելով անոր տարած աշխատանքը ՀՕՄ-ի գանազան յանձնախումբերուն մէջ, եւ հրաւիրեց զայն, որ հատէ տօնավաճառի ծապաւնը: Հայր Ստեփանոս Փաշայեան օրինեց տօնավաճառը: Տօնավաճառը ճոխ էր հայկական աւանդական համադրամ ճաշերով նաեւ զորգերով եւ արդուզարդերով: Տօնավաճառի վերջաւորութեան յայտարարուեցան վիճակահանութեան արդիւնքները:

ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի
Տօնավաճառի Յանձնախումբ



ARS “SOSEH” KINDERGARTEN REBUILDING PROJECT
STEPANAKERT, ARTSAKH

Pathway to the Future

LET’S WORK TOGETHER

ARS, Inc. needs your assistance to rebuild the ARS “Soseh” Kindergarten in Stepanakert. *Help us raise the necessary funds.*



Sponsor a Room

Sponsorships are available for any of the following rooms of the kindergarten. You may choose to sponsor with your name or dedicate the room to a family member or friend.

8 CLASSROOMS

There will be a total of 8 classrooms. These are available for sponsorship in the amount of \$25,000 USD each.

2 MAIN HALLS

There will be two main halls in the building. These are available for sponsorship in the amount of \$50,000 USD each.

Your names will be permanently placed on a plaque at the main entrance of each classroom or hall.

Reserve your sponsorship quickly as there are limited number of rooms available!

MAKE CHECKS PAYABLE TO: **ARS, Inc.** 80 Bigelow Ave. Suite 300, Watertown MA 02472

FOR ONLINE DONATIONS VISIT: **www.ars1910.org**

THE ARS, INC. IS A 501(C)(3) CHARITABLE, TAX EXEMPT ORGANIZATION. YOUR DONATION IS TAX DEDUCTIBLE IN USA TO THE EXTENT ALLOWED BY LAW. PLEASE REFER TO YOUR REGION'S TAX LAWS FOR ELIGIBILITY FOR TAX DEDUCTIBILITY



The Evergreen Tree

ARS regionals around the world or ARS friends may sponsor the roots of the tree for \$5,000 USD each.

ARS chapters around the world or ARS friends may sponsor the branches of the tree for \$1,500 USD each.

ARS members around the world or ARS friends may sponsor the leaves of the tree for \$200 USD each.

Be part of the Evergreen Tree by sponsoring either the roots, the branches or a leaf!

Build the Playground

The playground will have a walkway around its perimeter. Set into the walkway will be large paver stones bearing the names of the sponsors. The pavers with sponsor names will be randomly placed along the walkway.

For your sponsorship of \$500 USD, your name will appear on a paver stone.

Reserve your place on the walkway and feel that you are part of this great institution!

LET’S BUILD

The estimated cost of the Kindergarten is \$850,000 USD. *Let’s build this wonderful institution together.*

NAME _____

ADDRESS _____

CITY _____

STATE _____ ZIP CODE _____

EMAIL _____

TEL _____

NAME ON PLAQUE OR PAVER _____

I would like to support the ARS “Soseh” Kindergarten project as:

EVERGREEN TREE

- ☐ SPONSORING A ROOT \$5000
- ☐ SPONSORING A BRANCH \$1500
- ☐ SPONSORING A LEAF \$200

SPONSOR A ROOM

- ☐ SPONSORING A CLASSROOM \$25,000
- ☐ SPONSORING A HALL \$50,000

PURCHASING A PAVER

- ☐ SPONSORING A PAVER \$500

OTHER DONATION

☐ \$ _____

TOTAL DONATION

☐ \$ _____

Լրատու» 2016-ի խմբագրական կազմ

Մոնթրեալ / Լաւալ

Ասատուրեան Արմինէ
Եաղճեան Նոյեմի
Մանճիկեան Տիրուկ
Օհանեան Անի
Օհանեան Տանիա
Տրունճեան Մարօ
Յովսէփեան Մարալ

Թորոնթօ

Գալթաբեան Սիւզի
Գիրեջեան Ժանէթ
Հէքիմեան Արեքնազ
Մետրոպեան Զանի
Հասրճեան Զարուկ

Վարչական ներկայացուցիչներ՝

Պետրեան Սիլվա (Թորոնթօ)
Կարապետեան Արմինէ (Մոնթրեալ)

Էջադրում՝

